

## Հայկական գիտահետազոտական հանգույց Armenian Research & Academic Repository



Սույն աշխատանքն արտոնագրված է «Ստեղծագործական համայնքներ ոչ առևտրային իրավասություն 3.0» արտոնագրով

This work is licensed under a Creative Commons Attribution-NonComercial  
3.0 Unported (CC BY-NC 3.0) license.


Դու կարող ես.


պատճենել և տարածել նյութը ցանկացած ձևաչափով կամ կրիչով  
ձևափոխել կամ օգտագործել առկա նյութը ստեղծելու համար նորը

You are free to:

Share — copy and redistribute the material in any medium or format

Adapt — remix, transform, and build upon the material





1 MAR 2010

ԱՐԲԻՆ ԳԻՐՔԸ

Յիշատակներ  
Մերձ Արեւելքի Նպաստամատոյց Հնկերութեան  
Գործունեութեանեան

Սիմբիո, ԼիբԱՆԱՆ ԵՒ ՊԱՂԵՍԹԻՆԻ ՇՐՋԱՆ

1915 – 1930

ՊԱՏՐԱՍՏԵՑ

Դ. Տ. ՊԵՏՐՈՍԵԱՆ

ՏՊԱՐԱՆ ԱԶԱՏ - ՊԵՏՐՈՒԹ

1982

Ձ 0 Ն

Նիյր հսթ Ռիլիֆին՝ որուն մէջ ցոլացաւ Ամերիկեան  
վեհանձն ազգին մարդասիրական ազնիւ  
զգացումները.

ՏՅ-15985

19 JUL 2013

43.324

## ՅԱՐԱՋԱԲԱՆ

Սոյն հրատարակութեամբ մեր նպատակը չէ Ամերիկեան նպաստամատոյցի 15 տարուան գործունէութեան մէկ մանրամասն պատմութիւնը գրել, եւ ոչ ալ կարելիութիւն ունինք այդպիսի հսկայական գործի մը ծեռնարկելու. այլ անոր մեր բնակած հողամասին վրայ կատարած աշխատանքին մէկ մասը ամփոփ կերպով ներկայացնել ընթերցողներուն. Մասնաւորագէս մեծցած եւ մեծնալու վրայ եղող որբ սերունդին՝ որ խնամուեցաւ Ամերիկեան նպաստամատոյցի հաստատութեանց մէջ երկար ժամանակ: Սերունդ մը որուն թիւր ներկայ Հայ պատանի եւ երիտասարդութեան մէջ կարեւոր տոկոս մը կը կազմէ. եւ շատ բան կը պարտի ան. այն բոլոր ծառայութեանց փոխարէն, որոնք եղան Մերձ. Արեւելիք Ամերիկեան նպաստամատոյցին կողմէն եւ ապահովեցին իր գոյութիւնը: Հայ ժողովուրդը ահագին կորուստ մը տալէ վերջ (1914-1918ի) Համաշխարհային Պատերազմի ընթացքին. Զինադադարէն վերջն իսկ մրատ պիտի տար հարիւր հազարաւոր վերապրող անշափահաս մանուկները, որոնք մնացած էին անպաշտապան եւ անորոշ վիճակի մը մէջ: Ահաւասիկ պիտի ջանանք հոս շատ համառօտ կերպով մէկ յիշատակութիւնը ընել գործունէութեան մը որ զուտ մարդասիրական է եւ միեւնոյն ատեն որբերու վերապրումին պատիկ մէկ պատմութիւնը: Մեծ յոյս ունինք որ Արիկեան նպաստամատոյցի որբ եւ որուհիները հաճութը պիտի զգան կարդալու սոյն հրատարակութիւնը որ պիտի ծառայէ յիւեցնելու իրենց կեանքին ըսկզբնական շրջանը եւ որուն վրայ նաև հիմնուած է իրենց ապագան: Կը յուսանք նաեւ որ «Որբին Գիր



63921-67

քըսին ընթերցումը մեծապէս պիտի նպաստէ արդէն իսկ երախտագիտական զգացումներով լեցուն բազմահազար որբերու երախտագիտութեան բազմապատկուելուն հանդէպ իրենց ծանօթ եւ անծանօթ բարերարներուն եւ Մերձ. Արեւելքի Ամերիկան Նպաստամատոյց ընկերութեան :

### Դ. Տ. ՊԵՏՐՈՎՍԵԱՆ

1 Յունվար 1932  
Պէլրութ

## ՑԱՆԿ ՆԻՒԹԵՐՈՒ

1. Որբանոցներ  
Ապաստանարան  
Արհեստանոց  
Կրթական հաստատութիւն
2. Մարմնակրթութիւնը որբանոցներու մէջ
3. Տուն
4. Աստամնաբուժական գործը
5. Բժշկա-առողջապահական գործունէութիւնը Պէլրութ եւ շրջանին մէջ
6. Ֆեղաւորման ճիւղ
7. Գրասենեակային աշխատանքներ
8. Ընդհանուր ակնարկ մր Մերձ. Արեւելքի Նպաստամատոյցի կողմէ Սիւրիոյ շրջանին մէջ կատարուած ծեռնարկներուն վրայ
9. Նիյր հսթ Լիկ (Որբ. Ընդհ. Միութիւն, Մերձ. Արեւ. Ընկերակցութիւն, Հայ երիտ. Ընկերակցութիւն)
10. Ճիպէյլի որբանոցին Ֆրանսա մեկնող տղոց ուսուցչական կազմի կողմէ գրուած նամակ մը
11. Քայլերգ Որբ. Ընդհ. Միութեան
12. Ֆեղեկատուութիւն Լիկի ութերորդ տարեդարձին առթիւ (Պէլրութ)
13. Անթիլիասի որբանոցը եւ Անթիլիասի Ընծայանը
14. Դեռ ի՞նչ կարելի է ընել որբ սերունդին

# ՈՐԲԻՆ ԳԻՐՔԸ

## ՈՐԲԱՆՈՑՆԵՐ

Որբանոցներուն մատուցած զիխաւոր ծառայութիւնը կարելի է դասաւորել և տեսեալ չորս նիւթիւնու մէջ.

Ա. Ապաստանարան.      Բ. Արհեստանոց:  
Դ. Կրթական հաստատութիւն.      Ե. Տուն.

### ԱՊԱՍՏԱՆԱՐԱՆ.

Ամերիկեան Նպաստամատոյցը համաշխարհային պատերազմի պատճառած թշուառութիւնները նկատի առնելով զինագագարէն անմիջապէս վերջը առաջին պատեհութեամբ որբանոցներ հաստատեց այնպիսի կեղրոններ, ուր կը հաւաքուէին որբերը պատերազմի ընթացքին կամ պատերազմէն վերջ։ Տարակոյս չի կայ թէ այս հաստատութիւնները մեծագոյն ծառայութիւնը մատուցած են որբերուն իբրև ապաստանարան. երբ անոնք կորսուելու կամ քաղցելու անմիջական վտանգին տակ կը գտնուէին. Որբերէն մէկ մասը այլ և այլ շրջաններէն կը հաւաքուէին, ուր անոնք յափրշտակուած կամ բաղդի բերումով ապաստան գտած էին օտար վայրերու մէջ։ Շատ որոշ է որ անոնք դատապարտուած էին կորսուելու մեզի համար եթէ օգնութեան ձեռքը չուտ չի հասնէր. Դեռ պակաս չէ թիւ այնպիսի տղոց որոնք անապատային կիսավայրենի տեղերու մէջ մնալով ստրկացած են, զուրկ մտային կամ ընկերական ոեւէ զարգացումէ։ Նաեւ աղջիկներ

որոնք անորոշելի դժբաղդութեանց ենթարկուած են յանձնուած ըլլալով անխնայ ծեռքերուն նոյն միջավայրի մէջ ուր կը մնան իրենց դժբաղդ եղբայրները։ Ահաւասիկ ասոնցմէ տասներկու հազարի չափ Հայ երկուոր որբեր միայն այս շրջաններուն մէջ (Միւրիա Լիրանան և Պաղեստին) հաւաքուած են Ամերիկեան Նըպաստամատոյցի անհամար զանքերուն շնորհիւ և խրնամուած իր որբանոց—ապաստանարաններուն մէջը։ Դիւրին գործ մը չէր անշուշտ հաւաքել այս տղաքը օտարներու մէջէն, նամանաւանդ աղջիկները։ Այս զուտ մարդասիրական գործը առաջ տանելու համար գործադրուած են շատ դժուար միջոցներ որոնք կը բաժնուին երկուքի. զոհողութեան տեսակէտով։ նիւթական եւ բարոյական։ Այս երկու միջոցներն ալ հաւասարապէս գործածուած են այս գործին յաջողութեան համար, մէկը միւսը գերազանցելու չափ զօրաւոր եւ ազդու կերպով, Երբեք չէ խնայած Ամերիկեան Նպաստամատոյցը իր պաշտօնեանները ղրկելու այնպիսի վտանգաւոր տեղեր ուրկէ կարելի էր որբեր հաւաքել։ Անոնք իրենց կեանքերը յաճախ՝ վտանգի ենթարկելով ցամաքային դժուար ճամբորդութեանց միջոցին ընկերացած են որբերու կարաւաններուն եւ պաշտպանած են զանոնք մինչեւ վերջին կայանը։

Հազարաւոր օրինակներ կան այսպիսի զոհողութեանց որոնց ականատես եղած է որբ սերունդը ինքը, եւ չեն պակսիր տղոց քով այնպիսի պատմութիւններ որոնք կը թուեն Նպաստամատոյցի պաշտօնէութեան բարերար պաշտպանութիւնը որբահաւաք գործին մէջ։ Յաճախ որբերը իրենք ալ լքելով իրենց գտնուած անխորժ վայրերը դիմած են այս ապաստանարաններուն եւ գուրզուրալից ընդունելութեան արժանացած սոյն հաստատութեան կողմէ։ Դեռ մինչեւ այսօր Տէր



Մր. ՃէՑՑՍ Հ. ՊԱՐԹԸՆ


Մերձ. Արեւելքի Նպաստամատոյց Ընկերութեան Հրմնադիրներէն

Զօր եւ իր շրջաններէն Հայարնակ քաղաքներ հասնելով օգնութեան համար Նպաստամատոյցի գրասենեակները փնտող Հայ բեկորներ անպակաս են։ Ամերիկեան Նպաստամատոյցը իր ամբողջ զործունէութեան ընթացքին ջերմ պաշտպանութիւնը վայելած է Սուրիոյ, Ղիրանանի եւ Պաղեստինի կառավարութեանց, Որբահաւաք կամ որբապաշտպան գործին այլ եւ այլ փուլերուն մէջ սոյն կառավարութեանց ընծայած դիրութիւնները մասնաւրապէս յիշատակութեան արժանի են։

Որբանոցը իրեւ ապաստանարան ծառայած է իր սկզբնաւորութեան մէջ որբերու կարգին նաև ոչ որբերու և նոյն իսկ շատ մը ընտանիքներու, որոնք կը զաղթէին Արարիոյ եւ Թիւրքիոյ ամէն կողմէն գէպի Սուրիոյ եւ Ղիրանանու ապահով վայրերը, ուր կը

յուսային՝ անոնք լծուիլ խաղաղ աշխատանքի շնորհիւ իշխանութեանց պաշտպանութեան և Նպաստամատոյցի օգնութեան։ Հաէպ եւ Պէյրութի մօտ գտնուող որբանոցներ իրրեւ ապաստանարան մեծագոյն ծառայութիւնը մատուցած են չափահաս տարիքի մէջ զբանուող շատ մը գաղթականներու ալ։ Անթիլիասի որբանոցը (Ներկայիս Կաթողիկոսարան-Ընծայարան) մեծ ապաստաններէն մէկը եղած է Թիւրքիայէն եկող որբ եւ գաղթականներու; Նմանապէս Մամլէէյնի որբանոցը առաւելապէս ապաստանարանի գերը կատարած է իր արէնստանոցի Կանգամանքով մէկտեղ։ Պէյրութի մէջ Նպաստամատոյցը երկար ատեն պահած է իր ապաստանարանը Շնէլթը Հառուզ մակդիրով որ ծառայած է հազարաւոր որբերուն իրրեւ կայան։

Կարելի չէ մանրամասնօրէն նկարագրել որբանոցներու ծառայութիւնը իրրեւ սպաստանարաններ։ Տը-



Անթիլիասի որբանոցի տղամբ կը պատին էիրանանի լեռներուն վրայ իրենց ուսուցիչներուն հսկաղութեան տակ։

ղաք կամ աղջիկներ անհատապէս կրնան յիշել թէ բրենք մինչեւ որ հաստատուած են որբանոցի մը մէջ, քա՞նի ապաստանարան որբանոցներու մէջ կանգ առած են, մէկուն համար իրրեւ ապաստանարան ծառայող որբանոցը ուրիշի մը համար կերչնական տեղ եղած է հաստատուելու։ Այս կերպով շարունակաբար փոխանցման շրջան մը ունենալէ վերջ ամէն մարդ իր վերին կայանը գտած է հաստատուելով որբանոցներէն մէկուն մէջ։ Անտուն եւ անտէր մէկուն համար կարե՞լի էր երեւակայել ասկէ աւելի տաքուկ բոյն մը, ան իրենց համար լաւագոյն հիւրանոցն էր։ Երբոր որբերու կարաւան մը հասնէր այս ապաստանարաններէն մէկուն, առաջին գործողութիւնը որոնց վրայ կը կատարուէր ժաքութեան գործողութիւնն էր։ Հաստատութեան մէջ գտնուող սափրիչ տղաք շատ զրազած կրլային կարաւաններու հասած օրը։ Անոնք կազմուապարաս կրլային նախապէս տրուած հրահանգի մը համաձայն հասնող տղոց բոլորին ալ մազը կտրելու համար։ Սափրիչին հետ իր հաշիւը մաքրողը պէտք է որ առաջնորդուէր գէպ ի բազնիք, ուր իրեն հին հագուստները կը փոխարինուէին բոլորովին նորին հետ, եւ լաւ լոգանք մը առնելէ վերջ գուրս կելլէր խառնուելու համար միւս տղոց մէջ։ Արդէն բազնիքէն գուրս ելած միջոցին կարելի էր տղոց դէմքին վրայ նշմարել գոհունակութեան առաջին ժպիտը։ Բայց այս միջոցին նորեկները հիներէն զանազանել շատ զիւրին էր։ Անոնց քալելու ձեւը, օտարոտի նայուածքները եւ վերջապէս ամէկոտ եւ նիհար երեւոյթը կը մատնէր թէ իրենք նորեկներ էին։ Նամանաւանդ անոնց ընդհանուր երեւոյթէն կարելի էր դատել թէ անոնք տառապալից կեանքէ մը արձակուած բանտարկեալիներ էին։ Բայց խեղճ ու կրակ վիճակը կը չէզոքանար տա-

կաւ առ տակաւ, հաստատութեանց խնամքին շնորհիւ։ Նիհար, վախկոտ, եւ յուսալքուած տղան մի քանի շաբթուան կամ ամսուան ընթացքին բոլորովին կը փոխուէր։ Ան այլեւս լաւ կ'զգար թէ ապահով էր իր գտնուած տեղը, կրնար ազատ խորհիլ եւ կրնար համարձակօրէն արտայայտուիլ եւ կրնար իբրեւ ազատ մարդ ապրիլ եւ պատրաստուիլ ապագայի մը համար սր յոյսերով լի էր և կ'ըսպասէր զինք ոզգունելու կամար։ Մինչդեռ անորոշ էր իր կացութիւնը երբ ան լքուած էր պատերազմի դժբաղդ բերումով անգութ և անգիտակից ձեռքերու մէջ։ Պայմանները բոլորովին կը փոխուէին ժամանակի ընթացքին և այս բնական վիճակը ստեծուելէն վերջ շատ բնական էր թէ տղայ մը խորհէր արհեստի եւ ուսման մասին, որոնք միջոց պիտի ըլլային յաջողղնելու զինքը կեանքի իրական պայքարին մէջ։ Կեանքի պայքարը որ զոյութիւն, ունի ամէն մէկ անհատի համար եւ անոր յաղթելու միակ միջոցը մշակուած միտք, հոդի եւ մարմին ունենալու մէջ կը կայանար առաւելապէս։ Կեանքի դժուարութիւններուն յաղթելու ընդունակութիւնները չէին պակսէր Հայ տղուն մէջ, միայն թէ՝ անոնք զարգանալու միջոցները ունենային։ Անաւասիկ Հայ որբին համար կեանքի այլ եւ այլ դժուարութեանց յաղթելու և այդ մասին պատրաստուելու ինքնազիտակութիւններին առաջին անգամ արթննալու կսկսէր այս ապաստանարաններուն մէջ ուրկէ ան պիտի առաջնորդուէր քայլ առ քայլ։

### ԱՐՀԵՍՏԱՆՈՑ

Որբերու շոյութիւնը ապահովելու համար առաջին ձեռնարկը ըրած էր նպաստահատոյդը զանոնք

հաւաքելով այլեւայլ գժուարութիւններով եւ տեղաւորելով որբանոց ապաստանարաններու մէջ, ուր անոնք կը կերակրուէին և անոնց ֆիզիքական գոյութեան պահպանման համար պէտք եղած բոյոր միջոցները կը արամադրուէին կարելիութեան սահմանին մէջ։ Ինչպէս անդեղէնէ զատ նաև անկողին հագուստեղին և մաքրութեան վերաբերեալ բոլոր միջոցներ։ Բայց անոնք ինքնաբաւ վիճակի մը հասնելու համար պէտք էր որ սորվէին արհեստ մը որ ծառայէր իրենց իբրեւ նեցուկ որբանոցներէն դուրս ելլելէն վերգր։ Ուստի Ամերիկեան նպաստամատուցը իր այս դժուար գործին մէջ կրցաւ հաստատել կարգ մը արհեստանոցներ յափական տղոց և ազջիկներու համար։ Յանձնեց զանոնք յաւագոյն ուժերու ձեռքը ուր կը գործակցէին արհեստաւոր վարպետներու հետ նաև ուսուցիչներ, որոնք ոչ մէկ յանք կը խնայէին տղոց արհեստ սորվեցներու համար քաջայերելով զանոնք արհեստի վերաբերեալ բոյոր ձեռնարկներու մէջ։ Առ հասարակ տղաք ազատ էին ընտրելու այն արհեստը որուն իրենք նախապատռութիւն կուտային։ Բայց որպէս ժամանակուայ մը ընթացքին եթէ անոնք ընդունակութիւն ցոյց չի տային իրենց հետեւած արհեստին մէջ իրենց կը թոյլատրուէր որ ուրիշ մը ընտրրէին։ Թէև առ հասարակ տղաք իրենց ընտրած արհեստներուն մէջ յաջողած են կրնանք բսել, միակ նրկատերի պարագայ մը եթէ կայ հոս ան ալ անշուշտ արհեստներու թիւին սահմանափակ րլլայն էր։ Կարելի չըլլայով անկէ աւելին ընել որբանոցներու պայմաններուն մէջ։

Տղաքներու համար գլխաւոր արհեստներ եղած են հետեւեալները։ 1. Կօշկակարութիւն, 2. Ատաղձա-

գործութիւն, 3. Դերձակութիւն, 4. Հացագործութիւն, 5. Կազմաբարութիւն, 6. Մեքենավարութիւն եւ մեքենագիտութիւն, 7. Երկաթագործութիւն, 8. Զուլհակութիւն, 9. Գուլպայագործութիւն, 10. Ներկարարութիւն եւ ֆագրութիւն, 11. Եւերտրական գիտելիքներ, 12. Որմնագրութիւն եւ քարակոփութիւն, 13. Պարտիզանութիւն եւ հողագործութիւն, 14. Կենդանաբուծութիւն, 15. Սափրիչութիւն եւայն.



Նազարեթի Արքանոցի Կույսակարի խաճուքը

Մեծ քաղաքներու մէջ գտնուող տղաք աւելի պատեհութիւններ ունեցած են անշուշտ զանազան արժեառներու հետեւ ելու որովհետև կարելիութիւն եղած է ա զգիսիները ուղղակի շուկայի մէջ տեղաւորել իրենց նախասիրած արհեստին մէջ, իսկ որբանոցային արհեստանոցներու մէջ ստիպողական էր արհեստներու թիւը սահմանափակել պիտօնէի ներած չափով և տե-

Պական յարմարութեանց պատշաճեցներ:

Աղջիկներն ալ հետեւած են կարգ մը արհեստներու որոնք գլխաւորաբար կը դասաւորուին հետեւեալ կերպով.—1. Գորգագործութիւն, 2. Զեռագործ, 3. Կար եւ ծեւագիտութիւն, 4. Գուլպայագործութիւն, 5. Խոհարարութիւն եւ այլ տնական գործեր, ևայլն:



Գորգ նիւսող ուրբանի մը.

Արհեստանոցներու ընդհանուր ծառայութիւնը շատ մեծ եղած է. հոն է որ տղաք իրենց անտեսական անկախութեան գաղափարը մշակելու սկսած են.

եթէ երբեք անոնք չեն կրցած իսկ երբեմն կատարելագործել իրենց արհեստները ընդունած են զոնէ սկզբունքով թէ՝ իրենք արենատ մը ունենալու են իրենց ապրուստը կարենալ ճարելու համար։ Այսպէս տանմերկու տարեկանէն վեր տղաք ընդհանրապէս հետեւած են արհեստի մը եւ այդ կերպով ձգտած են ինքնարաւ ըլլալու որուն արդիւնքը շատ գոհացուցիչ եղած է։ Տղաք ընդհանրապէս գովելի աշխատանք մը ունեցած են արհեստանոցներու մէջ։ շատ անգամ անոնք իրենց շինած առարկաները ցուցադրութեան դրած են հաստատութեանց կողմէ կազմակերպուած ցուցահանդէսներու մէջ եւ այդ կերպով աւելի քաջալերուած ու յատազդիմած են իրենց գործերուն մէջ։ Երբեմն ցուցադրութեան դրուած առարկաներուն հեղինակները հետաքրքիր Ամերիկացիներու մասնաւոր պաշտպանութեան ենթարկուած են արժանաւորվ մեծ համակրանքի եւ կամ յատկապէս բարերարուած են անոնց կողմէ։

Արհեստանոցներու մէջ առաջ տարուած ժրագան աշխատանքին ականատես եղող Ամերիկացիք կամ ուրիշ օտար այցելուներ յաճախ հիացումով դիտած են անոնց գործը։ Տղոց այդ աշխատասիրութիւնը այցելուները մզած է շարունակական ապսպառնք ընել տալու որոնց շնորհիւ միշտ գործ հայթայթուած եւ առիթ տրուած է նոր նոր առարկաներու շինուելուն։

Արհեստանոցներու մէջ մշտական եռուգեռ տեսնուած է, եռուգեռ մը որ բազմաթիւ բազուկներու միահամուռ տարած աշխատանքին մէկ պատկերը կը ցուցնէր։ Ամերիկան Նպաստամատոյցի վերջին որրանոցներէն Անթիլիասի արհեստանոցը այցելելու եկաղ Սթէնտարտ Օյլ ընկերութեան անօրէններէն մէ-

կը հիացմամբ դիտած էր տղոց կանոնաւոր աշխատանքը. եւ այդ լաւ տպաւորութիւնը իր մտքին մէջ տեղ բռնեղով որոշած էր յառաջիկային Պէյրութի մէջ իրենց բանալ ծրագրած թիթեղի գործարանին առաջին գործաւորները ընարել այդ տղոցմէ, ինչպէս որ կատարուեցաւ 1929 Յուլիս ամսուայ մէջ երբ սոյն թըւականին թիթեղի գործարանը բացուեցաւ, ընկերութեան զիմումին վրայ որբանոցի տնօրէնութիւնը այս տողերը գրողին յանձնարարած էր 35 տղոց առաջին կարաւանը տեղաւորել ներկայիս գոյութիւն ունեցող գործարանին մէջ, ինչ որ կատ սրուեցաւ ժամանակին։ Անոր յաջորդեցին ուրիշ խումբեր եւս բարձրանալով անոնց թիւը մինչեւ 90, իսկ հիմա հոն ներկայիս կ'աշխատին 60 հոգի մեր տղոցմէ որոնք թիթեղի գործարանի դիմաւոր աշխատաւորներն են։ Ահաւասիկ արդիւնքը աշխատասիրութեան անոնք բաղդատմամբ հրապարակի միւս գործաւորներէն աւելի լաւ կերպով կը վճարուին եւ երջանիկ են։ Տեսակ մը արհեստանոցներու կարգին կարելի է գասել շինութեան գործերը, որոնք հսկայական աշխատանքով յառաջ տարուած են որբանոցներու մէջ։ Տղաք շատ մեծ բաժին ունեցած են որբանոցային շատ մը շէնքերու շինութեան մէջ, շինութեան բոլոր գործերուն մէջ անոնց բաժինը բաւական մեծ եղած է։ Դեռ մինչեւ հիմա կը յիշեն անոնք իրենց շինած շէնքերը։ Աւազ, քար, ցեխ եւայլըն բերելու բոլոր գործը իրենց բաժնուած է շէնքերու շինութեան մէջ եւ անոնք սիրով օժանդակած են։ Վարպետներուն, լիովին կատարելով իրենց ինկած պարտականութիւնը, Մշտական աշխատանքներ ունեցած են ծառեր տնկելով եւ խնամելով զանոնք։ Այսօր Նպաստամատոյցի սեփական հաստատու-

թիւններուն շուրջ երեւցող (Ճիպէյլ. Անթիլիսա) հսկայ եառեր մեծաւ մասամբ անկուած են տղոց կողմէն, այս կարգի գործեր չինարարութեան ոգին ներշնչած են դեռատի տղոց մատաղ մտքերուն մէջ:

Այլեւայլ արհեստներ սորվեցնելու համար մասնաւոր ճիգ թափուած է նպաստամատոյցի որբանոցներուն մէջ և այդ կերպով է միայն որ հաւաքական կեանք մը ապրող տղոց մէջ ծուլութիւնը չէ կրցած դիւրութեամբ թափանցել:

Վերջին տարիններու ընթացքին նպաստամատոյցի որբանոցներուն կրթական ընդհանուր տնօրէն Մր. Ռւիլքաքսի նախաձեռնութեամբ արհեստները մասնաւոր մեթոտով մը սորվեցնելու համար զանքեր թափուած են որբանոցներու մէջ եւ առ այդ տատագձագործութեան, դերձակութեան, կօշկակարութեան և հացագործութեան մասին վարպետներու և ուսուցիչներու գործակցութեամբ գիրքեր պատրաւտուած են, որոնք իրենց կարգին մեծ օգտակարութիւն ունեցան են:

Ծնորչիւ իրենց սորված արհեստներուն որբերէն շատ շատեր ներկայիս տիրացած են նախանձելի դիրքերու Սուրբոյ, Լիրանանի և Պաղեստինի մէջ առետրակ սրապարակներու վրայ. նաեւ արտասահման, Ֆանսա և Հարաւային Ամերիկա, Որով չէ կարելի անտեսել որբանոցներու մէջ հաստատուած այլեւայլ արհեստանոցներու մատուց ուժ ձառայութիւնը որբ սերունդին, Ալլզկանց կողմէ պատրաստուած գորգեր և ձեռագործներ Ամերիկեան եւ Երոպական հրապարակներու մէջ զնահատուած և մեծ շուկաներ ապահոված են նման արտադրութեանց սպառմանը համար: Դիո մինչեւ այսօր Պրն, Յովհ, Թաշճեանի հսկողութեան



Անդիմասի իննարաւ որբերէն խումբ մը որ վճարովի կահսատին որբանցի արհեստանոցներուն մէջ 1928ին

տակ գորգ գործելով իրենց օրապահիկը ճարող բազմաթիւ որբուհիներ կան: Ամերիկեան նպաստամատոյցը հաշուեյարդարի ենթարկուելիէն վերջ Պրն. Յ. Թաշճեանի գորգի գործին շարունակութիւնը շատ մեծ օգտակարութիւն ունեցած է խումբ մը որբուհիներուն: ինչ որ գնահատանքի արժանի գործ մըն է եղածը:

### ԿՐԹԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹԻՒՆ

Որբերը մեծ մասամբ Պատերազմի շրջանին ընտանեկան յարկէն զրկուած եւ եետեւաբար ընտանեկան կրթութենէն ալ զրկուած էին: Ուսուցութեամբ զրաղողներ շատ լաւ գիտեն տարբերութիւնը այն աշակերտին որ կուգայ տղէտ ընտանիքէ մը նախնական շատ մը գիտելիքներուն իսկ անտեղեսկ եւ որ խեղճ ու կրակ վիճակ մը կը ներկայացնէ: և միւսին՝ որ թէկ յաճախ տարիքով ալ պատիկ է, բայց իր



Ճիպելի Ռբանոցին Կազմը 1922ին

միտքը մարզուած է իր ծնողքին խնամքին տակ, գտնուած ըլլալով քիչ թէ շատ զարգացած ընտանիքի մը մէջ։ Որբերը մեծ մասամբ ասոնցմէ ալ տարբեր էին երբ որբանոց կռւգային, անոնք մեծաւ մասամբ, ոչ ագէտ և ոչ ալ ուսեալ ընտանիքէ մը կռւգային, այլ գերութենէ, զրկումէ կամ հալածանքէ որոնք ընկցուած մարմին մը, տիսուր դէմք մը և անմշակ միտք մը ունէին։ Անոնք ընդհանրապէս իրենց մայրենի լեզուն ալ մոռցած և անոր փոխարէն սորված էին այլեւայլ օտար լեզուներ - Արարերէն, Թրքերէն եւ Քրտերէն։ Ասոնց հետ թւրացուցած էին նաեւ պէտ ունակութիւններ։

Առաջին գործն էր ուրեմն որբանոց կրթարանին մայրենի լեզուն ընդհանրացնել անոնց մէջ։ Այս ուղղութեամբ թէեւ շատ ժամանակ վատնուած է

բայց ապարդիւն լի մնացած։ Հայերէն լեզուի տարածման համար ուսուցիչներու չափ նախանձախնդիր եղած են տղաք եւս, նաեւ շատ անգամ հաստատութեանց Ամերիկացի տնօրէնները։ Անոնք օտարներ ըլլալով հանդերձ յաճախ Հայերէնի եւ Թրքերէնի տարբերութիւնը նկատելով տղոց խօսակցութեան միջոցին, ուսուցիչներուն թերադրած են որ Հայերէնին ուժ տրուի, նաեւ քաջալերուի Արարերէնը փոխանակ Թրքերէնի։ Լեզուի խնդրոյն գժուարու ՚իւնը հարթուելէ վերջ, պէտք էր նաեւ տղաքը դպրոց երթայու վարժեցնել, քաջաքավարութեան եւ խօսելակերպի վարժեցնել պէտք էր, ինչ որ պարզ գործ մը չէր։

Ընտանիքներէն եկող տղոց տարիքը առ հաստարակ դպրոցական տարիք ըլլալով գժուարութիւն չըլլար զանոնք կարգապահութեան ենթարկելու մէջ։ Բայց որբերէն մէկ կարեւոր մասը դպրոցական նախնական տարիքը անցուցած էին եւ հետեւարար անոնց համար շատ անրնական էր գրասեղաններու առջեւ հլու հնազանդ նստիլը։ Ուստի ուսուցիչներու համար մասնաւորաբար անփորձ ուսուցիչներու համար մեծ էր գժուարութիւնը այս կէտին մէջ, պէտք էր որ ուսուցիչը մեծ համբերութեամբ այդպիսինները ընտելացնէր, հակառակ պարագային ընդհարումը անխուսափելի կ'ըլլար երկութիւն մէջտեղ։ Պաշտօնակիցներէն մէկուն առ խօսքը միշտ կը յիշեմ. ան կ'ըսէր - «Բարեկամ, եթէ ես քեզի պէս ուժով մէկը ըլլայի սարեկամ, եթէ ես քեզի պէս ուժով մէկը ըլլայի սա անկիրթներուն անանկ դաս մը կուտայի որ...» կը պատասխանէի «Բարեկամ այդ տղուն անցած պատեհներէն եթէ մենք ալ անցնէինք նոյնը կ'ըլլայինք, անիկա խստութեամբ չի կրթուիր. անոր մտենալ պէտք է համբերատար ողիով, թէեւ ան հասակ նետած է բայց կատարելապէս անմշակ մնացած է,



ԱՐԵՀԻՒԱՍԻ ՈՐԾՎԱՆՑՔԻՆ ՊԱՏԾՈՒՅՆՔԵՐԵԱՆ ԿԱՂՄՐ 1923ԻՆ

պէտք է օր ըստ օրէ ան սորգի բան մը , մինչեւ լնտելանայ դպրոցի միջավայրին ։ Թէեւ այսպի տղաք կոշտ էին իրենց վարմունքին մէջ բայց պազմիտ եւ ամչկոտ , ինչպէս յաճախ այդպէս են գիղերու մէջ մեծացած տղոց կամ չափահաններուն վիճակը : Այս դժնդակ պայմաններու մէջ կը թութեան հիմք դնելու , եւ միեւնոյն ատեն ընտառ կան կրթութեան պակասը լրացնելու համար համբ բատարութեամբ լուս աշխատանք մը յսուաջ տառած է ուսուցչական կազմին կողմէ այլեւայլ որբ նոցներուն մէջ : Ընտանեկան կեանքը ամենախիս վիճակին մէջ իսկ մեծ առաւելութիւններ ունի ակեանքին վրայ որմէ զրկուած էր հայ մատազ որունդը պատերազմի շրջանին : Այս բոլոր դժուարութիւնները աչքի առջեւ ունենալով Ամերիկեան Նպատամատոյցը ջանք չէ խնայած նաև որբանոցները կրածելու մասամբ կրթական հաստատութիւնները

թէեւ հազարաւոր որբերք միատեղ կերպակրել, արհաստ սորվեցնել և միեւնոյն ատեն կրթել շատ բարդ հարց մըն էր: Բայց բազգատելով յաճախ զայն մեր շատ մը հաստատութիւններուն հետ որոնք միմիայն կրթական նպատակով բացուած են, նպաստամատուցը առաւելապէս յաջողած է իր կրթական գործին մէջ: Անձգտած է նախնական եւ հայեցի կրթութիւն մը տալու Հայ տղոց պատրաստելով զանոնք լաւ քաղաքացիներ իրենց գտնուած երկիրներուն համար, ինչպէս նոյն սկզբունքը գործնականապէս կատարուած է ուրիշ ազգութիւններու տղոց համար—Յոյներու, Արաբներու եւայնի համար:

63921-67

Նպաստամատոյցի որբանոցներուն կրթական մակարդակը նախակրթարանի աստիճանին հաւասար ըլլալով անոնք հարիւրաւոր շրջանաւարտ և կիսաւարտ տղաք հասցուցած են որոնցմէ շատեր գործի առպարէզին մէջ լաւ դիրքեր կը գրաւեն ներկայիս։ Այս շրջանին մէջ գտնուող որբանոցներէն մասնաւորապէս ձիբէյլ և Անթիլիսա շատ մը փայլուն շրջանաւարտներ հանած են որոնցմէ շատեր Ամերիկեան (Պէյրութի) Համալսարանի բարձրագոյն նախակրթարանը մէկ տարիէն աւարտելու կարողութիւն ցոյց տուած եւ գնահատուած են սոյն հաստատութեան կրթական կազմին կողմէ։ Իր արտակարգ աշխատանքներուն եւ զբաղումներուն մէջ, Նպաստամատոյցի կրթական մարզին մէջ ալ ցուցուցած աշխատանքը, մեծ երախտագիտութեան և չնորհակալութեան արժանի գործ մընէ, ինչ որ յաճախ Հայ ժողովուրդը կրցած է կատարել իր պարտականութիւնը իր երախտագիտութիւնը յայտնելով բեմի և մամուլի միջոցաւ, նաեւ իր նիւթական բաժինն ալ բերելով շատ մը հանգանակութեանց առթիւն։ Ենթադրութեան





Ճիպէլի Որբանոցին գիշերքիկ ուսուցիչներէն խումբ մը 1924ին

Բարձրագոյն կրթութիւն առնող տղոց թիւը թէե  
միջակ կրթութիւն առնողներուն յի հսւասարիք,  
բայց հոս Նպաստամատոյցի տեսակէտը բոլորովին  
տարրեր և իրաւացի է շատ մը տեսակէտներով։ Նր-  
պաստամատոյցը տեղական պայմաններով նկատի ա-  
ռած է իր բոլոր դործերուն մէջ, և ան ոյժ տուած  
է զործնական կրթութեան մը։ Բարձրագոյն կրթու-  
թիւնը այս երկրին մէջ այնքան ընդհանրացած է որ  
շրջանաւարտներուն մեծագոյն մասը կը հեռանան օ-  
տար հորիդոններու մէջ փնտաելու համար իրենց ապ-  
րուատի միջոցները։ Ասոր հետ մէկտեղ Նպաստամա-  
տոյցը պատեհութիւն տուած է բարձրագոյն ուսման  
հետեւելու այնպիսի տղոց, որոնք լաւ ընդունակու-  
թիւն ցոյց տուած են իրենց նախնական ուսմանց  
շրջանին։ Որբանոցներ կրթական տեսակէտով հարշա-  
լի ծառայութիւն մը մատուցած են մեր ազգին այս  
դժնդակ պայմաններուն տակ՝ որոնք կը դասաւոր-  
ուին հետեւեալ կերպով։ —

1. Սա անժխտելի ապացոյց մըն է որ որբ սե-



Սայա—Հիլբափի որբանոցին պատօնելութեան կազմի 1926ին

րունդը բացարձակապէս Հայախօս դարձած է որբա-  
նոցներու շնորհիւ։ Հայերէնը իւրացուցած են տասը  
հազարէ աւելի Հայ որբեր միմիայն Սուրիոյ Լիբա-  
նանի և Պաղեստինի շրջաններուն մէջ։ Որոնցմէ շատ  
քիչեր նախապէս Հայերէն դիտէին, ասոնց մեծամաս-  
նութիւնը բնիկ կիլիկեցի էին եւ պատերազմի միջո-  
ցին Սուրիոյ այլեւայլ կաղմերը կամ Թուրքիոյ մէջ  
ցրուած այլեւայլ անկիւններու մէջ կը մնային։

2. Որբ սերունդը չէ կարելի կոչել յետ այսու ան-  
դրագէտ սերունդ մը, ան ամբողջութեամբ տիրացած  
է ինչպէս Հայերէն լնգուի նմանապէս Հայ տառին։  
ան կարող է կատարել իր սեփական թզթակցու-  
թիւնները Հայերէն լեզուով առանց վարանելու, մինչ-  
դեռ մեր ժողովուրդին մեծ մասը լունի այս յատկու-  
թիւնը։ Միթէ այս ալ առաւելութիւն մը չէ՞ այս սե-  
րունդին համար և ան չի՞ պարտիր այս բոլորը Ամե-

րիկեան Նպաստամատոյցին : Որբ սերունդը շնորհիւ այս հաստատութեան ունեցած է ընդհանուր զարգացում մը, որ գործնականապէս կարելի է բաւարար նը-կատել իր կեսնքին մէջ :

3. Կրօնաբարոյական լաւագոյն սկզբունքները որբ սերունդին սորվեցնելու համար ալ Նպաստամատոյցը ոմանց կարծածին պէս անտարբեր չէ եղած : Քահանաներ և կամ քարոզիչներ մշտական յարաբերութեան մէջ եղած են Նպաստամատոյցի որբանոցներուն հետ : Երբեմն այդպիսիներ պատասխանատու գործեր ալ վարած են այլեւայլ հաստատութեանց մէջ և աշխատած են տղոց միտքն ու հոգին մշակելու : Կրնանք ըսել թէ լաւ արդիւնք մը տուած է անոնց աշխատանքը ; Կրթական ծրագրի մաս կազմած է նաև կրօնաբարոյական դաստիարակութիւնը անշուշտ ժամանակի և պայմաններու ներած չափով : Չեմ կարծեր որ այս նիւթին որբանոցներու մէջ տըրուածէն աւելի ոյժ տրուի ներկայիս իսկ մեր շատ մը կրթական հաստատութիւններուն մէջ : Որբանոցներու մէջ կրօնաբարոյական դասախոսութեան տրուած ժամանակի մասին գաղափար մը կազմելու համար կուտանք հետեւեալ ծանօթութիւնները :

1. Օրուան 3 ճաշերուն աղօթել սովորութիւն եղած է առանց բացառութեան բոլոր որբանոցներուն մէջ :

2. Ննջելու ժամուն նմանապէս աղօթելու սովորութիւնը տղաք իւրացուցած են :

3. Ամէն առաւօտ դպրոցը սկսելէն առաջ աղօթքի և կրօնաբարոյախօսութեան 15-30 վայրկեան ժամանակ տրուած է (այդ ժամանակը իւրաքանչիւր որբանոցի մէջ կրնայ տարրերիլ) :

4. Կիրակի օրերը առանց բացառութեան կրօնա-

բարոյական նիւթերու շուրջ կէսօրէն առաջ, երբեմն տեղեր կէսօրէ ետքն ալ ժամեր յատկացուցած են պաշտամունքի:

5. Արդէն յիշած ենք թէ դպրոցական ծրագրի մաս կազմած է կրօնաբարոյական դաստիարակութիւնը և կարելին ի գործ գրուած է :

6. Կիրակնօրեայ դպրոցներու դրութիւնը առաջին անգամ կիրարկուած է . Նպաստամատոյցի Սուրբոյ եւ Լիբանանի որբանոցներէն ոմանց մէջ, (Անթիւիաս, Սայտա, Ղազիր եւայլն) :

6. Այս կանոնաւոր բրօկրամէն զատ նաև կարեւոր կրօնական տօներու յատուկ պաշտամունքներ կատարուած են որոնց նշանակութիւնը մշտապէս բացատրուած է տղոց, օրինակի համար Ծնունդը, Զատիկը, Վարդանանցը և բոլոր տաղաւարները որ Հայ եկեղեցին հանդիսաւոր կերպով կը տօնէ ամէն տարի :

Սա մեծ ճշմարտութիւն է որ որբեր շատ աւելի գովելի ընթացք մը ունեցած են որբանոցին մէջ գտնուած ժամանակնին կրօնաբարոյական մարզին վրայ, քան թէ դուրսի սերունդին մէկ կարեւոր մասը ունի ներկայիս : Եթէ երբեք ներկայիս բաւական թիւով որբեր ալ կան որոնց բարոյական վիճակը գոհացուցիչ չէ . շիտակ չէ զայն վերագրել որբանոցներուն կամ ուղղակի Ամերիկեան Նպաստամատոյցին : Այս մասին մեր ըրած քննութեանց շնորհիւ շատ լաւ հասկցած ենք որ ներկայիս կարդ մը տարրեր պատճառներ կան որոնք քար գայթակղութեան կ'ըլլան դժբաղաբար կարգ մը որբերուն, ինչպէս նաև իրենց ծնողքին խնամքին տակ գտնուող շատ մը պատճիններուն :

Ա. Այս պատճառներէն մէկը ինքնին միջավայրն է որ յեցուն է անբարոյեցուցիչ երեւոյթներով իր

ամբողջութեանը մէջ :

Բ. Առ հասարակ ներկայ հայկական քնակարաններու անպատշաճութիւնը (Քէմբ) :

Գ. Այլեւայլ անպատասխանատու անհատներու եւ կազմակերպութիւններու տուած թերի դաստիարակութիւնը որոնք կը թունաւորեն երիտասարդութիւնը առաջնորդելով զանոնք վերջ իվերջոյ բարոյական անկման :

Դ. Տնտեսական տագնապր կամ ընդհանուր անգործու իւնիր նուուզ անբարոյացուցիչ եղուձ է :

Կրսանք հնուեցնել թէ կրթական մարզի վրայ ինչպէս ըսինք արդէն ընդհանուր զարգացում մը տալու ձգտումը ունեցած է Ամերիկեան Նպաստաւատոյցը իր բոլոր որբանոցներուն մէջ և արդիւնքը մեծ եղած է :



Դաստիարակական տեսարան մը Անդրիւտիանի որբանոցէ 1927թ

ՄԱՐՄՆԱԿՐԹԱՆՔԸ ՈՐԲԱՆՈՑՆԵՐՈՒ ՄԷՋ

Մարմնակրթական ընդհանուր կրթութեան մեծ կարեւորութիւն ընծայուած է Ամերիկեան որբանոցներուն մէջ . մասնաւորաբար տղոց բաժիններուն մէջ . մարմնակրթանքը տղոց կարեւոր զբաղումներէն մին եղած է . Զսկէն աւելի խճողուած որբանոցներու մէջ սնունդի չափ անհրաժեշտ էր նաև առօրեայ մարզանքը . եւ այս իրականութիւնը Ամերիկացիք քաջալաւ գիտնալով պէտք եղած կարգադրութիւնները կ'ընէին այդ մասին . Գրեթէ ըոլոր որբանոցները ունեցած են իրենց մասնաւոր մարզիները կարգ մը որբանոցներու մէջ ուսուցչական մարմինները որոյ պարտականութիւնն վերցուցած են մարմնակրթական



Միջուրանոցային ողիմպիտականի մէջ տնոյեան հանդիսացող ձիով յի տղամբ 1924ին

տեսակէտով, և իւրաքանչիւր տարւոյն վերջը ունեցած են փառաւոր դաշտանդէսներ

Նպաստամատոյցի Ընդհանուր Տնօրէնութիւնը մասնաւոր կերպով քաջալերած է՝ մարմակրթանքը, և թոյլատրած միջորբանոցային ախոյեանական մըրցումներ; որոնք տեղի ունեցան Պէյրութի Ամերիկեան Համալսարանի խաղավայրին վրայ, մի քանի տարի յաջորդաբար:

1923ին տեղի ունեցող միջորբանոցային մրցումներուն կր մասնակցէին հինգ որբ անոցներ (Անթիլիաս, Ճիպէյլ, Նահր Իպրահիմ, Մամիթէյն և Սայտայի Արաբական որբանոցը). Մրցումը խիստ հետաքրքրական էր եւ ծովածաւալ բազմութիւն մը կանուխէն լիցուցած էր Ա. Համալսարանին դաշտը: Հինգ որբանոցները ներկայացնող տղոց պաշտօնէութեան եւ



Անթիլիասի որբանոցին արնեսանցներու մէջ աշխատոյ ինքնարաւ որբերու ժամանակ 1928—1929ին


կողմնակիցներու հետաքրքրութիւնը չափէն աւելի էր: Մրցումը շատ լաւ կազմակերպուած էր եւ անոր զեկավարութիւնը յանձնուած էր Ա. Համալսարանին կողմէ որոշուած անձնաւորութիւններուն,

Երեք ժամէ աւելի տեսող այս մրցումը յարուած կետաքրքրութեան մէջ պահեց հանդիսականները եւ վերջացաւ Ճիպէյլի Որբանոցին յաղթութեամբը: Ճիպէյլի վանդաւոր մրցորդն էր Սայտայի Արաբական որբանոցը որ երկուք ու կէս կէտի տարբերութեամբ պարտուեցաւ:

Միջորբանոցային մրցումները ոչ թէ միայն որբանոցի տղոց ներչնչեցին մարզական ողին, այլ ազգեցին Պէյրութահայ երիտասարդներուն և Սիւրիացիներուն: Այս շրջաններու համար աննախընթաց կարելի է նկատել եօթը, ութը հազար տղոց ներկայացուցիչներու միջեւ եղած այս մրցումները:

Որբանոցներու շնորհիւ սկսող մարմնակրթական շարժումը այսօր զեր վերջ չէ գտած, և առանց վարանելու կարելի է ըսել որ, ներկայիս Սիւրիոյ և Լիբանի մէջ գոյութիւն ունեցող մարզական զանազան Հայ խումբերու մէջ գլխաւոր գերը կատարողները որբերը եղած են. նոյնը կարելի է ըսել մարզական Հայ կազմակերպութիւններու համար:

Վերջերս, Մ. Ա. Ընկերակցութեան (Նիլր Իսթ Լիկ) Հալէպի Մասնաճիւղին ֆութ—Պողի խումբը մըրցելով տեղույս (Պէյրութի) Ամերիկեան համալսարանի Ռւօրսիթի խումբին հետ, Սիւրիոյ և Լիբանանի ախոյեանութիւնը խլեց անկէ, ինչ որ տեղական եւ արտասահմանեան մամուլին գովասանքներուն արժանացաւ. նաեւ ան շնորհաւորութիւններ ընդունեց զանազան անհատներէ և կազմակերպութիւններէ, ի մէջ այլոց Ամերիկեան նպաստամատոյցի նախկին թարառուղար Մր. Ռութրիէ:



Դաւահանդէսի տեսարան մը Անքիլիսի որբանցին մէջ

**Լոգանիք.** — Մարմնակրթանքի մաս կազմած են նաև ծովային լոգանքը ու մրցումները։ Մասնաւորաբար կիրանան գտնուող որբանոցները զյխաւորաբար ծովեղերեայ վայրեր հաստատուած ըլլալով, որբերը միշտ պատճենութիւնը ունեցուծ են լոգանքի վարժութիւն ընելու, եւ կարելի է ըսկել որ, այսօր Նպաստամատոյցի որբերուն մէջ լողաւ չգիտցողներ հազուագիւտ են; Տաք կամ մեղմ եղանակներուն ուրբերը սովորաբար օրական երեք անգամ լոգանք կ'առնէին, ուսուցիչներու և վարժ լողորդներու հրակողութեան տակ, ինչ որ իրենց առողջութեան մեծապէս կը նպաստէր։

**Պայոյտնէր.** — Ամառուան ընթացքին շատ մը որբանոցներու մէջ սովորութիւն եղած էր խմբական պայոյտներ կատարել առաջ որբերուն։ Այս պայոյտները կը կատարուէին ուսուցիչներուն ընկերակցութեամբ,



Անքիլիսի որբանցի ուսանող որբերու ձուրպօլի խումբերն մէկը 1928ին

50—100 հոգինոց որբեր ու խումբեր չակելով իրենց առուեակները (պաթանեա) (երկու հատ իւրաքանչիւր հոգիի). Կը բարձրանային կիրանանի բարձունքները, ուր 1—7 օրուան բացօգեայ կեանք մը անցնելէ վերջ մեծ ուրախութեամբ կը վերադառնային փոխանակուելու համար ուրիշ խմբակի մը հետ։ Այս կերպով, իւրաքանչիւր որբ առիթը կ'ունենար մէկ կոմ աւելի անդամներ լեռնային պայոյտ մը կատարելու, ինչ որ մեծ օգտակարութիւն ունեցած է առողջապահական և մարմնակրթական տեսակէտներով։

Որբանոցներէն ոմանք ունեցուծ են իրենց յատուկ սքառութական խումբերը, որը եւս իր կարգին ըլլայ մարմնակրթական և թէ քաղաքացիական տեսակէտով իր օգտակարութիւնը ունեցած է։

**Տ. Պօղոս Վրդ.** Արիսի առաջնորդութեամբ խումբ մը սքառութ որբեր Պէյրութէն մինչեւ Երուսաղէմ ոտ-

քով գացած եկած են, ինչ որ գովելի գործ մըն և  
սքառւթական մարզի մէջ :

ՏՈՒՆ

Ինչպէս նախապէս յիշեցինք, որբերու համար ա-  
մենամեծ զրկանքներէն մէկը անոնց պատերազմի ըն-  
թացքին ընտանեկան յարկէն հեռու ըլլալնին եղած  
էր: Անոնք շատ արտասովոր պայմաններէ անցած  
էին դաղթականութեան: Ջարդի և այլեւայլ հալա-  
ծանքներու հնթարկուելով: Անոնց մէջ շատեր մատո-  
ղատի հեռացած էին իրենց բոյնէն, ձևազարդ հետ եւ  
ոմանց ծնողքները այդ միջոցին ջարգուած, և ոման-  
ցինը պարագաներու բերումով իրենց մէջ բաժնուած  
էին: Այս գիւղուար պայմաններէն անդնող սերունդի  
մը մատային բարոյական և ֆիզիքական վիճակը կա-  
րելի է երեւակայել թէ որքան խղճալի էր: Բայց այ-  
սուհանդերձ երբ անոնց կրթութեան հարցը մէջտեղ  
դրուած է, միշտ ընտանեկան կրթութեան պակասը  
մատնանշուած է, բայց այս պակասը լրացնելու հա-  
մար եւս Ամերիկեան Նպաստամատոյցը անտարբեր չէ  
եղած և իր կարելին ի գործ դրած է: Առաւելապէս  
պղափկ որբանոցներու մէջ տան մը մթնոլորտը ըս-  
տեղծուած, իսկ մեծ հաստատութիւններու մէջ եւս  
այս ուղղութեամբ կրկնակի փորձեր եղած են:

Ամերիկեան Նպաստամատոյցը այս շրջաններու  
մէջ խնամած է մօտաւորապէս 15000 երկսեռ որբեր  
որոնց մեծամասնութիւնը տեղաւորուած էին Լիբա-  
նանու ծովեզերեայ մասերուն «Եջ Սայտաէն մինչեւ  
Ճիպէյ»: Աղջկանց որբանոցները դրեմէ միշտ տղոցմէ  
անջատ եղած են: Շատ քիչ և ստիպողական պարա-  
գաներու տակ անոնք իրարու կից գտնուած են: Տը-  
ղաք և թէ աղջիկներ առ հասարակ իրենց տարեկից-



Անդիլիասի որբանոցին վերջաւորութեան մնացող խօսմբ մը  
տղաք եւ խանի մը պատճեաներ 1920ին

ներով պզտիկ խմբակներու բաժնուած և անոնց  
իրրեւ խնամակալ նշանակուած էին մայրիկ  
մը և ուսուցիչ կամ ուսուցչուհի մը: Ուսուցիչներուն  
որոշապէս ծնողական պարտականութիւն մը յանձնր-  
ւած էր իրենց բուն դաստիարակչական գործէն զատ:  
Ուսուցիչը միշտ աշքին առջեւ ունենալու պարտաւոր-  
ուած էր իրեն յանձնուած խմբակի բոլոր պէտքերը:  
Հետեւարար ան զործակցելով մայրիկին հետ զանա-  
ցած է լրացնել ծնողքի մը պակասը: Կրնան այս վր-  
ցած սեմ պարտականութիւնը կատարելու մէջ թերացած  
ըլլալ կարգ մը պաշտօնեաներ, բայց այդ թերացումը  
միշտ Նպաստամատոյցին կամ բոլոր պաշտօնէութեան  
վերագրելը ճիշտ չի կրնար ըլլալ: Ինչպէս շատ ան-  
գամ ծնողքներ իսկ իրենց զաւակներուն հանդէպ ու-  
նեցած նուիրական պարտականութեան մէջ կը թե-  
րանան եւ անոնց կեանքին ձախող հանգամանք մը  
տալու պատճառ կ'ըլլան:

Առաւելագոյն չափով ծնողական դեր կատարելու  
կոչում ունեցող պաշտօնէութիւնը Նպաստամատոյցի  
ովանաւորութեամբ մեծ զանք թափած է որբանոցը

վերածելու տան մը և յաճախ յաջողած է։ Տղոց ֆիզիքական և սուրոյական մաքրութեան գաղափարը ներշնչելու համար հրաշալի աշխատանք մը տարուած է որբանոցի տան բաժնին մէջ։

Անցուշտ կարելի չէր ակնկալել երկու հարիւրէն մինչեւ հազար հինգ հարիւր (200 1500) մանուկներէ բաղկացած ընտանիքէ մը սպասել այն արդիւնքը ինչ որ սովորաբար 4—5 հոգիէ բաղկացած ընտանիքէ մը կ'սպասուի։ Պէտք է խոստովանիլ թէ համեմ ստաբար քիչ թիւով մանուկներ պահող որբանոց մը աւելի կը նմանի ընտանիքի մը քան թէ խճողուած հաստատու թիւնները։ Որպէս այս ուղղութեամբ եղած յաջողութիւնները կը համեմատին տարբեր որբանոցներու մէջ իրենց ունեցած մանուկներու թիւին։ Հոս գովեստով կարելի է լիշել կարգ մը որբանոցներու մէջ եղած յաջողութիւնները այս ուղղութեամբ։

Ա. Սայտայի մէջ (ներկայիս Ճիպէյլ) Դանիական որբանոց մը ուր 3—400 մանուկներ խնամուած են Դանիացի միսիոնար Օր. Ճէքքապարնի հսկողութեան տակ որուն թոշնոց Բոյն անունն ար տրուած էր, եւ իրապէս ար բուն բոյն մը եղած էր ոչ թէ 10—16 տարիքին մէջ եղող մանուկներուն այլ նաև նորածիններուն, շնորհիւ վերոյիշեալ Օրիորդի ջանքերուն։ Սոյն որբանոցը Ամերիկեան Նպաստամատոյցէն նըպաստակորուած է երկար ժամանակ։

Բ. Նմանապէս Սայտայի Ամերիկեան Նպաստամատոյցի որբանոցին մէջ Տիկին Քըր որբանոցը տան վերածելու մէջ յաջողած էր իր անձնութրութեամբ եւ անխոնջ աշխատանքով, ան երբեք չէ վարսնած իր իսկ ձեռքովը լոգցնելու տղաքը նամանաւանդ աղտոտ տղաքը։ Զինքը մօտէն ճանչցողներ շատ յաւ կը յիշեն անոր այս մարզին մէջ ըրած արևեայլ զոհողութիւնները։



Անրիիասի որբանոցին մասուրներ

Գ. Ճիպէյլի տղոց որբանոցին մէջ Օրիորդ Փեթր-սըն պղտիկները զատելով մեծերէն զանոնք ընտանեկան մեթոտով ապրեցնելու աշխատած և զգալի արդիւնք յառաջ բերած է։ Միս Փեթրբուրն հայ տղոց վրայ գուրգուրացող մօր մը գերը կատարած է։

Դ. Պաղեստինի մէջ Մր. Գլէչֆըրտ այս ուղղութեամբ մեծ յաջողութիւններ ունեցած է։ Մր. Պլէչ ֆըրտ շատ ազնիւ Ամերիկացի մըն է և հօր մը պէս կը գուրգուրայ Հայ որբին վրայ։ Չէ, կարելի անոր մարդկային այնքան բարձր զգացումները նկարագրել հոս այս մի քանի տողերու միջոցաւ։ Ան միշտ սիրած է իր խնամքին տակ գտնուող տղաքը և սիրուած անոնցմէ իրական հօր մը պէս անոր մատուցած ձառյութիւնները անթիւ են։

Ե. Հայր Պօղոս Արիս Վարդապետ իր խնամքին տակ գտնուող որբանոցը տան մը վերածելու համար մեծ զանք թափած է, ան շատ մօտէն կրցած է հսկել իր որբերուն որոնց համար մեծագոյն նպաստը կ'ըստանար Ամերիկեան Նպաստամատոյցէն։ Գովեստով կարելի է արձանագրել հոս թէ գերյարգելի վարդապետը ոչ մէկ ջանք խնայած է իր որբանոցը տան մը վերածելու մասին։

Զ. Քիւնսէր ընտանիքը որ կը ճանչցուի Բաբա  
և Մամա Քիւնսէր անունով, Ղազիրի մէջ իրենց  
խնամքին յանձնուած որբանոցին մէջ կրղած են ըն-  
տանեկան պայմաններ ստեղծել և օգտակար եղած են.

Կարելի է երկարել շարքը այն անհատներուն ո-  
րոնք իրենց յանձնուած հաստատութիւնները կրցած  
են գերածել առան (հօմ) մը եւ այդ կերպով մեծագոյն  
ծառայութիւն մատոցած են որը սերունդին։ Այս  
մասին շատ բծախնդիր եղած են ընդհանրապէս Ամե-  
րիկան Նպաստամատոյցի Առուրիոյ. Լիբանանի եւ  
Պաղեստինի շրջանի ընդհանուր տնօրէնները նաև որ-  
բանոցներու տնօրէնները, նմանապէս Ամերիկացի այ-  
ցելուներուն այս մասին ըրած յաճախակի թելագրու-  
թիւնները նկատի առնուած են ընդհանուր գործու-  
նէութեանց ընթացքին։

Որբանոցներ նմանած են միշտ հիւրասէր ընտա-  
նիքներու անոնց դռները բաց ըլլալով բոլոր կարօտ-  
եալներուն, Այս երեւոյթներէն ազգուող մեր որբ սե-  
րունդը ներկայիս ալ շատ հիւրասէր և առատածեռն  
է։ Ան պատրաստ է տալու զոհուելու և ծառայելու ա-  
մէն կերպով ուր որ պէտք կամ պահանջ կայ, Գի-  
տակցութեան տարիքին հասնող բոլոր որբերուն մէջ  
նկատած եմ յատկանշական այս երեւոյթը, բաց պըզ-  
տիկներու մէջ դժուար է գտնել այս ոգին։ Որոշ րլ-  
լալով որ պղտիկները աւելի անձնասէր կ'ըլլան բնա-  
կանորէն, Տղաք հիւրասիրութիւնը և առատածեռ-  
նութիւնը սորված են որբանոցի տան մթնոլորտին  
մէջ որոնք արժէքէ զուրկ բաներ յեն։

Որբերու հիւրասիրութեան մասին շատ պատմու-  
թիւններ գիտենք ոչ թէ մենք նոյնիսկ Ամերիկացի-  
ներ նկատած են այդ պարագան։ Անթիլիասի որբա-  
նոցի վերջին տնօրէններէն Մը. Պրաուն երբ իր Ամե-

րիկա ճամբորդութեան ընթացքին Ֆրանսայէն կանց.  
Նէր Մարսիլիոյ մէջ խումբ մը Հայ որբեր զինք ա-  
նակնկալի բերին հրաւիրելով զինք և հրամցնելով  
փառաւոր ճաշ մը, ան մեծ գովեստով պատմած է այդ  
հրաւէրի պատմութիւնը ուր որ պատեհ առիթը ներ-  
կայացած է։

### ԱՏԱՄՆԱԲՈՒԺԺԱԿԱՆ ԳԱՐՄԸԼ

Վերջացող տառնամեակը Նպաստամատոյցի բարե-  
սիրական գործունէութեան թերեւս ամէնէն փալլուն  
և արդիւնաբեր մէկ շրջանն արձանագրէ մեր որբ սե-  
րունդին պատմութեանը մէջ իր բազմապիսի հոգա-  
ծութեան ենթարկուող Հոյ մանկացներուն ֆիզիք-  
կան բարօրութեան սուտարած ըլլալու տեսակէտով։  
Որբանոցներէն ներս թէ գուրս անոր կազմակերպած  
բժշկական լուրջ օժանդակութեամբը մեր որբ որբու-  
նիները, կարելի է ըսել, վայելած են բժշկական եւ  
առողջապահական ամէն տեսակ խնամք որոնց շնոր-  
հիւ գլխաւորաբար աիրանալով ֆիզիքական տոկուն  
կազմի և հաստատուն առողջութեան, կրցած են մեղ-  
մացնել իրենց կեանքի այնքան սուղ ու ծանր պայ-  
քարը։

Բժշկական սոյն անգին ծառայութեան մէջ նե-  
րբնթաց Նպաստամատոյցը ընծայած է նաև ատամնա-  
բուժական խնամք կանոնաւորապէս, եւ այս գլխաւո-  
րաբար երկու որոյ ուղղութեամբ, մին ԴԱՐՄԱՆԱԿԱՆ  
խնամելով դարմանատանց մէջ բերանի գանազան հի-  
ւանգութիւններ իսկ միւսը ԱՐԳԵԼԱԿԱՆ գաստիւրո-  
կելով որը որբունիները և լուսաւորելով անոնց միտ-  
քը բերանի առողջապահութեան վերաբերեալ զանա-  
զան նիւթերու և միջոցներու չուրջ, դարմանատու-  
ներէն և հիւանդանոցներէն զուրս եղող իրենց ա-



Բերանի մահութեան ախտյաններէն խումբ մը Սայտայի (Թուշնց  
բոյն) Գանձական որբանոցէն:

որեայ չըց անակին մէջ: Նպաստամառոյցի ատամնա-  
րուժութիւնը այս զոյդ և համբնթաց ուղղութեամբ  
է որ կրցած է զգալիորէն սատարել մեր որբ սերուն-  
դին բերանի առողջապահութեան և ուրեմն անոր ա-  
ռողջ ական ընդհանուր վիճակին: Մէկ կողմէն զինել  
զիրենք տոկուն եւ արթուն ինքնագիտակցութեամբ  
մը բերանի եւ ակուներու զանս զան ախուերու եւ  
այս վերջիններուն առողջութեան վրայ իս զօտ՝ ց ո-  
ւաւելի զերին մասին, իսկ միւս կողմէն ժաման կրն ո-  
տամնաբուժական անհրաժեշտ զարմանուներն ընել  
ատենին կարենալ առաջքն առնելու ֆիզիք կու շատ  
մը չըրիքներու: Այս երկու հաւասարապէս կարեւոր  
ուղղութեամբ յառաջ տարուած ատամ աթուժական  
աշխատանքը որուն արդիւնքը թու անշաներով իսկ  
չ/չ անդին պիտի նշմարուի, ոչ մի այն հետաքրքրու-  
թիւն ատեղծած է ենթակայ որբ որբուհներու մէջ

այլ նաև վայելած է շօշափելի և գնահատելի քաջա-  
լերութիւն Բիյիթի ընդհանուր տնօրէնութեան, բր-  
ժիշկներու, չի անդապահուհներու և որբանոցներու  
ուսուցչական կազմին կողմէ:

Որբանոցներու մէջ բոլոր որբ որբուհներու ըն-  
ծայուած ատամնաբուժական ծառայութիւնը կանոնա-  
ւորապէս կ'սկսի 1923 թուականին որ պահուն կը ծա-  
ռայէին երկու ատամնաբուժներ: Այս երկու ատամ-  
ն բոյժներուն խղճամիտ պատասխանատուութեանը  
յանձնուած էին 12 որբանոց հաստատութեանց մէջ  
պատապարուող 6000ի մօտ որբ որբուհներ: Նաեւ  
որբանուներէն դուրս սոյն ծառայութենէն օգտուած  
են շրջանաւարտ որբ որբուհներ, ինչպէս նաև Քէմ-  
բերու մէջ անորոշ թիւով անօգնական գաղթական-  
ներ: Պահանջին ստուարութիւնը նկատի առնելով բը-  
նական էր որ ատամնաբուժական սոյն ծառայութիւ-  
նը բաղկանար մի միայն ենթակային ընդհանուր ա-  
ռողջութիւնը ապահովող ատամնաբուժական արդի  
անհրաժեշտ միջոցներէն, ինչպէս լեցնել, մաքրել,  
քաշել, լնտախտներ և կուր բերանի վերքեր գարմա-  
նել եւայժին:

Այս առթիւ աւելի որոշ գաղափար մը կազմելու-  
նպատակաւ կ'արժէ ներկայացնել հետեւեալ մէկ տե-  
ղեկագիրը զոր քաղած ենք Ամերիկեան նպաստամ-  
զեկագիրը զոր քաղած ենք Ամերիկեան նպաստամ-  
զեկագիրը զոր քաղած ենք 80թթ. Սրապեանի հնգամ-  
տոյցի ատամնաբուժներէն 80թթ. Ա. Բարպեանի հնգամ-  
տոյցի ատամնաբուժներէն արձանագրութիւններէն: (1925-30)  
Ա. Բանուած որբ որբուհներուն ընդհ. թիւը 6200  
Բ. Բերանի քննութեանց ընդհ. թիւը 13560  
Գ. Դարմանուած ատամնաբոյժական հիւանդներ 2905  
Դ. Դարմանուած ատամնաբոյժական հիւանդներ 7980  
Ե. Դարմանուած ատամնաբոյժական հիւանդներ 2350  
1. Մաքրութիւն 2300  
2. Լեցնուած քներ



Բերանի մայրութեան ախոյեաններէն խումբ մը տղամ  
Անքիլիասի որբանցին մէջ:

3. Քաշել անպէտ ակրաներ	1150
4. Լնտախտի դարձանում	660
5. Ակռաներու թերի ծագում	490
6. Պալարներու դարձանում	380
7. Թերնահոտներ եւայլն	250

Իւրաքանչիւր որբանոցի աշակերտութիւնը տարեկան առ նուազն երկու անգամ, փոքրները աւելի յաճախ, բերանի ընդհանուր քննութեան կ'ենթարկուէր առ ամնաբոյժին կողմէ, Քննութիւնները կը կատարուէին դասարան առ դասարան և նոյն պահուն կը տեղեկացուէր առձնապէս իւրաքանչիւր քննուող անհատի բերանի իսկ և կան վիճակը, նոյն պահուն կը լար նաև կարձ գոսուխօսութիւն մը բերանի առողջապահութեան վերաբերեալ յարմար մէկ նիւթին չուրջ: 1925 տարուայ տմասուան ձեռնարկուեցաւ միջ-որցանոցային մրցակցութեան մը բերանի մաքրութեան



Բերանի մայրութեան մասին անհոգ գտնուող տղան կը պատճուի ատամնաբայց մէջ եւ նիւանդապահութիի կողմէ:

բէն և հիւանդապահուհներէն հաւասարապէս, մեր որբ որբուհները ապահովեց բերանի մաքրութեան որ զորս տարուայ շրջանի միջոցին անոնց բերանի մաքրութեան չափանիշը կարելի եղաւ բարձրացնել 62 առ 100է մինչեւ 92 առ 100: Բերանի մաքրութեան չափանիշին այս բարձրացումն ալ իր կարգին նոյն մէջ նշանակեց փտտած և անպէտ ժամանակամիջոցին նոյն ամսամթեամբ: Այս նոյն (զօրաշարժին) պահուն որբ որբուհներէն ամէնամաքրուր բերան ունեցողները կը

վարձատրուէին զանազան մրցանակներով իսկ աղոտոտները իրենց յարմար պատիմներով։ Բերանի մաքրութեան ախոյեանութիւնը չաեող որբանոցը պատիւը կունենար պահելու գործ—դրօշակը վեց ամսուայ միջոցի մը համար, որմէ յետոյ մրցակցութիւնը կը նորոգուէր յաջորդաբար;

Այս այսպէսով արգելիչ և բուժիչ այս զոյզ ուղղութեամբ կետապնդուած առամնաբուժական ծրագրի չնորհիւ Ամերիկեան Նպաստամատոյցը մեծաւ մասամբ յաջողած է արթնցնել մեր որբ սերունդին մէջ բերանի առողջապահական աննուած գիտակցութիւնը եւ այդ գիտակցութեան շաղախողն է որ ան կրցած է ամրացնել անոր մաքուր բերնին մէջ անրիծ ու անթերի ակուներ կերտելու համար առողջ մարմին մը առողջ մտքին հետ։

### ԲԺՇԿԱ-ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹԻՒՆ

Մերձ։ Արեւելքի Ամերիկեան Նպաստամատոյցըին բժշկա-առողջապահական տեսակէտով մատուցած ծառայութեանը մասին գաղափար մը տալու համար տեղ կուտանք մեր գրքոյկին մէջ այս իմաստ շահեկան գրութեան որուն պարունակութիւնը մեծաւ մասամբ քաղուա՝ է Նպաստամատոյցի Պէյրութի շրջանի բազմագայութեան Տօքթ։ Խորո/ Գրիգորեանի տեղեկացիներէն։

1921—1922 թուականին Պէյրութ եւ իր շրջանին (Ճիպէյլ, Նահր էլ Քէլա, Մամլթէյն, Դազիր, Ճիւնի, Անթիկեաս, Սայտա, Եւայլն.) մէջ հետաքաշէտ տեղաւորուող որբ և որբուճիներու թիւր արդէն հասած էր մօտ 12000ի. Այս հսկայ զանգուածին հանդիսար ապահովելու համար կեանքի բոլոր պայմաններ, ըստ կատի առնել ու ըստ այսմ կարգադրել պէտք էր. Նը-

պաստամատոյցը իր բոլոր կարելին ըրաւ, տայով մեր որը և որբուճիներուն հոգեկան և բարոյական առողջ գասաթարակութիւնը, նա մանաւանդ հոգ տարաւ անոնց ֆիզիքականին շնորհիւ բաւարար սնունդ, առողջ սպահիկ բնակարան և բժշկական հոգածութեան։

Թողելով առողջապահական ճիւղէն զատ միւս բոլոր գործունէութեանց գնահատանքին արտայայտումը միւս նիւթերուն, հոս կուզենք միմիայն տալ համառոտ տեղեկութիւն Նպաստամատոյցի այս շրջանին բժշկական զործունէութեան շուրջ։

Նպաստամատոյցը հասատեց մէյ մէկ հիւանդանոցի բաժին իւրաքանչիւր որբանոցի կից, օդասուն, արեւոտ դիրքի մը վրայ և օժտուած առողջապահական այն բոլոր պայմաններով հնարաւորութեան սհմանին մէջ։ Իւրաքանչիւր հիւանդանոց ունէր իր մնայուն և կամ այցելու բժիշկը, մէկ զլիսաւոր հիւանդապահունի և մէկէ աւելի օգնական հիւանդապահունիներ։ Բժիշկը ամէն օր որոշեալ ժամուն կայցելէր հիւանդանոցի բոլոր հիւանդները։ տալով անոնց հարկ եղած գարմանումը և բացատրւթիւնը։ Իսկ հիւանդապահունին աշխատանքը վեր էր ամէն զնահատանքէ։ քանզի անոնք իրենց նուիրական պարտականութիւններուն կը խառնէին նաեւ մայրական գուրգուրանք և հոգածութիւն։ Հիւանդանոցի հիւանդներէն զատ որբանոցի առողջ տղաքն ալ գրեթէ մէն ամիս ընդհանուր բժշկական քննութեան կ'ենթարկուէին, որու ընթացքին եթէ գտնուէին կարգ մը տղաք որոնք ունէին թեթեւ անհանգիստութիւններ և կամ բժշկական հսկողութեան պէտք անմիջապէս նկատի կառնուէին։ Անոնք որոնք իրենց անձին և կամ իր շուրջիններուն վնասակար կամ փոխանցիկ հիւանդութեամբ կը տառապէին, կը զատուէին միւս-

ներէն և կը գետեղուէին առանձին սենեակներուն  
մէջ:

Կային շատ մը աղաք որոնք թեթև վէրքեր կամ  
անվնաս քրոնիկ հիւանդութիւններ կամ տկարութիւն-  
ներ ունէին: Ասոնք շարանակելով հանդերձ իրենց  
ուսումը և կամ արհեստը, կստանային կանոնաւոր  
բժշկական դարմանում:

Հայմանդամ եւ տկարներուն կը արուէր մասնաւ-  
որ կերակուրներ, Ասոնք իրենց առողջ ընկերնե-  
րուն սեղանէն եւ ճաշերէն դուրս կստանային նաեւ  
մասնաւոր սննդեղէն, հաւկիթ, միս, կաթ եւայլն:  
Այդ կերպով կարծ ժամանակուայ մէջ կը հաւասարէին  
իրենց առողջ ընկերներուն: Ուրախ ենք ըսելու թէ  
այսօր կը տեսնենք անոնցմէ շատեր որոնք կ'աշխա-  
տին առանց ուրիշի վրայ բեռ ըլլալու եւ կը ճարեն  
իրենց օրապահիկը:

Նպաստամատոյցի բժշկական ընդհանուր գործու-  
նէութեան շարքին կ'արժէ նաեւ յիշատակել կարգ մը  
հիւանդութեանց եւ անոնց դարմանումներո ն, չուրջ  
եղած աշխատանքը:

Ա. Քոսոտութիւն: Թուրքիայէն նոր եկող որբ եւ  
որբուէիներու մէջ կային բաւական թիւով քոսոտ-  
ներ: Ասոնք առաջին առթիւ զատուելով առողջներէն  
դրուեցան առանձին յարկաբաժին մը եւ ստացան  
խիստ եւ կանոնաւոր հսկողութիւն եւ դարմանում:  
Մասնաւոր ուշադրութիւն կը դարձուէր անոնց ան-  
կողին եւ հագուստներուն մաքրութեան եւ հակա-  
նելիման: Այս զզուելի հիւանդութենէ աղատումը  
կարժէր մեծ զոհողութիւն եւ ծախս, որուն համար  
Նպաստամատոյցը ըրաւ իր սոլոր կարելին եւ կարծ  
ատենուայ մէջ յաջողեցաւ միանգամն ընդ միշտ փըր-  
կել մանուկները այդ դարշելի հիւանդութենէն:



Նպաստամատոյցի Պէյրութիւնի ցըանի բժշկա-առողջապահական  
միտի բնդի, կազմը եւ որբանցներու տնօրէններէն ումանի, 1927.

Բ. Գոնջութիւն (Բէլ): Քոսոտութեան չափ զըզ-  
ուելի եղող այս հիւանդութիւնը բոյն դրած էր մեր  
որբ և որբուէիներու զլխուն վրայ և մազերուն ար-  
մատներուն մէջ: Բժիշկներուն մեծ աշխատանք եւ  
յոգնութիւն պատճառող այս հիւանդութիւնն ալ ան-  
հետացաւ շնորհիւ ելեքտրական դարմանումի, տա-  
նելով իրեն եետ մազի թելերու թիւով դրամ Նպաս-  
տամատոյցի քսակէն: Ահա այդ զոնզութեան շնորհիւ  
մեր որբ և որբուէիներէն շատեր ունին գեղեցիկ եւ  
վայելուչ մազեր իրենց զլխուն վրայ, փոխանակ ճա-  
ղատութեան տգեղ երեւոյթին:

Գ. Մալարիա: Նահր Խպրակիմի վատառողջ եւ  
ժալարիկ կլիման պահ մը սարսեց Նպաստամատոյցը  
և իր բժշկական դասը, ամբողջ որբանոց մը վարա-  
կելով այս սարսափելի հիւանդութեամբ:  
Նպաստամատոյցը առանց ժամանակ կորսնցնե-

լու շարժեցաւ կայծակի արագութեամբ, քանդեց չէն-քերը. և փոխադրեց տղաքը ուրիշ առողջապահիկ վայրեր, տալով անոնց առատ սնունդ, գեղ, եւ դար-մանում, նկատի չ'առաւ ան երբեք տարրուած աշխա-տանքի դժուարութիւնը ու ծախսուած գումարները, որովհետեւ իր նշանաբանն էր վայրկեան առաջ ա-զատուած տեսնել, իր զաւակները փորձանքէն:

Դ. Ֆրանկախտ, (Սիֆիլիզ): Հայ մաքուր և առողջ ծնած մաքուր զաւակները թիւրք և Քիւրտ հիւանդոտ ընտանիքներու մէջ վարակուած էին Ֆրանկախտով, հիւանդութիւն մը որուն հաւասարող չկայ իր աւերիչ յատկութեամբը: Պատերազմի պակաս թողած աւերը, Ֆրանկախտն էր որ պիտի ամբողջացընէր հնձելով որոշ թիւով որբ և որբուհիներ մեր մատաղ սերունդէն, եթէ Նպաստամատոյցը չ'երկարէր իր փրկարար թամբը անոնց վրայ: Բժշկական յաճախակի քննութեանց չնորհիւ կասկածելիները ենթարկուեցան արեան քննութեան, եւ անոնք որ իրապէս Փրանկախտաւորներ էին, անմիջապէս ենթակայ եղան դարմանումի, ամենաարդիւական մեթոսով, առաջնակարգ գեղ և ներարկումներով:

Խւրաքանչիւր ֆրանկախտաւոր հիւանդ գրեթէ 3 4  
տարի դարմանումի տակ պահուեցան մինչև որ ար-  
եան կրկնակի քննութիւնները ցոյց տուին անոր  
վերջնական բուժումը։ Եղան ժամանակներ որ հա-  
րիւրին հ համեմատութեամբ ֆրանկախտաւորներ կա-  
յին Նպաստամատոյցի որբանոցներուն մէջ, որով կա-  
բելի է երեւակայել փրկուածներուն թիւը ու անոնց  
համար թափուած աշխատանքը ու ծախսուած ոռամբ։

б. Հիւծախտաւորներ (թոքախտ)։ Թշուառութեան անբաժան ընկերը եղող հիւծախտը իր զանգան ձեւերով բոյն դրած էր մեր որբ և ոսքուհիներէն,

սմանց մարմնոյն մէջ ։ Նպաստածատոյցը միջոցի մէջ  
խտիր չի դրաւ արգիլելու համար անոր ծաւալումը  
որբանոցներէն ներս։ Անոնք որ թոքախտով վարուկ-  
ուած էին, անմիջապէս կը հեռացուէին որբանոցներու-  
շրջանակէն, և կը զրկուէին Համանայի (Լիբանան) օ-  
դասուն եւ առողջապահիկ մէկ մասին վրայ հաստատ-  
ուած թոքախտանոցը։ Ժամանակ մը քսանի չափ թո-  
քախտաւոր որբ եւ որբուէիներ գտնուած են Համա-  
նայի եւ Տակր էլ Պաշբխի թոքախտանոցներուն մէջ։  
Անոնց մէծագոյն մասը երկար տարիներ մնալէ վերջ  
բուժուած ըլլալով հանուեցան հիւանդանոցէն եւ  
դրկուեցան Պէյրութ և այլուր իրենց պարագաներուն  
մօտ։

Թոքախտաւոր իւրաքանչիւր հիւանդի համար ամսական կը վճարուէր 15 տալէր, այդ գումարէն դուրս կը հոգացուէր նաեւ անոնց հագուստեղէնի եւայլն ծախքերը։ Ամիսը եւ կամ երկու ամիսը մէկ կամ մէկէ աւելի անգամներ բժիշկներէն եւ հիւանդապահներէն ոմանք կ'այցելէին անոնց եւ չէին զլանար տալու հոգեկան մխիթարութիւն։ Այս օդութիւնը թարդ կը շարունակուի կարգ մը թոքախտաւոր որբ ու որբուհիներու համար, որոնք կը գտնուին կիրանանի զանազան Սանաթօրիւմներու մէջ։

Թոքախտաւորներէն զատ կային սոկրային հիւծախտաւորներ, գեղձային հիւծախտաւորներ եւայլըն, որոնք իրենց դարմանումը կ'ստանային կանոնաւոր եւ գիտական արդիական մեթոսներով։ Հոսկ'արժէ յիշել Տօքթ. Տիւիին զանքերը։ Ան մասնաւորաբար վերջին երկու տեսակ հիւծախտաւորներու դարմանումին համար պատրաստել տուաւ Սայտայի (Հիւթափ) որրանոցի շրջափակին մէջ արեւու լոգանքի յատուկ տեղեր, ուր հիւանդները ամէն առաւօտ

ժամը 8էն մինչեւ կէս օրուան մօտ, մէկէն մինչեւ երեք ժամ ցոյց կուտային իրենց մարմնոյն հիւանդոտ մասերը արեւու կենսատու ու բուժիչ ճառագայթներուն: Այդ դարմանումը տեւեց մինչեւ Սայտայի որբանոցին գոցուիլը, որմէ յեայ հիւանդները փոխադրուեցան Ղազիրի բարձունքին վրայ և շարունակեցին իրենց առօրենայ լոգանքը արեւին տակ, ամրողովին և կամ մասամբ մերկացած վիճակի մը մէջ: Մքանչելի եղաւ արդիւնքը այս դարմանումին որուն իր հետեւանք շատ մը հիւծախտաւորներ կատարելապէս բուժուեցան իրենց ախտերէն, և այսօր մէջ մէկ ինքնապահներ դարձած կ'աշխատին, ունենալով երախտադիտական խորին զգացում իրենց սրտին ու հոգւոյն խորը հանդէպ նպաստամատոյցին:

Զ. Աչքի հիւանդութիւն: Աչքի զանազան տեսակ հիւանդութեանց շարքին ամէնէն շատ կարեւոր դիրքը կը գրաւէր Թրաքոմա ըսուած սարսափելի հիւանդութիւնը, Սկզբի շրջանին մնր որբ և որբուհները գրեթէ 100ին 70ը Թրաքոմա ունէր իր աչքերուն մէջ: Սրտի անհուն ուրախութեամբ կը յայտարարենք թէ մի քանի տարուայ ընթացքին յուսացուածէն շատ աւելի լաւ արդիւնք տուած է այդ ուղղութեամբ կատարուած աշխատանքը, չնորհիւ Նըպաստամատոյցի անհամար զոհողութեանց եւ յանձին իր մասնագէտ և փորձառու ակնաբոյժ բժիշկներուն:

Որբանոցներէն բաժնուող որբ և որբուհներուն հաղիւ 100ին մէկը տակաւին ունէր իր աչքերուն մէջ Թրաքոմա, սա որոշ տարբերութեամբ թէ այս վերջինը սպիտացած տեսակէն էր և նուազ վնասակար իր անձին և իր շուրջիններուն: Ահա այս կերպով փրկուեցան անթիւ և անհամար որբ եւ որբուհներ աչքուրկ ըլլալու ստոյգ գտանդէն:



Թեւազուրի ուբունին ուենով կը մարտիր ակրաները. (Ղազիրի Ուբանոց)


Տարիներ կը թաւալէին եւ մեր որբ ու որբուհները կը մեծնային տարիքով, ֆիզիք ականով ու մտային կարողութեամբ: Այլ եւս ժամանակ կը հասած էր խորհիլ անոնց ապագայի մասին: Ամենատրամարանական եւ օգտակար լուծումը այն էր, վերջ տալ իրենց որբանոցային կեանքին եւ վարժեցնել ոիրենք եւ պատրաստել կեանքի գործնական ասպարէզին մէջ, Ահա այդ նպաստակաւ մաս կը հանուէին անոնք որբանոցէն և կը յանձառ մաս կը հանուէին ամենամօտիկ պարագաներուն: Կամ գործի ասպարէզին մէջ կը տեղաւորւէին: Նպաստամատոյցը հոս ես յաւերժացուց իր վրայ գրուած յուր սր, Ան իի գաղրեցաւ օժանդակելէ նիւթապէս եւ ուղարկացած բժիշկական տեսակէտով: Պարոյապէս եւ համանաւանդ բժշկական տեսակէտով: Պարացաւ գարմանատուն մը եւ հիւանդանոց մը, Դարմանատան մէջ կը դարմանուէին ոտքի վրայ զանրուած ամէն տեսակ հիւանդներ, որոնք իրենց դարմանու մը ստանալէն ետքը կը վերադառնային իրենց ու ունը կամ գործատեղին: Անոնք որոնք պէտք կը

նենային հիւանդանոցային դարմանումին, կ'ուղարկուէին Սէյնթ Ջէյմսի (կեդրոնական դարմանատուն) հիւանդանոցը:

Այս հիւանդանոցը ունէր 40—50ի չափ անկողինսներ, որոնք մաքուր և հանգստաւէտ էին, ժամանակ մը 1926 և 1927 տարեշրջաններուն անկողիններութիւր բարձրացաւ մինչեւ 70—80ի շնորհիւ Տօքթոր Ռւիլսըն Տատի: Նոյնպէս անոր նախաճեռնութեամբ աւելցաւ վիրարուժական բաժին մը կարելի եղածին չափ առատ գիտական միջոցներով: Այդ երկու տարիներու ընթացքին միայն 450ի մօտ վիրարուժական գործողութիւններ կատարուեցան անվտանգ և արդիւ նաբեր կերպով: Նոյնքան եւ աւելի նաեւ կատարուեցան աչքի գործողութիւններ կատարեալ յաջողութեամբ:

Նպաստամատոյցի հաշու եյարդարր մօտեցած ըլլալուն համար ան ստիպուեցաւ զոցել դարմանատունը եւ իր կեդրոնական հիւանդանոցը, թէպէտեւ կատարուած աշխատանքը ու ծառայութիւնը վեր եղաւ մէն գնահատանքէ սակայն կարծես թէ զեռ մեծ պահանջ մը կար այս զոյզ հաստատութիւններուն ժամանակ մը եւս պահպանման:

Մինչեւ հոս զանացինք աեղեկ զրել այս բժշկապողապահական գործունէութիւնը զորս Ամերիկեան Նպաստամատոյցը ուղղակի ինք ստանձնած էր անոր նիւթական եւ բարոյական օժանդակութիւնը: Ասոնց մէ գուրս կայ նաեւ շատ կարեւոր աշխատանք մը, որուն մասին կարժէ յիշատակութիւն մը տալ: Այդ Ծննդաբերութեան հիւանդանոցն է, 1926ին ամրան Հայկական Քէմբերու մօտ բացուեցաւ Մայրանոց մը, որուն նիւթական բաժնին նպաստամատոյցէն զատ կ'օժանդակէին նաեւ կարգ մը ուրիշ ընկերութիւններ



Ախոյնանութեան գործէ դրօւի, որ փոխ ի փոխ կը տռնէր, ատամթաբուժական ընդի նենութեանց աւդիւնեալ մրցանիքը շահող ուբանոցին:

որպիսին է Ամերիկեան Օգնութեան Կոմիտէ և այլն, իսկ նիւթական մաս մը օգնութենէ զատ բարոյական մասը ինքը Նպաստամատոյցը ուղղակի իր ուսերուն վրայ առած էր; Մայրանոցը ունէր 14 անկողին, այսելու բժիշկ մը, դայեակ մը, հիւանդապահուհի և օգնականներ: Դրեթէ բոլոր անկողինները գրաւուած

Կ'ըլլային եւ ամէն ամիս 35—40 ժննդաբերութիւն։ Ներ կը կատարուէին, կատարեալ խնամքով եւ առանց վտանգի՝ Մալրանոցը հազիւ կրցու մէկուկէս տարի կեանք մը ունենալ որովհետեւ օդնութեան աղբիւրները կը ցամքէին օր ըստ օրէ։ Աւելի կանուխէն զոցուած պիտի ըլլար եթէ Օր։ Խվոնի պէս անձնուէր պաշտօնեաներ հարկ եղած բարերարները եւ անոնց միջոցաւ կառեւոր գումարներ չի կարենային հայթայթել։ Իւչ միծ և նախախնամական օգնուաթիւն էր որ կը կատարուէր այս մայրանոցի շնորհիւ։ Տախտակաէն հիւղակներու մէջ ընակող աղքատ խեղճ հայերը, չունենարով առողջապահական ամէնատարրական միջոցները, ծգուած բախտին եւ առուսդայեակներու ձեռքը, ով գիտէ տարին քանի քանիներ զո՞ն կ'երթային թողելավ իրենց ետին նոռոշուոր որբ և որբուհիներ անտէր ու անպաշտպան։

Ցաւալի պիտի ըլլար կորուստը նման օգտաշատ հաստատութեան մր։ Բայց զրամի չգոյութեան պատճառաւ դատապարտուած էր վերջակէտը զնելու իր անդին ծառայութեան և ահա Պէյրութի Ա. Ինքիկեան Բժշկական Համալսարանը ուղեց տէր դառնալ անոր ամէն տեսակէտով։ Այն օրէն ասդին միեւնոյն թաղի մէջ և աւելի յարմար չէնքի մը մէջ կը շարունակուի այդ նուիրական հաստատութիւնը։

Վերոյիշեալ գլխաւոր բժշկա—առողջապահական գործունէութիւններէն զուրս կատարուեցան նաև շատ մը օգնութիւններ որոնց մի առ մի թուումը կրնայատ երկարողներ մեր տեղեկատուութիւնը։

Ոկորէն մինչեւ վերջը քանացինք հեռու կենալ զոյց տայէ վիճակագրական ցուցակներ կատարուած հսկայ դարմանու մներու մասին, քանզի այդ պարագային շատ աւելի պիտի երկարէր մեր զրութիւնը, Բայց շատ

դիւրաւ կարելի է տեղեակ ըլլալ այդ թիւերուն նըսպասամատոյցի կեդրոնը զրկուած ամսուայ եւ տարեկան բժշկական տեղեկագիրներէն, որոնք առանձինըն հատորներ կրնան կազմել։

### ՏԵՂԱՀՈՐՄԱՆ ՃԻՒԴ

Տղաքը կամ աղջիկները որբանոցներէն դուրս գործի ասպարէզ առաջնորդելու աշխատանք

Որբերը հաւաքելու ժամանակ Ամերիկեան նպաստամատոյցը որբան որ զոհողութիւն ըրած է կարելի է ըսել առանց չափազանցութեան թէ՛ նոյնքան մը և քիչ մը աւելի աշխատած է զանոնք տեղաւորելու, դիմելով այլեւայլ հնարաւոր միջոցներու։ Կարելի չէ այս հսկայ գործը ևս պատկերացնել հարեւանցի ակնարկով մը բայց զանանք ամփոփ գաղափար մը տալ այդ մասին։

Տեղաւորման գործը կարելի է բաժնել հետեւեալ չորս ձեւերու տակ։

Ա. Ազգականներու կամ ծնողաց քով տեղաւորել։

Բ. Իրենց զբաղմունքը նկատի առնելով տղաքը գործի ասպարէզը առաջնորդել։

Գ. Արհեստաւոր տղոց տուներ կամ ակումբներու մէջ տեղաւորել։

Դ. Արտասահման զրկել (Փրանսա և Եգիպտոս)։

Ա. Որբերու կարաւաններուն հասած օրէն իսկ ըսկըսեալ զանոնք տեղաւորելու գործն ալ սկսած է ինչպէս նախապէս յիշած էինք Նպաստամատոյցը պըզտիկներուն հետ միասին նաև իր ապաստնարաններուն մէջ զետեղած էր չափահասներ։ Վերջինները ապահով սահմաններ հասնելին վերջ արդէն սիրով կը հեռանային այդ կայաններէն եւ կը լծուէին գործի։ Այս

կերպով հարիւրաւորներ Նպաստամատոյցի ազակցութիւնը վայելելով իրենց կեանքը ազատած եւ տեղաւորուած են ժողովուրդի մէջ; Կեսարիայէն (Էֆիէրէ-էն) ծիպէյլի որբանոցը եկող խումբերու մէջ նշմարած ենք շատ մը մեծ աղաք որոնք մի քանի շարթըւան հանգիստէն վերջ ինքնաբերաբար Պէյրութ եկած և գործի ասպարէզ նետուած են: Խարբերդէն Անթիւեաս եկող բազմաթիւ չափահաս տղաք եւ աղջիկներ եւս կարե ժամանակուայ ընթացքին դուրս ելած են սոյն ապաստարաններէն: Այս չափահաս տղոց կամ աղջիկներէն շատեր որ դուրս կ'ելլէին որբանոցներէն, անշուշտ առաջին անգամ իրենց ազգականներուն կամ առ նուազն հայրենակիցներուն քով կ'առաջնորդուէին, եւ անոնց թելադրութիւններով կը շարժէին մինչեւ որ իրենց անձնական փորձառութիւնները ունենային նոր երկրի մը մասին, որուն ժողովուրդը արարախօս իսկ իրենք թրքախօս կամ հայախօս ըլլալուն չէին կրնար անմիջապէս յարմարիլ պայմաններուն:

Ասոնցմէ զատ կային նաև այնպիսի որբեր որոնք մասնաւոր նամակներով ուղղեալ որբանոցներու տընօրէնութեանց կամ թերթերու մէջ դրուած յայտարարութեանց միջոցաւ կը փնտուէին իրենց պարագաներուն կողմէ: Այս կերպով եւս շատ մը որբեր կրցած են իրենց ծնողաց կամ ազգականներուն միանալ, որ ինքնին շատ բաղձալի բան մըն էր երկու կողմին համար ալ: Տարիներէ ի վեր կորսուած զաւակի մը իր ծնողաց կողմէ գտնուիլը ինչքան ուրախալի պարագայ մըն է, արդեօք կարելի է երեւար կայել աւելի ուրախութիւն մը, բայց միայն նժան փորձառութիւն ունեցողներէն մէկը տեսնել եւ լսել անոր արտայայտութիւնները; Նպաստամատոյցը,

որբերը իրենց ազգականներուն քով տեղաւորելու համար ահագին նիւթական և բարոյական զոհողութիւն ըրած է: Ան իր գրասենեակներուն միջոցաւ աշխարհի ամէն կողմին հետ թղթակցած է: սոյն թրդթակցութիւնները ահագին ծրարներ կը կազմեն եւ կը պահուին ներկայիս գրաւելով շատ մը սենեակներ եկող բոլոր դիմումներուն անմիջապէս և շատ անգամ կրկնակի պատասխաններ և բացատրութիւններ արուած և այդ կերպով շատերու դիմումները կրթած են գոհացնել: Այս թղթակցութիւնները հրաշքներ արձանագրած են Ամերիկեան Նպաստամատոյցի զուտ մարդասիրական պատմութեան մէջ:

Անցագրային մեծ աշխատանքներ տարուած են որբերը իրենց պարագաններուն քով հասցնելու համար և մինչեւ վերջը շարունակած այս գործողութիւնը թէկ աւելի սականափակ կերպով: Այսուհանդերձ գտնուած են շատ մը ազգականներ նոյնիսկ մայրեր և գանուած հայ շատ մը ազգականներ զաւակները որհայրեր ալ որոնք չեն ուղած իրենց զաւակները որբանոցներէն դուրս հանել: Քաջ գիտնալով թէ՝ արանոցներէն դուրս հանել, քաջ գիտնալով թէ՝ անոնք իրենց քով չի պիտի կրնան վայելել այն ասպրնականութիւնը ինչ որ կը վայելէին որբանոցներու մէջ: Այսպիսիք անշուշտ աւելի կարօտ ծնողներ կամ ազգականներ էին, երբեմն ալ կծծի: Ամերիկեան Նպաստամատոյցը իր աշալուրդ քննութեանց ընեան Նպաստամատոյցը իրական վիճակը նորիւ հասկցած է այսպիսիներուն իրական վիճակը և ըստ այնմ կարգադրած է յարմարագոյնը: Այս կերպով որբանոցներու մէջ խնամուած են նաեւ ոչ որբանոցները: Ասոնցմէ ոմանք եւս անջատուած էին մանուկներ, Ասոնցմէ ոմանք բեր անջատուած էին ողջ ծնողքներէն պարագաններու գժբախտ բերենց ողջ ծնողքներէն պարագաններու գժբախտ:

Բ. Որբերուն մեծագոյն մասը դեռ կը մնային որբանոցներուն մէջ և անոնք կը խնամուէին, կը կըր-



Գամասկոս տեղաւորուած որբերը իննաբաւ վիճակի մէջ,  
թուէին եւ զանազան սրեսատներու կը հետեւէին,  
Բայց ինչ պիտի ըլլար ասոր վերջաւորութիւնը՝ Ան-  
շուշա լաւագոյն գործը պիտի ըլլար զանոնք տեղաւո-  
րել զանազան գործերու մէջ որոշ տարիքէ մը վերջը  
որուն անոնք կը հասնէին. Այդ տարիքը սովորաբար  
Նկատուած էր 16 տարիքը; Այս հիման վրայ ալ շա-  
րունակուած է տեղաւորման գործը ընդհանուր առ-  
մամբ; Արեստներու մէջ ընդունակութիւն, չի ցու-  
ցունողներէն երբեմն աւելի պղտիկ տարիքի մէջ ալ  
դուրս հանուողներ եղած են; Ասոնք ալ դժբաղդ չեն  
եղած միշտ, ոմանց կարծիքին համաձայն, աւելի կա-  
նուխիքն փորձառութիւն ունենալով կեանքի մէջ յա-  
ջողած են առաւելապէս: Տեղաւորման գործը մասնա-  
գիտական աշխատանքի մը հանգամանքը ստացած է,  
ան կարծուածէն շատ աւելի փափուկ գործ մը ըլլա-  
լուն երբեմն կարգ մը Հայ կամ Արար պաշտօնեաներ

տեղի տուած են ձախողութեանց իրենց անփորձութեան և երբեմն ալ անհոգութեան պատճառաւ; Բայց Նպաստամատոյցը շնորհիւ իր արթուն հսկողութեան անմիջական սրբագրութիւն կատարելով շարունակած է իր ուղիղ ճամբան, որուն կատարած աշխատանքը կարելի է օրենութիւն մը համարել, սա զժնդակ եւ աննպաստ պայմաններուն ընթացքին: Ան իր կազմակերպուած գրասենեակին շնորհիւ հրապարակի մէջ դանուած գործերէն մեծ բաժին մը հանած է իր որբերուն համար: Տեղաւորման ծիւղը այս երկիրներուն մէջ շատ մը տեղացի և օտար գործարանատէրեր եւ գործատուներու հետ բարուով յարաբերութիւն մշակելով, գործեր ապահոված է իր սաներուն: Առողիոյ, Եիրանանի և Պաղեստինի շատ մը քաղաքներուն մէջ ան հետաքրքրուած է գործեր ճարելու իր որբանոցներէն զուրս ելլող տղոյ մեծ բանակին համար: Որբանոցն ելլող իւրաքանչիւր տղու կամ աղջկան մասին Նպաստամատոյցը հետաքրքրուած է և շարունակած է իր օգնութիւնները այյեւայլ կերպերով մինչև որ ան կարենայ հաստատել իւրաքանչիւր որբը մայուն կերպով և հասցնէ ինքնարաւութեան: Ոմանց ճամբորդութիւնը դիւրացուցած է ճամբու ծսխթ եւ այլ միջոցներ հայթայթելով: Ոմանց ուղղակի գործի տեղաւորած, ոմանց գործիք կամ գրամմագոււխ տուած այյեւայլ պայմաններով: Վերջապէս որբանոցի մէջ եւ որբանոցէն ելլելէն վերջ ալ որբեր Նպաստամատոյցի օժանդակութիւնը վայելած են երկար ատեն, բթէ կան ալ բանարացառութիւններ շատ քիչ են, եթէ կան ալ բանարացառութիւններ շատ քիչ են:


Տեղաւորման ճիշդի մէջ շատ մեծ գոյն թունէութիւն  
ունեցած և հետաքրքրութիւն տուած է Օրգ. Հարա-  
պէսը որ սոյն ճիշդի տնօրէնուհիներէն մէկը եղած է

երկար ատեն, ան այժմ կը գտնուի Ամերիկա. նաև  
ուրիշ Ամերիկացի օրիորդներ որոնք մեծ բաժին ու-  
նեցած են այս գործին մէջ: Միս Հարաքէսր պող-  
պատեայ կամք ունեցող օրիորդ մըն էր, որուն մէջ  
նշմարած եմ հետեւեալ չորս մեծ յատկութիւնները. —  
ա. լաւ խօսիլ, բ. լաւ մտիկ ընել, գ. լաւ սերտել  
բոլոր գրուածքները, դ. կատարեալ ճշդապահութեամբ  
թղթակցիլ: Ան մասնաւոր շնորհաւորութեան արժա.  
նի է, այս ճիւղին մէջ եւ ընդհանրապէս Ամերիկեան  
Նպաստամատոյցի ընդհանուր գործերուն մէջ ցուցու-  
ցած արտակարդ յաջողութեան համար: Իր այս կա-  
րողութեանց շնորհիւ թէեւ ան երբեմն ուրիշներուն  
նախանձին ևնթարկուելով գործէն անտեղեակ մարդոց  
կողմէ քննադատուած ալ է: Բայց Ամերիկեան Նպաս-  
տամատոյցը իր գործը միշտ գնահատելով պատեհու-  
թիւն տուած է անոր, գործելու Նպաստամատոյցի  
դործունէութեան բոլոր դաշտերուն մէջ (Սուրիա,  
Յունաստան և Կովկաս:)

Տեղաւորման ճիշդի ընդհանուր գործունէութենէն  
օգտուած են նաև որբերու կարգին ոչ որբեր եւ ժո-  
ղովուրդի կարօտ դասակարգը անխարարար Հայ և Ա-  
րաբ :

Գ. Որբանոցներէ գուրս ելլելով կարգ մը զիւ-  
ղերու և քաղաքներու մէջ իրենց գործին լծուող տր-  
դագը աւելի մաքուր և խնայողական միեւնոյն տ-  
տեն ընտանեկան կեանքի մը յարմարութիւնը ունե-  
ցող բնակարաններու մէջ ապրեցնելու նպատակաւ  
բացուած են արհեստաւոր տղոց տուններ կամ ա-  
կումբներ անուան տակ հաստատութիւններ :

Այս գործին առաջին անգամ ձեռնարկողներէն մէկը եղած է Մր. Պլէքֆորտ, որ Պաղեստինի շրջանին ընդհանուր տնօրէնն էր։ Մր. Պլէքֆորտ ինչպէս



Անրիկասի որբանոցին փակման առթիւ Պէյրու  
տեղաւորուած սոց մէկ խումբ

իր որբանոցային գործերուն մէջ ցուցուցած յաջողութեանց, նմանապէս այս գործին մէջ ալ արգիւնաւոր աշխատանք մը ունեցաւ: Ան կրցաւ վարժեցնել տը- դաքը նման առուներու մէջ ապրելու, սորբեցնելով ա- նոնց տեսակ մը ինքնավարութիւն նաեւ խնայողու- թիւն և մաքրութիւն: Իր խնամքին տակ զանուող տղոցմէ շատեր կրցած են դրամատուներու մէջ իբրև պահստ զնել իրենց խնայած դրամները որոնք եր- բեմն հարիւրսոր ոսկիներու հասած են, նման գոր- ծեր հարիւրսոր ոսկիներու նպաստման տայթի ե- ծեր կատարեց նաեւ Ամերիկեան Նպաստման տայթի ե- զիպառսի Շրջանի ընդհանուր տնօրէն Մր. Տէլիտ- սըն, որուն խնամքին և հոգածութեանը յանձնուած


էին Սիւրիայէն եւ Յունաստանէն Եղիպտոս զաքող հազարէ աւելի որբեր: Մր. Տէյփիտսընի աշխատանքները որբերու նկատմամբ, արժանի են մեծ գնահատութեան: Սիւրիոյ և Լիբանանի ցրջանի մէջ եւս Ամերիկեան Նպաստամատոյցը նման տուներ հաստատած է չատ մը կեդրոններու մէջ, ինչպէս, Պէյրութ, Դամասկոս, Զահլէ, եւայլն:

Ինչպէս ըսինք, այս հաստատութիւնները տուներ էին: Տղաք այս տուներուն մէջ բնակող ընտանիքն անդամներն էին: Մասնաւորապէս մեր խօսքը կեդրոնացնելով Լիբանանի և Սիւրիոյ ցրջանին համար կրնանք ըսել թէ այս հաստատութիւնները ընտանիքի մը մթնոլորտը ստեղծած են, աղողապէս: Տղացմէ զատ իրենց գործին մէջ բաժին կ'ունենային մայրիկ մը եւ հսկի պարոն մը: Մայրիկին գործը այն է, ինչ որ է տան մը մէջ տանտիկինի մը պարտականութիւնը: Իսկ աղոց վրայ հսկողին գործն էր կազմակերպել գործը: Այսինքն աղոց մէջ զօրաբնել ինքնափառութեան զգացումը: Մոոցնել իրենց կերպով մը Նպաստընկալ մը ըլլալու գիտակցութիւնը եւ սորվեցնել անոնց համագործակցութեան օգաակարութիւնը: Այս տուներուն մէջ բնակող տղաքը իրենց կարգադրութեամբ ընթացք կուտային տան վերաբերեալ բոլոր գործերուն: Այս ճիւղին մէջ երեք չորս տարուայ փորձառութիւն ունենալով, կրնամըսել թէ այս դրութեան չնորհիւ եարիւրաւոր տղաք կրցած են ինքնարաւ դառնալ կարճ ժամանակի մը ընթացքին և սկսիլ ինայողութեան: Նպաստամատոյցը երբ առաջին անդամ Պէյրութ եւ այլ քաղաքներու մէջ սոյն գործին ձեռնարկեց և ահագին գումարներ յառկացուց անոր, չէնքեր վարձելով այն պայմանաւ որ տղաքը մաս առ մաս պիտի վերադարձնէին սոյն գու-

մարները տարուան ընթացքին՝ յոռետես էր. բայց երբ տեսաւ որ ձեռնարկը կատարեալ յաջողութեամբ մը պսակուեցաւ, կրկնեց իր փոխատուութիւնը արդոց, պահելով իր վերին հսկողութիւնը: Եւ այսօր այդպիսի տուներէն ոմանք արդէն իրենց տնտեսական անկախութիւնը ունեցած են: Անոնցմէ ոմանք թէեւ պղտիկ խումբերով բաժնուած, բայց դեռ կը պահեն ապրելու նոյն դրութիւնը օգտուելով անոր բարիքներէն, Պէյրութի մէջ կան ներկայիս այսպիսի անկախ տուներ որոնց ներքին եւ արտաքին բոլոր գործերը կը վարեն տղաքը: Իրենց սեփական միջոցներով:

Նոյն դրութիւնը գործադրուած է նաև աղջկանց բաժիններու մէջ: Ներկայիս բաւական մեծ թիւով աղջիկներ (Նպաստամատոյցի Ղազիրի եւն, որրուհիներ) նոյն մեթոսով կ'ապրին Պրն. Յովհաննէս Թաշճեանի խնամքին տակ: Պրն. Թաշճեանը իր գորգի աշխատանոցին մէջ անոնց գործ ալ կը հայթայթէ գոհացուցիչ վճարումով: Այս կազմակերպուած հաւաքական կեանքի չնորհիւ էր որ աղջկանդ վերոյիշեալ տունը իրենց գործատէրին կողմէ անցեալ ամառ (1931) փոխադրուեցան Պհամտուն (Լիբանան), բուռած օդասուն գիւղը: Անոնք հոն իրենց գորգ հիւսելու աշխատանքը շարունակելով հանգերծ, յաւ օդա փոխութիւն մը ըրին ինչ որ շատ գժուար և նոյնիսկ շատերուն համար անկարելի պիտի ըլլար, եթէ իւրաքանչիւրը առանձինն կատարել փորձէին նման օդագրիսութիւն մը:

Արհեստաւոր տղոց կամ աղջկանց տուներու այս դրութիւնը շատ մը օգտակարութիւններ ունի որոնց շարքին կարելի է յիշել նաեւ իրարու օգնելու մաս սին աղոց կատարած պարտականութիւնները: Անոնք



Անթիմասի ուրբանցէն եզիայոս գացող տղալ  
և դաւորուելը վեցը 1929ին

օգնած են իրարու երբ իրենցմէ մին հիւանդացած է և կամ անզործ մնացած . Անշուշտ օգնութիւնը միայն բարեգործութեան հիման վրայ չէ եղած այլ փոխառարձար հատուցում որած է օգտուող անհատն այլ Բայց փոխադարձ օգնութեան կարելիութիւն մը ըստ եեղել ինքնին մեծ գործ մըն է :

Դ. Որբերու աեղաւորման գործը դիւրացներու համար Ա. Անդրիկեան Նպաստամատույցը ստիպուած էր նաեւ բաւական թիւով տղաք ճամբել արտասահման (Ֆրանսա և Եգիպտոս), Ֆրանսա գացող տղոց մասին չատ մը ըսի բաւաներ յսած ենք . թէեւ այդ մասին վիճակագրական որոշ տեղեկութիւններ չունինք մեր արամագրութեան տակ , բայց անոնք մէջ յաւ դիրք գրաւողներ անպակաս եղած են . Ֆրանսա դրկուող տղաք մեծ մասամբ գիւղերու մէջ պրուած եւ պայս մահաւորուած էին որոշ ժամանակ մը մնալ իրենք դանուած տեղերը : Բայց անոնցմէ ոմանք առանձնու-

թեան չդիմանալով մեծ քաղաքներ գացած եւ հաստատուած են : Անշուշտ անփորձ տղոց համար քաղաքի խճողեալ կեանքը աւելի գժուար ըլլալուն, այդպիսիներէն ոմանք մեծ գժուարութեանց առջև զըսնուած են քաղաքներու մէջ , բայց վերջապէս ինքը զինքնին յարմարցուցած են իրենց գտնուած միջավայրին :

Իսկ Եգիպտոսի շրջանը տեղաւորուող հազարէ աւելի որբերու վիճակը միշտ գոհացուցիչ երեւոյթ մը ունեցած է , մէկը չնորհիւ իրենց անօրէն Մը , Տէյվըսունի ջանքերուն , իսկ միւսը տեղոյն հայ գաղութին ըրած օժանդակութեան և Եգիպտական կառավարութեան ցուցուցած համակրանքին ; Եգիպտոս անշուշտ աւելի յարմարութիւններ ունէր իր լաւ կազմակերպուած հայ գաղութովը և իրրե չակարեր կազմակերպուած հայ գաղութովը : Ֆըսերկիր մը օժտուած բնութեան առատութեամբը : Ֆըսերկիր մը պայմանները նոյնը չէին ; Տեղոյն հարանսայի մէջ պայմանները նոյնը չէին և ցրուած յերը միծ մասամբ նոր գաղթականներ էին և ցրուած ամէն կողմ . որովհ վիճակի չէին որբերու . պաշտամէն կողմ , որովհ վիճակի չէին որբերու : Նամանաւանդ պրբերն ալ ցրուած էին գիւղերու մէջ : Այսուհանգերձ ֆրանսայի մէջ գիւղական կեանքին հանգուրժելով յարատեւութեամբ գործող աղողմէ չատեր նաւելով իրաւութիւններու հասած են . Անոնցմէ ոմանք իւանձելի գիրքերու հասած են . Անոնցմէ ոմանք նիւթեական օժանդակութիւն ընելով իրենց ազգաւանքներն իսկ փոխադրեցին Սիւրիայէն : Ոմանք տեկաններն իսկ փոխադրեցին իրենց ազգաւանքներ կազմած զացիներու հետ ամուսնալով ընտանիքներ կազմած Շատ փափաքելի էր այս մասին ունենալ լրացուցիչ տեղեկութիւններ բայց այս գործը գլուխ հանելը մնջ աշխատանքի կը կարոտի , ինչ որ կարելի չէ մեր ունեցած միջոցներով կատարել :

## ԳՐԱՍԵՆԵԱԿԱՑԻՆ ԱՇԽԱՏԱՆՔ

Որբանոցներու միջոցաւ կատ սրուած հսկայ գործեարէն զատ, Մերձաւոր Արեւելքի Ամերիկեան Նպաստամատոյցը րրած է նաեւ գրասենեակային զանազան ընդարձակ աշխատանքներ, որոնք կը վերաբե, էին մեծաւ մասամբ որբերուն և գաղթականներուն և որոնք հանրութեան աչքին հազիւ թէ կ'երեւային:

Գրասենեակներու միջոցաւ որբերու եւ զաղթականներու յատուկ արձանագրութեանց տօսիէները եթէ աչքէ անցնենք, կարելի է գաղափար մը կազմել թէ այդ աշխատանքը բարոյական եւ նիւթական որքան մեծ զոհողութեան կը կարօտէր: Անոնք Նպաստամատոյցի իւրաքանչիւր գրասենեակին մէջ կանոնաւոր կերպով կը պահուին և կը ծառային իրրեւ առաջնորդ հին թէ նոր պաշտօնեային: Անոնք աշխատանքի ընդհանուր արձանագրութիւնն են եւ միեւնոյն ատեն ընդհանուր գործունէութեան մէկ ամբողջական պատմութիւնը: Հոն կը տեսնես իւրաքանչիւր որբ կամ որբունիին անհատական պատմութիւնը, առոր վրայ Նպաստամատոյցի ըրած խնամքներուն արձանագրութիւնը:

Նպաստամատոյցի գրասենեակները իրենց որբանոցային, հաշուական և վարչական զանազան զոյնեարը կատարելու պաշտօնը լիովին կատարել զատ, Նպաստած են նաեւ օգնութեան կարօտ եղող բոլոր անոնց որոնք զիմած են իրեն չարունակաբար Մասնաւորաբար այս գրասենեակները ինքնարաւ գարձող որբերուն, իրենց զանազան պարագաներուն տակ ըրած խնդրանքներուն զոհացում տուող, միակ կեդրոնը կղած են: Մինչեւ այսօր Պէյրութի մէջ կան հազարաւոր որբեր որոնցմէ ոմանք ամուսնացած, եւ

շատեր ի՞ւ քնարաւ Վիճակի մէջ ըլլայով չանգերծի անգործութեան: Տրանդու թեան և կամ թէ իրեւոց ինքնութիւնը հաստատող գաւերագիրներ սոնելու ժահանգական խնդիրներ կարգողբերու և այլ պարագաներու տակ ազգային զանազան հաստատութիւններու կամ երեւելի անձերու օժանդակութեան զիմուէ առաջ.. կը դիմեն ուղարկի Նպաստամատոյցի գրասեն. եակներուն ուրկէ կարելիութեան սահմանին մէջ գո. հաղում կը գտնեն ստանալով պէտք եղած վաւերաթուղթերը: 1929-ին Նպաստամատոյցի Պէյրութի Տեղաւորման ճիւղին հետ զործ ունեցող տղոց և աղջկանց արձանագրութիւնները պահելով տեսած ենք որ սոյն տարուան ընթացքին 2500 որբ կամ որբունիներու զիմումները արձանագրուած են: Պէյրութի մէջ նոյն տարուան մէջ կը գտնուէին 4—4500 որբեր, որով անոնց կէսէն աւելին զործ ունեցած է Նպաստամատոյցի զանազան ճիւղերուն: Հետ մէկ տարուան ընթացքին:

Արտասահման եւ այս շրջանին մէջ՝ գտնուող որբերը և իրենց ծնողները իրարու հետ յարաբերութեան մէջ գտնուած են՝ միշտ Նպաստամատոյցի Կըրասենեակներուն միջոցաւ: Նպաստամատոյցի գրասենեակները եղած են զանոնք իրարու կապող միջոցը եւ բարերար կեր կատարած են շատ անգամ տեղեակ պահելով հետաքրքիր կողմերը իրարու մասին: Ան որբերուն ծնողներուն կամ ազգականներուն կողմէ դրկուած զանազան նուէրներ կամ գումարներ ամենաապահով միջոցաւ փոխադրած է, կատարելով ամենաապահով գրամատան մը պաշտօնը:

Գրասենեակային աշխատանքները բազմակողմանի եղած են ժողովուրդին եւ որբերուն օգնելու տեսակէտով: Անոնք յաւագոյն միջոցը եղած են նաեւ



Նիյր Խար Ռիլիմի զանազան որբանոցներու և օրէկէնները

Ա. շարժ, (Չախէն աջ), 1. Տիկ. Պ. Լ. Հօրն. 2. Տիկ. ձ Նորբ. 3. Տիկ. Հ. Քրտ. 4. Օր. Փեքրուրի. 5. Օր. Մ. Ճէլքալուրի. 6. Տիկ. Քիւնցիրը.

Բ. շարժ, 1. Մ. Տ. Պրառն. 2. Մր. Պ. Լ. Հօրն. 3. Օր Ուէպրըք. 4. Մր. Ա. Ճէսրփ. 5. Մր. ձ Նորսուրի. 6. Մր. Ք. Անգլիք (Փափու)։


ծանօթացնելու Նպաստամատոյցի օգնութեան հսկայ գործը արտասահմանէն եկող զրօսաշրջիկներու, Շատ անգամ այցելուներու (թուրիսթ) 50-60 ինքն սշարժ. ները առաջնորդուելով կեդր. Գրասենեակին պաշտօնէութեան կողմէ, այցելած են որբանոցները եւ ըգմայլած, տեսնելով որբերու համար եղած այդ հսկայ աշխատանքը: Այցելուներէն շատեր անկեղծ զնահա. տանքի խօսքեր ուղղած են պաշտօնէութեան եռք հազարաւոր որբերուն կարգապահութիւնը տեսած են ճաշասեղաններուն առջեւ, ննջարաններուն, դասա. րաններուն եւ բակերուն մէջ, ինչպէս նաեւ անոնց

մնջու աջան աշխատութիւնը արհեստանոցներու մէջ: Եւ անոնց այցելութիւնը շատ անդամներ առիթ տուած է որ անոնցմէ ոմանք մեծ նուիրատուութիւններ ընեն, եւ կամ ընդունին մէկ կամ աւելի որբերու պայտպանութիւնը:

Նպաստամատոյցի գրասենե օկային աշխատ սն քնե. րու բաժնին մէջ կ'իյնան նաեւ Ընդանուր Տնօրէններու աշխատանքները, որոնց կատարած գործը առանձին հատոր մը կրնայ կազմել, միմիայն սաքանը յիշենք թէ Ընդհանուր Տնօրէննութիւնը միշտ աչալուրջ հսկած է գործին եւ ապահոված է տեղական և հոգա. տար կառավարութեանց աջակցութիւնը, նաեւ ընդ. հանուր տնօրէնները տեղացի և օտար տարրերու ներ. կայացուցիչներուն հետ սերտ յարաբերութիւն պա. հելով, մշտականօրէն ապահոված են անոնց բարեկա. մութիւնն ու համակրանքը: Այս ուղղութեամբ մեծ դեր կատարած են նաեւ որբանոցներու տնօրէնները, Պաղեստինի շրջանին ընդհանուր տնօրէնը, միեւնոյն. ատեն նազարէթի որբանոցին տնօրէնը, Մր. Պէ. Փօրտը շատ համակրելի անձնաւորութիւն մը ըլլա. լով, բարեկամական լաւ շրջանակ մը ստեղծած է իրեն սոյն երկրին մէջ: Ան, օտար շրջանակներու հետ լաւ յարաբերութիւն ունենալին դատ մօտէն կը տեսնուեր նաեւ հանգուցեալ Պատրիարք Ամենապատիւ Տ. Ե. ղիշէ Պուրեան Սրբազնին հետ, Մր. Պէ. Փօրտ, Ա. Դ. Դուրեան Սրբազնին մասին յաճախ հիացումով ար. տայայտուած է;

Մր. Մէքաֆի, Մր. Զարլզ Ֆաուլ և ուրիշներ նը. մանապէս, օտար եւ տեղացի տարրերու վատահու. թիւնը շահելով, զայն օդտագործած են ի նպաստ Նը. պաստամատոյցի մարդասիրական նպատակներուն:

Նպաստամատոյցի գրասենեակները մէյմէկ կեդրոն-



Անթիմասի պրանցէն եզիայոս երալիմ տղոց  
խումբը 1928ին

Ներ եղած են ժողովուրդին եւ որբերուն զանողան կարօտութիւնները գտնելու, անոնցմով հետաքրքրություն եւ զանոնք դարմանելու. Անոնք բաց դռներ եղած են մէկ խօսքով օգնութեան կարօտ դասակարգին անխտրաբար. Հոն է որ կազմակերպուած է Նրապատամատոյցի օգնութեան վերաբերեալ բոլոր աշխատանքներն ու արշաւանքները.

Պէյրութի Ամերիկեան Համալսարանի նախագահը Մր. Պայեարտ Տօճ եւ իր կազմէն շատ մը անհատներ, վարչական և խնամակալական տեսակէտներով մէծ դեր ունեցած են, նպաստամատոյցի այս շրջանի գործերուն յաջողութեան ամէն կերպով նպաստելով. Սուրիա, Լիբանան եւ Պաղեստին գտնուող այլ եւ այլ տարր բարեսիրական հաստատութիւններ ուրոնց կարգին կարգ մը Ազգ. Հայ հաստատութիւններ նպաստամատոյցի Դրասենհակներուն հետ գործակցելով անոր հետ փոխադարձ լարսթերութիւններ մը.

շակած և զարկ տուած են մարդասիրուկոն այս մեծ գործին յառաջացմանը համար;

Նպաստամատոյցին կեղր Գրասենեակին (Պէյրութ) կատարած ամենամեծ գործերէն մէկը կարելի է նրակատել անոր Ամերիկեան ժողովուրդին մէջ օգնութեան գործին հանդէպ արթնցուցած հետաքրքրութիւնը. ընդհ. գարիչներ եւ Տեղաւորման ճիշդի վարիչները այս ուղղութեամբ կարելի է բար հրաշքներ գործած են: Անոնք օրը օրին տեղեկագրած են իրենց կեդրունը, օգնութեան շրջաններու մէջ եղած բոլոր կարօտութեանց մասին. և իրենց կոչերուն ճոխ նըւիրատուութեամբ պատասխանած է Ամերիկայի այլասէր ժողովուրդը:

### ԸՆԴՀԱՆՈՒՐԻ ԱԿՆԱՐԿ ՄԸ ՍԻՒՐԻՈՑ ՇՐՋԱՆԻՆ ՄԷՋ ԵՂԱԾ ԶԵՄՆԱՐԿՆԵՐՈՒԻՆ ՎՐԱՅ

Սիւրիոյ շրջանին օգնութեան գործը սկսաւ 1915-ին: 1918ին (զինագագար) սոյն գործը ընդարձակուեցաւ. որբանոցներ, դարմանատուններ եւ մեծ պատրսպաններ հաստատուեցան 1918էն սկսեալ և գրթութեան գործը իր գագաթնակէտին հասաւ 1922-23 տարիներուն:

Սիւրիոյ մէջ կատարուած գործին մասին որոշ գաղափար մը կրնան տալ հետեւեալ տեղեկութիւնները:

Ա. Ապուրի խոհանոցներ 60 կեղրոններու մէջ, որոնք կերակուր հայթայթած են օրական հիսուն հազար անձերուն:

Բ. Հագուստի բաշխում 30 տեղեր:

Գ. Դարմանում, — 8 հիւանդանոց եւ 12 դարմանատուններու միջոցաւ:

Դ. Որբանոցներ, թիւով 16:

Ե. Պատսպարեալ սիւրիացիներու բարձրագոյն թիւր՝ 9700:

Զ. Որբերու ընդհ. գումար (հայ և ոչ-հայ) 15000.

Է. Ընդհանուր ծախք - 9,000,000 տողար:

Որբերու եւ հայ գաղթականներու զանգուածային փոխադրութիւնն ու տեղաւորումը եղան հետեւեալ թուականներուն:

Ա. 1921—22 Թուրքիայէն մեծ թիւով հայ գաղթականներ գաղթեցին Սիւրիա—Կիլիկիոյ պարպումին առթիւ:

Բ. 1922ին Խարբերդի որբանոցները փակուեցան և որբերը փոխադրուեցան Սիւրիոյ շրջանը:

Դ. 1924ին Ճեռարկուեցաւ որբերը որբանոցներէն դուրս տեղաւորելու գործին:

Ե. 1926ին Պէյրութի վրանաքաղաքին մէջ Հիւնուեցաւ մայրանոց—հիւ անդանոց մը զոր կը դեկավարէր Միս Ա. Իվոն:

Յ. 1921 Յունիսին Մր. Հ. Պ. Մէք էթի նշանակուեցաւ իրեւ ընդհանուր վարիչ Նպաստամատոյցի Սիւրիոյ և Պաղեստինի շրջանին:

Զ. 1923—1927 ընդհանուր վարիչը եղաւ Մր. Ջ. Ֆաուլ:

Ասոնց յաջորդեցին Մր. Մր. Ճ. Ռ. իւքաքս (Հիւնոյն ատեն ընդհանուր կրթական անօրէն նղած որբանոցներու). Պրառն (միեւնոյն ատեն անօրէն Անթիւհասի որբանոցին), Պլէչֆորտ (միեւնոյն ատեն տնօրէն Նազարէթի որբանոցին), Ֆլէկ (նաև անօրէն Անթիւհասի որբանոցին) և Ֆրէնք Մարչ:

Որբանոցները գտնուած են հետեւեալ կեդրոններուն մէջ,—

Ա. Հալէպի մէջ պատսպարուած են երկու հազարէ աւելի որբ—որբուհիներ:



Տ. Պօղոս Արիս Վարդապետ իր եւ նիյր Խաք Միլիմի զանազան որբանոցներէն խումբ մը սեաւութերով արշաւանի մը կը կազմակերպէ դէպի Երուսաղէմ. այս արշաւանի ընթացին անոնք 700 ժիլօմետր ճամբայ հալեցին: (1926)

Բ. Ճիպէյլի (Լիբանան) որբանոցը բացուած է 1921ի Հոկտեմբերին եւ փակուած 1925ի Յուլիսին: Այս որբանոցը պահած է ինը հազարի չափ որբեր:

Գ. Նահր Խպրահիմի (Լիբանան) որբանոցը բացուեցաւ 1923ին և նոյն տարին փակուեցաւ Մալարիայի համաձարակին պատճառաւ: Հոն կը գտնուէին հազար երկու հարիւր որբեր որոնք փոխադրուեցան Ճիպէյլի եւ Անթիւհաս:

Դ. (ա) Մամրլթէյնի որբանոց (ծովեգերք) բացուած 1922ին, փակուած 1924ին: Շէնքերը յատկացուեցան հայ թոքախտաւորներու:

(բ) Մամըլթէյնի աշխատանոցը 1922ին բացուեցաւ Թիւրքիայէն եկող տարէց տղոց արհեստ սորվեցնելու համար եւ տարի մը վերջը փակուեցաւ երբ արդէն ան իր նպատակին հասած էր:

Ե. Ղազիրի որբանոցը 1919—1922 ծառայեղ սիւրիացի տղոց և աղջկանց, երբ անոնք փոխադրուեցան Սայտա, Ղազիրը եղաւ հայ աղջկանց որբանոց որոնց թիւն էր ինը հարիւր: Այսն որբանոցի (հայկական) վարիչն էր Մր. Ճ. Քիւնզլը որ հաստատեց նաև գորդի հսկայ գործարան մը որբուհիներուն գործ հայթայթելու նպատակաւ:

Զ. Ղազիրի Կոյրերու Դպրոց: Հիմնուած 1925ին. սոյն հաստատութեան նպաստեցին Զուիցերիացիք. Ֆրանսացիք և Ամերիկացիք: 1928ին դպրոցը յանձնուեցաւ Զուիցերիացիներու խուժին: Ներկայիս տնօրէնն է Մր. Ռեիզը (Զուիցերիացի):

Է. Ղազիրի Արքիական Հիւանդանոց: 1926—1928: Միջին հաշուով խնամուողներու մշտական թիւր եղած է 25:

Ը. Ճիւնիէյի Աղջկանց Որբանոց, 1923—25:

Թ. (Լիբանան) 1922—23: Այս որբանոցը 1923ի Ապրիլին փոխադրուեցաւ Սայտա եւ անկէ յառաջ եկաւ ծանօթ Թոշնոց Բոյնը: Ասոնք Դանիական ընկերակցութեան հոգածութեան ներքեւ կը գտնուէին եւ Միս Մ. Ճէքըպսընիի խնամքին յանձնուած էին. որ կատարեալ խղճառութեամբ կը հսկէր միջին հաշուով հինգ հարիւրի հասնող փոքրիկներուն վրայ: Այս որբանոցը 1928ին ճիւնիէյի փոխադրուեցաւ եւ ցարդ կը շարունակէ իր գործը Միս Ճէքըպսընի հրակողութեան ներքեւ:

Ժ. Ճիւնիէյտէն, (Լիբանան) 1920ին հաստատուած շարունակուած երկու տարի:

ԺԱ. Անթիլիաս: Ներկայ որբանոցը հիմնուած է 1922ին եւ շարունակուած մինչեւ 1929: Այս որբանոցը մասնաւոր նպաստ ստացած է Աւոտալիացիներէն եւ անոր առաջին տնօրէնը եղած է Մր. Ճ. Նըտարը (Աւոտալիացի): Սոյն որբանոցին տնօրէնութեան պաշտօնը յաջորդաբար վարած են Մր. Մր. Մ. Տ. Պրառւն, Ֆլէկ, Մարչ եւ լ. Տէյվիս:

ԺԲ. Գէյրութ, ծովեզերեայ որբանոց: Բացուած 1922ին որբուհներու ձեռագործ սորվեցներու նպատակաւ:

ԺԳ. Սէյնթ Ճէյմս 1923: Այս որբանոցը բացուած է ծովեզերեայ որբանոցին պակասը լրացնելու նպատակաւ: Որբանոցին աշխատանքը վերջ գտնելէ յետոյ նոյն անունով շարունակուեցաւ դարմանատուն մը Պէյրութի մէջ որ շարունակեց մինչև 1929:

ԺԴ. Պէյրութի Աշխատող Տղոց Տուն: Այս տունը ծառայած է իրեւ ժամանակաւոր պատսպարան որբանոցներէն արձակուող չափահաս տղոց համար: Տունը բացուած է 1923ին և շարունակուած է մէկ տարիի չափ: Բայց յետոյ չափ մը տուներ բացուած են անոր տեղը լրացնելու համար, որոնցմէ ոմանք ցարդ կը շարունակուին Արհեստաւոր Տղոց Տուներ անուան տակ: (Տես տեղաւորման ճիւղը):

ԺԵ. Սայտա, Հիլթափի որբանոցը: Այս հաստատութիւնը գործի սկսած է 1918ին իրեւ սիւրիացի որբերու յատուկ որբանոց մը, բայց երբ հոն պատրսպարուող հազար յորս հարիւրի մօտ որբերու թիւր նուազեցաւ. հոն տեղաւորուեցան նոյնքան և աւելի թիւրով հայ որբեր: Սոյն հաստատութեան մէջ յաջորդաբար պաշտօնավարած են իրեւ տնօրէն, տէր և տիկին Ա. Ճէսըփ, տիկ. կ. Քըր, Միս Ռէպրօքը, և Մր. Հօրն, Տիկ. Սիւնի (Ամերիկացի մը որ



Տ. Պողոս Արիս Վ. Պատայէլի մէջ իր սմառքներով 1925ին։  
Ժամանակին հայ բժշկի մը հետ ամսւունացած է՝ և սպաշտունափարած է իրրեւ օգնական տնօրէնուուի։ Այս որրանոցին շէնքերը կը պատկանէին Միսիոնարական Պօրտ Հնկերութեան։

ԺԶ. Ծովեղերեայ Որրանոց հիմնուած 1922ին և փակուած 1925ին։

ԺԷ. Ա. Քրիզոր (Պէյրութ)ի Որրանոց, Այս հաստատութիւնը բացուեցաւ 1923ին հայ կաթոլիկ որբերու համար որուն ղեկավարութիւնը յանձնուած էր Տէր Պողոս Վարդապետ Արիսի և որուն կ'աջակցէր Նպաստամատոյցը լայն սատարումով։ Հայր Պողոսը խնամքով աշխատանք տարած է այս որրանոցին մէջ։ որբերէն ոմանք ցարդ իր ագարակին մէջ կը գործին։

ԺԷ. Նազարէթի (Պաղեստին)ի որրանոցը հիմնուած է 1923ին և շարունակուած մինչեւ 1927։ Որրանոցին տնօրէնութիւնը ծեռնհասորէն վարած է Մր. Է. Պրէֆօրտ։ Նազարէթը իրրեւ սուրբ վայր բացառար ընդունած է այցելութիւնը զանազան երկիրներէ եկող ուխտաւորներու և այդ կերպով որրանոցը օգտուած է անոնցմէ բարոյապէս և նիւթապէս։

Ամերիկեան Նպաստամատոյցը վերոյիշեալ հաստատութիւններէն զատ ըրած է նաև զանազան ձեռնարկներ։ բանալրդ կարգ մը տեղեր ծեռագործի, գորգի, կամ այլ արհեստներու յատուկ գործեր, որոնց իւրաքանչիւրը թուել պիտի նշանակէր յատ մանրամասնութեան երթալ ինչ որ մեր նպատակէն դուրս կը մնայ։ Ան ունեցած է նման օգնութեան գործեր մասնաւորաբար Հայէպի մէջ, որոնց մասին պէտք եղած արձանագրութիւնները չունինք դժբաղդաբար։

### ՆԻՑՐ ԽՍԹ ԼԻԿ

Որբերու Ընդհ. Միութիւն. Մ. Ա. Ընկերակցութիւն  
Հ. Ե. Ընկերակցութիւն

Մերձաւոր Արեւելքի Ամերիկեան Նպաստամատոյցը եր երբ 1915 - 1924 թուականներուն որբերու հաւաքումի կամ աւելի շիտակը որբերու ազատագրումի գործը կը կազմակերպէր, եւ հսկայ որրանոցներ կը բանար ամէն կողմ, խորհեցաւ նաեւ որբերուն որրանոցներէն դուրս ելլելէն վերջը անցնելիք կեանքին մասին։ եւ իր այդ խորհուրդին գործնական ձեւ մը տալու համար յղացաւ որբերու յատուկ կազմակերպութեան մը գաղսփարը, որուն անունը պիտի ըլլար նիյր հսթ Լիկ։

Նպաստամատոյցի որրապաշտպան գործը միջազ-

գային հիման մը վրայ հասատուած ըլլալով, լիկն ալ էիմնուած էր այդ սկզբունքին վրայ. այսինքն Հայ եւ օտարազգի որբեր իրարու հետ գործակցելով եւ իրարս հետ բարեկամութիւն հաստատելով, նախ որբանոցին, յետոյ գործի ասպարէզին մէջ իրարու նեցուկ ու պաշտպան պիտի ըլլային։ Այս նպաստամատոյցի որբերուն համար տեսակ մը ընկերական կազմակերպութիւն պիտի ըլլար, որուն մէջ պիտի ցույնար նպաստամատոյցի ներշնչած մարդասիրական ոգին, եւ որուն մէջ որբերը իրարու հետ բարեկամական, սիրով և համերաշխ պիտի ըլլային եւ մէջտեղ պիտի բերէին առողջ սերունդ մը գիտակից իր քաղաքացիական պարտականութեանց։ Ահա այս էր Նիյր Խսթ Լիկի կազմակերպութեան նպատակը և այս էր անոր բարձրագոյն իտէալը։ Այսպէս, Սիւրիոյ, Լիբանանի եւ Պաղեստինի որբանոցներուն մէջ կազմուեցան մասնաճիւղեր, և իւրաքանչիւր մասնաճիւղ դրուեցաւ մէյմէկ տեղական քարտուղար—պաշտօնեա. յի հսկողութեան ներքեւ։ Նաեւ նոյն կերպով մասնաճիւղեր հաստատուեցան զանազան քաղաքներու մէջ դուրս եւած որբերու համար, ինչպէս Պէյրութ, Հալէպ, Ալէքսանդրէթ (Խոկէնտէրուն), Դամուսկոս, Ջանէ, եւայլն։

Ինչպէս նպաստամատոյցի ընդհանուր գործը, նունպէս այս հիմուած էր մարդասիրական նպատակով. բայց առաջին անգամ ձեռնարկը ընդդիմութեան հանդիպեցաւ, ոմանց կողմէ այն առարկութիւնով թէ՝ անկրօնական որոշ միտումներ կը հետապնդէր և կը սընութանէր տղող մէջ։ Այս առարկութեան յաջորդեցին ուրիշներ, ըսելով թէ հոն ազգային ոգին կը պակսի. Ոչ առաջինը ոչ ալ երկրորդը ճիշտ էր առարկութիւն, ներուն. բայց զանազան մտայնութեան տէր մարդիկ



Նիյր Խսթ Լիկի Պէյրութի Մասնաճիզի Արիներու տասնեակ մը յետին նպատակներ կը հետապնդէին և պատրուակներ կը փնտոէին ջուրը պղտորելու համար։ Սակայն, հակառակ յարուցուած խոչընդոտներրւն, Լիկի անդամներուն մէջ գիտակցութիւնը կ'աւելնար և անոնք ամուր կը կառչէին իրենց կազմակերպութեան, որ տարրուէ տարի կ'անձէր, կ'ուռճանար եւ կ'ըլլար հետրգհետէ օրինակելի երիտասարդական կազմակերպութիւն մը։

Որին մէկը, Լիկին գործունէութիւնը որոշ Մրագիր կանոնագիրի մը համաձայն վարելու նպատակաւ, կեղրոնական Կրասենեակը իրեն յատուկ Մրագիր—կանոնագիր մը կը մշակէ և կը գործ ազրէ զայն իր բոլոր մասնաճիւղերուն մէջ. սոյն Մրագիր—կանոնագիրը վերաքննելի էր ամէն տարի գումարուող Պատոգամաւորական ժողովին կողմէ, որով ան տարրուէ տարի բարեփոխուելով որոշ ձեւ մը առաւ. Մրագիրը մասնաւոր յօգուածներ կը պարունակեր անդամներու

և քարտուղարներու յատուկ, ընդհանուր քարտուղարին թողելով մերժման (վէթօ) իրաւունքը :

Ինչպէս նախապէս յիշեցինք, կազմակերպութեան առաջին անունը ընդունուած էր Նիյր Խոթ Լիկ. Ամերիկացիներու որոշումով. բայց ժամանակի ընթացքին կազմակերպութիւնը զարգացաւ եւ աւելի Հայկական հանգամանքով. քանզի Սիւրիացի որբեր ինքնարերաբար բաժնուեցան իրենց պարագաներուն քով երթալով, ըսել է աւելի լայն շրջանակ մը գտնելով, Արդէն մինչեւ այս շրջանը Շնիյր Խոթ Լիկար թարգմանուած էր «Որբերու Ընդհ. Միութիւն»ի; Խոկականին մէջ ան որբերու միութիւն մըն էր, բայց «Շնիյր Խոթ Լիկ»ի տառացի թարգմանութիւնը «Որբերու Ընդհ. Միութիւն» չէր, Այսուհանդերձ, Լիկ կամ «Որբերու Ընդհ. Միութիւն» անունով շարունակուեցաւ կազմակերպութիւնը եօթը տարի. Թէեւ մի քանի տարի յաջորդաբար անուան փոփոխութեան հարցը նիւթ դարձած էր Պատգամաւորական ժողովին մէջ և անլուծելի վիճակի մը մէջ ձգուած, Ամերիկացիք անուան հարցով գրեթէ չէին հետաքրքրուած եղածը գիտնալով կամ յգիտնալով. գոնէ միայն ընդհանուր քարտուղարը գիտէր եղած փոփոխութիւնը, եթէ ոչ կեդրոնը: Անդամները կազմակերպութեան անուան հարցով տարուէ տարի կը հետաքրքրուէին եւ գրեթէ ամրողջութեամբ «Որբերու Ընդհ. Միութ.» անունը փոխելու կողմնակից էին, խորհելով թէ մեծած որբ մը որբ ըլլալէ կը դադրի: Ուստի անոնք պատգ. ժողովներու ընթացքին զանազան անուններ կ'առաջարկէին սակայն առանց որոշման մը յանգելու; Նաեւ մեծած եւ գիտակցութեան տէր դարձած անդամներ կը խորհեին թէ «Որբերու Ընդհ. Միութիւն» անունը փոխելէ վերջ կրնային որբ չեղողներն



նիյր Խոթ Լիկի նուազախումբի տղաբր դասի միջոցին ալ անդամագրել կազմակերպութեան, եւ լայնցնել, անոր գործունէութեան շրջանակը: Անոնք ոչ որբերու անդամակցութենէն մեծ օգուտներ կ'ապահէին: Շատ մը տեսակէաներով խորհուրդնին ճիշտ էր, բայց միայն մէկ դժուարին կէտ կար. Ան, ոչ—որբ անդամներ ընդունելու ատեն անոնց ինչպիսի նկարագրի տէր ըլլալը կամ ինքնութիւնը հասկնալն էր, քանի որ Ռիլիֆի որբերը զիրար կը ճանչնային բայց ոչ—որբերը և կամ ալ նպաստամատոյցի որբանոցներէն չեղողները այդքան մօտէն չէին ճանչնար: Ուստի առ իզուշութիւն, որոշուած էր նախապէս փոքր համեմատութեամբ ոչ որբեր ընդունիլ կազմակերպութեան

իրեւ անդամ , եւ տարուէ տարի աւելցնել անոնց  
թիւր :

Բայց երբ նոյն խնդիրը 1930—ի Սեպտեմբերին  
Պատգամաւորական ժողովի սեղանին վրայ բերուե-  
ցաւ, և երբ նախակին Ընդհանուր Քարտուղարին տեղ  
նշանակուած էր Մր. Ճէսրֆը, ան գորգեան հանդոյ-  
ցը լուծեց ըսելով թէ «Ընկերակցութեան Անգլերէն  
անունը (Նիյր Խոթ Լիկ), անփոփխելի է. տրուած  
ըլլալով որ ան կառավարութեան կողմէ այդպէս վա-  
ւերացուած է, ինչպէս նաև Նիւ Եօրքի Կեդրոնին  
մէջ այդպէս ճանշուած է, նմանապէս Կաշիւները սոյն  
անուան վրայ պահուած են հեային», Ըստուածները  
անժխտելի ծամարտութիւններ էին եւ որեւէ առար-  
կութիւն չէին վերցներ, Ընդհանուր Քարտուղարը իր  
բացատրութեան վրայ աւելցուց նաեւ թէ, «Անգլե-  
րէն անունին համապատասխանող հայերէն անուն մը  
պէտք է յարմարցնէք»: Որով «Նիյր Խոթ Լիկը», որ  
նախապէս թարգմանուած էր «Որբերու Միութիւննի,  
Երկրորդ անգամ թարգմանուեցաւ «Մերձաւոր Արեւ-  
ելքի Ընկերակցութիւնի»: Թէեւ այս անունը Հայե-  
րէն նշանակութեամբ քիչ մը նորութիւն է, բայց  
անկէ ալ մօտ թարգմանութիւն մը չի խորհուեցաւ:

Մերժաւոր Արեւելքի Ընկերակցութիւնը իր առունով ապրեցաւ ճիշտ իննը ամիս, երբ հրահանգ տրուեցաւ Կեդրոնէն թէ Ամերիկեան Նպաստամատոյ, ցը որ այդ շրջանին փոխանցուած էր Ամերիկեան Հիմնարկութեան (Նիյր Խոթ Ֆառւնտեյշը), չի կրնար շարունակել այս գործը և թէ ստիպուած է դադրեցնել զայն ՅՈ Թունիս 1931-ին,

**Պատաւորապէս ութը տարիի ապրող եւ ապագայի վրայ մեծ լոյսերով առլցուն կազմակերպութեան մը այսքան կարուկ կերպով վերջանալուն լուրը մեծ ա-**



Նիյր Խաք Ահեղ Դամասկոսի անդամները  
ձեւագիտութեան դաս կ'առնեն (դերձակ)։

Նակընկալ մըն էր իրմով հետաքրքրուղիներուն . եւ  
այս լուրը Ընկերակցութեան բոլոր մասնածիւղերուն  
մէջ մեծ դժգութիւն յառաջ բերաւ . ամէն կողմէ  
դիմումներ կատարուեցան Պէյրութի Մասնածիւղին  
(Կեդրոն) որ այս կացութեան դարման մը խորհուրծ  
Այսպէս . երբ Ընկերակցութիւնը ճգնաժամային բո-  
պէներ կ'անցնէր . զուգագիպումով մը, նախապէս Նը-  
պատամատոյցի Նիւ Յօրքի Կեդրոնին կարեւոր քար-  
տուղարներէն եւ ներկայիս Ամերիկեան Հիմնարկու-  
թեան արտասահմանի ընդհանուր քննիչ Մր . Արքը  
Պէյրութ ժամանեց . Այս լաւագոյն առիթ մըն էր որ  
կացութիւնը իրեն պարզուէր և անոր դարմանը խըն-  
դըրուէր . Այս առիթը պիտի օգտագործէր Մերձաւոր  
Արեւելքի Ընկերակցութեան Խորհրդատու Մարմինը  
որ ընտրուած էր Պէյրութի կարգ մը Հայ երեւլինե.

բէն։ Եւ երեք Հայ յարանուանութեանց ներկա ս-  
ցուցիչներէն։ Այդպէս ալ եղաւ. Խորհրդատու Մար-  
մինի անդամներէն ումանք գործակցութեամբ կեցրու-  
նի քարտուղարներուն առիթ մը ստեղծեցին կացու-  
թիւնը պարզելու Մր. Արչըրին միեւնոյն ժամանակ  
խնդրելու որ աշխատի հնարաւորութիւն ստեղծել  
գործը շարունակելու համար։ Այս առթիւ, Մ. Ա. Ըն-  
կերակցութեան Պէյրութի Ընդհանուր Քարտուղար  
Մր. Ճէսրֆն ալ խնդրեց Մր. Արչըրէն և անոր յանձ-  
նարարեց որ իր կարելին չի զլանայ։ Մր. Արչըր՝ ը-  
սելով հանդերձ թէ՝ Ամերիկայի մէջ տիրող տնտեսա-  
կան տագնապը մեծ համեմատութիւն ստացած է, եւ  
թէ շատ մը դրամական խոստում բնոր մարդիկ նիւ-  
թական վնասներու ենթարկուելով չեն կրցած յար-  
գել իրենց խոստումները, խոստացաւ ժամանակ մը  
եւս շարունակել սոյն գործը յատկացնելով որոշ պիտ-  
ճէ մը, եթէ Կիլիկիոյ Կաթողիկոսութիւնը յանձն  
առնէր գործին ընդհանուր հակողութիւնը, եւ պա-  
տասխանատուութիւնը։ Կիլիկիոյ Կաթողիկոսութիւնը  
այն ժամանակ զեռ նոր հաստատած էր իր Ս. Աթա-  
ռը Անթիլիասի մէջ, և խիստ ծանրաբեռնուած էր իր  
Ընծայարանի եւ Կաթողիկոսարանի յատուկ գործերու  
կազմակերպութեամբ, որով բաւական դժուար է ի-  
րեն համար նոր եւ միեւնոյն ժամանակ ծանր գործի  
մը եւս պատասխանատուութիւնը ստանձնել։ Բայց  
տեսնելով որ նման պատասխանատուութիւն մը չը-  
տանձնելով Հայ Երիտասարդական լաւ կազմակերպու-  
թիւն մը կորսնցնելու վտանգը կայ, յօժարեցաւ, այն  
պայմանով որ երեք Հայ յարանուանութեանց ներ-  
կայացուցիչներով կազմուի կեղր. Գործ. Մարմին մը,  
որը ստանձնէ գործը նոր հիման վրայ վարելու պաշ-  
տոնը, իսկ Կաթողիկոսարանը պիտի հովանաւորէ ընդ-



NEAR EAST LEAGUE ALEXANDRETTA GIRLS CHAPTER APRIL 1930

Նիյր Խոր Լիկի Ալէխանեռէքի Մասնանիւղի  
անդամ եւ անդամունիները եւ պատօնէութիւնը.

կանուր կաղմակերպութիւնը եւ ճանչցնէ զայն կառավարութեան։

Ահաւասիկ, այս կերպով Մերծաւոր Սրբւելքի Հն-  
կերակցութիւնը կը գերջանար եւ անոր տեղ կուգար  
բոլորովին նոր կազմակերպութիւն մը որուն անունն  
էր «Հայ Երիտասարդաց» Ընկերակցութիւն։ Ինչ որ  
այս եւ ասոր նման անուններ իրեւ հեռանկար կը  
կենացին նախկին կազմակերպութեան անդամներու  
ժամանակին մէջ տարիիներէ ի վեր։

Մինչեւ հոս կը տեսնենք համառօտ մէկ պատութիւնը այս երիտասարդական կազմակերպութեան որ միակն է գրեթէ իր տեսակին մէջ բազդատու ելով երիտասարդական կամ պատանեկան ուրիշ Հայ կազմակերպութեանց հետ;

Այս կազմակերպութեան գործունէութեան եւ այլ

տեսակչուներավ մեր միւս կաղմակերպութիւններէն ունեցած տարբերութիւնները կարելի է դասաւորել հետեւեալ կերպով։

Կազմակերպութիւնը ունենալով իւրաքանչիւր  
տարուան համար յատկացուած որոշ պիւտճէ մը կըրս-  
նար զարկ տալ գործունելութեան զանազան ճիւղե-  
րու , օրինակ .

1. Ընկերական հաւաքոյթներու :
  2. Մարմնակրթութեան :
  3. Կրօնաբարոյական զարգացման :
  4. Թատերական զարգացման :
  5. Սքառութական կրթութեան :
  6. Երաժշտութեան, (նուագախումբի)
  7. Գիշերային Վարժարանի միջոցաւ դանազան նիւթերու զորջ եղած դասաւանդութեանը :
  8. Գրասենեակային զանազան աշխատանքներու (Անգործներու գործ հայթայթել զանազտն միջոցներ գործադրելով):

Գ. Ուսումնատենչ Հայ աշակերտներու օգնել զանազան վարժարաններու մէջ:

10. Հիւանդներու եւ սրբերու օգնելու միջոցներ ստեղծել:

11. Ճամբորդութեան դիւրութիւններ ընծայել  
շատ մը անդամներու եւ ոչ -անդամներու եւայլն:

12. իր Գրադարան—ընթերցասրահի միջոցաւ հայթայթած թերթ եւ գրքերով Ընկերակցութիւնը

մեծ ծառայութիւններ մատուցած է Հայ ընթերցասէր հասարակութեան, և կ'արժէ յիշել հոս թէ Սիւրիոյ եւ Լիբրանանի մէջ դանուող Հայկական լուսագոյն Դրագարանն ու ընթերցասրահը կարելի է գտնել Ընկերակցութեան կարգ մը մասնաճիւղերուն մէջ, ինչպէս Պէյրութ, Հայէպ եւայլն;



Հիմք Լեկի ջանձելի Մասնաճիւղի անդամները 1928ին

13. Ընկերակցութիւնը իր բոլորած ութը տարիներուն բնթացքին իր ակումբներովը ժամադրավայրը եղած է հազարաւոր որբ եւ ոչ—որբ անդամ եւ ոչ—անդամներու։ Ան ունենալով զանազան գործերու հրսկող պաշտօնեաները իւրաքանչիւր մասնաճիւղի մէջ, կրցած է գոհացում տալ իրեն դիմող հազարաւորներու խնդրանքին որոնց մեծագոյն մասը անշուշտ որբերը եղած են։

14. ՈՐԲ ԱՃԻԱԱՀՀ ԱՍՏՂ. Ընկերակցութիւնը  
իր հիմնուելէն ի վեր ունեցած է նաեւ իր օրկանը  
«Որբ Այխարչի Աստղը», որուն միջոցաւ կրցած է ի-  
րեն կապել այխարչի զանազան մասերուն գրայ գրտ-  
նուող որբերը։ Նաեւ Աստղը գրական ձիրքեր ունե-  
ցող անդամներու համար լաւագոյն առիթը ընծայած  
է ԱԱստղը լաւ շրջաներ բոլորած է եւ լաւ ընդու-

նելութեան մը արժանացած որբերու կողմէ : «Աստղին Անգլերէն թարգմանութիւնն եւս հրատարակուելով ցրուած է շատ մը հետաքրքիր Այերիկացի բարեկամներու որոնք յաճախ իրենց նուի իրատուութեամբը քաջալերած եւ ապահոված են թերթին հրատարակման համար ըլլալիք ծախքին մէկ կարեւոր մասը;

Ընկերակցութեան նպատակը ըլլալով զուտ մարդասիրական եւ աւելի ընկերական լաւ չրջանակ մը ստեղծելով երիտասարդ-երիտասարդուհիներու նը-կարագիրը կազմելու մեծապէս սատարած է : Ան, բացարձակապէս լեզոք եւ անկողմնակալ հողի մը վրայ դրուած ըլլալով կրցած է յաճախ իբրեւ օրինակ ծառայել շատ մը հայ երիտասարդական միութիւններու իր տիպար գործունէութեամբը; Ան կարդ մը մասնաճիւղերու մէջ միակ Հայ կազմակերպութիւնը ըլլալով շնորհիւ իր կեդրոնին աջակցութեանը մեծ ծառայութիւններ մատուցած է տեղւոյն Հայութեան : Սկիզբէն ի վեր ան արտադրող մեքենայ մը եղած է : Թէեւ ընկերական զործերը տեսանելի արդիւնքներ չեն ցուցներ առ երեւոյթս, բայց հետաքրքիր եւ ուսումնասիրող միտքը կրնայ այդ կարգի կազմակերպութեանց գործունէութիւնը նկատել շատ դիւրաւ :

Ինչպէս վերեւը յիշեցինք, Նիյր Խաթ Լիկը չէր նմաներ մեզի ծանօթ Հայ կազմակերպութեանց և ոչ մէկուն, Կարելի է զայն նմանցնել մարդու մը որ իր տրամադրութեան տակ ունի այլ եւ այլ տեսակի նիւթեր որոնք միանալով կընան ամբողջացը- նել շէնքի մը կառուցումը։ Ան ճոխ գործունէութիւն մը ունեցած է անցած ութը տարիներու ընթացքին եւ յաճախ գնահատուած է հովանաւորող Ամերիկաց-



Նիյր Եսք Լիկի Ա. Պատգամաւորական Ժողովը որ զումարուեցաւ  
1927ին Պէյրութի մէջ.

ւոց, նախանձախնդիր Հայ անհատ եւ կազմակերպութեանց նաեւ Հայ մամուլին կողմէ: Բայց ատոր հակառակն ալ պատահած է, եւ երբեմն իրենց անհատական եւ կամ կազմակերպական ճղճիմ շահը հետապնդողներուն չար նախանձին ենթարկուելով վնասներ կրած է: Ընկերակցութիւնը իր բազմակողմանի աշխատանքներով կրցած է լաւ կերպով գոհացում տալ արդի երիտասարդութեան, առաջնորդելով զայն դէպի ճշմարիթը, բարին և գեղեցիկը:

իր ակումբներուն պատշաճութեան և հս ստող-  
ծուած դաստիարակչական զանազան միջոցներուն ըլ-  
նորհիւ ան հազարաւոր երիտասարդներ կրցած է հը-  
րապուրել իր շուրջը և հեռու պահել զանոնք աղտոտ  
եւ անբարոյացուցիչ վայրերէ; Նաեւ Ընկերակցու-

Թիւնը իրեն անդամակցող երիտասարդութեան կրքած է սորվեցնել ժամանակին յարգը, իր Մրագիր—կանոնագրին տրամադրութեան համաձայն ան իւրաքանչիւր անդամը պարտադրած է ստանձնելու մէկ կամ աւելի պարտականութիւններ որով նոգամը իր պարապոյ ժամերը, ստանձնած պարտականութեանը համար գործածելով կրցած է օգտուիլ և զարգանալ:

Այս երիտասարդական կազմակերպութեան բնդհանուր գործունէութիւնը մի առ մի թուել կը կարստի երկար ուսումնասիրութեան, բայց սաքանը բահած թէ ան չէ խնայած միջոց մը որով կրնար օգտակար ըլլալ Հայ որբերու: Անոր վարիչները մեծաւ մասնամբ լաւ թափանցած են երիտասարդական հոգեբանութեան եւ չեն խնայած տղոց հրամցնելու լաւագոյն լիայելքները:

Նիյր իսթ Լիկը իր թերի կողմերն ալ ունեցած է անշուշտ բայց տարուէ տարի ան կազմակերպութելու ընդունակութիւնը ցոյց տուած է եւ աւելի արդիւնաւոր գործունէութիւն մը ունեցած է:

Ընկերակցութիւնը սկզբէն ի վեր երկսեռ անդամներ արձանագրած է: Բայց կարգ մը մասնաճիւղեր միայն մանչերու յատուկ եղած են տեղական կարգ որ պատճառներով: Որբունիները որեւէ կազմակերպութենէ աւելի բարեկամ եւ մօտ եղած են այս կազմակերպութեան: Անոնք մանչերու հաւասար իրաւունքներ վայելած են կազմակերպչական բոլոր գործերուն մէջ եւ իրենց ձայնը ունեցած են որեւէ կարգադրութեան մէջ: Ընկերակցութեան գլխաւոր մասնաճիւղերէն Պէտրութի եւ Հալէպի մասնաճիւղերը գործունէութեան լաւ շրջտններ բոլորած են. ինչպէս գործունեաց տրղայք, նոյնպէս աղջիկներէն շատեր իրենց գործունէութեան տեսակէտով Պատգամաւորական Ժողովի ե.



Նիյր Խոր Լիկի Պեյրուիրի Մասնախողի վերջին  
նուազախումբը 1930ին.

րուն գնահատանքին արժանացած են ամէն տարի:

Սմերիկացիք որբանոցներուն փակուելէն վերջը միշտ գուրգուրալից վերաբերում մը ունեցած են իրենց ծոցէն ծագում առնող այս կազմակերպութեան բենց հանդէպ և զայն խնամած են ութը տարի շարունակ: Հանդէպ և զայն խնամած են ութը տարի շարունակ:

Եւ երբ ժամանակը եկաւ որ իրենք չպիտի կրնային ուղղակի վարել գործը վերջ տուին անոր:

Հայ Երիտ, Ընկերակցութիւնը որ կը յաջորդէ Մ. Ա. Ընկերակցութեան, նպատակն է օժանդակել իր երկսեռ անդամներուն կրօնական, բարոյական, մըտուոր և ազգային զարգացման, մշակել անոնց մէջ՝ հաւատարժութիւն հանդէպ իրենց պատկանած եկեղեց, պիտի անդամներուն կրօնական, բարոյական, մըտուոր և ազգային զարգացման մասնաճիւղերէն Պէտրութի եւ Հալէպի մասնաճիւղերը գործունէութեան լաւ շրջտններ բոլորած են. ինչպէս գործունեաց տրղայք, նոյնպէս աղջիկներէն շատեր իրենց գործունէութեան տեսակէտով Պատգամաւորական Ժողովի ե.

Հ. Ե. Ընկերակցութիւնը թէեւ սկզբունքով նոյ-

Նութեամբ ընդունած է նախորդ կազմակերպութեան Մրագիր—Կանոնագրէն շատ մը յօդուածներ, բայց ան վարչական եւ այլ տեսակէտներով հիմնուած է բոլորովին տարբեր հիման վրայ: Ան կազմուած ըլլալով Կիլիկիոյ Կաթողիկոսութեան հովանաւորութեամբ իր ուղղութիւնը կ'ստանայ անկից: Ընկերակցութիւնը գեռ իր սկզբնական շրջանին մէջ ըլլալով չէ կարելի հիմակոււնէ բան մը ըսել անոր ապագային կատարելիք դերին մասին հայ երիտասարդութեան նըս կատամամբ, բայց կարելի է սաքան մը գուշակել թէ՝ ընկերակցութիւնը իր սկզբունքներուն հաւատարիմ մնալով կրնայ հրաշքներ գործել հայ երիտասարդութեան նկատմամբ: Ընկերակցութիւնը իր Մրագիր—Կանոնագրին մէջ որդեգրած ըլլալով ամենալաւ եւ առողջ սկզբունքներ, ունի երիտասարդի մը համար անհրաժեշտութիւն ունեցող բոլոր նիւթերը, ինչպէս, ընկերական, թատերական, մարզական, կրթական (գիշերային վարժարանի միջոցաւ), երաժշտական, կրօնա—բարոյական եայլ բաժիններ, և ըլլալով ընկերական կազմակերպութիւն մը, հաստատուած է միջ—յարանուանական հիման վրայ:

Կազմակերպութիւնը հիմնուած է բոլորովին չեզոք հողի վրայ եւ իր Մրագիր—Կանոնագրը Լիբանանի եւ Սուրիոյ տեղական կառավարութեանց ներկայացնելով նոյնութեամբ վաւերացուցած է: Հայ երիտասարդութեան ցուցուցած հետաքրքրութենէն եւ անկեղծ վերաբերումէն մեծապէս կախում ունի այս կազմակերպութեան շարունակութիւնը: Նման կազմակերպութեան մը գոյութիւնը մեր հայ երիտասարդներուն համար օրհնութիւն մը կարելի է նկատել եւ անկէ հեռու եղողները մեծ զրկանք մըն է որ կունեան առ հասարակ: Գիտակից հայ երիտասարդութեան



Նիյր Խար Լիկի Հայէպի ժուրալով խումբը որ 1930ին Պէյրուրի Ամերիկան Համայսարանի Ուորսիմի խումբին յաղթելով ախոյնան համբիսացաւ:

համար ուրեսն բացուած է գործունէութեան լայն ասպարէզ մը. հոն կայ զարգանալու եւ զարգացնելու բոլոր միջոցները. հոն անդամակցող պատանի եւ երիտասարդները զերծ պէտք է ըլլան քաղաքական նըս կատումներէ. Հայ երիտ. Ընկերակցութիւնը անդամներու մէջ կը սնուցանէ համերաշխութեան ոգին ամենալայն ըմբռնումով. ան մշակած ըլլալով իր անգամներուն յատուկ դասախոսութեանց ընդարձակ գամներուն օգտակար կը լայ այդ ուղութեամբ;

ՃիՓէՅԼԻ ՈՐԲԱՆՑԵՆ ՖՐԱՆՍՈ ՄԵԿՆՈՂ ՏԼՈՅ,  
ՈՒՍՈՒՑՉԱԿԱՆ ԿԱԶՄԻ ԿՈՂՄԷ ԳՐՈՒԱՇ ՆԱՄԱԿ ՄԸ

Ճիպէյլ, Դեկտ. 1924

Ճիպէյլի Սանե՛ր,

Նորահաս Ամանորի նուիրական եւ մեր ֆրկչին ծննդեան սրբազան երկու մեծ տօներուն առթիւ, Զեր ուսուցիչները անհուն սիրով ու կարօտով, Զեզ կը մաղթեն երջանիկ եւ խաղաղ կեանք եւ փայլուն ապագայ, Կը մաղթենք որ նոր տարին Զեզի շնորհէ նոր ոյժ, նոր կեանք եւ թարմ միտք.

Մենք միշտ հաճոյքով կարդացած ենք Զեզմէ ո-  
մանց կողմէ գրուած նամակները. Կը ցանկանք որ  
դուք շարունակական կապ մը հաստատէք այս որրա-  
նոցի եւ այստեղի Զեր եղբայրներուն հետ. Վստահ  
եղէք որ թէպէտ դուք մեզմէ բաժնուած էք, բայց  
մեր եւ ծեր հոս գտնուող 900ի մօտ ազգակից եղ-  
րայնները շարունակ կը մտածեն. Զեր մասին եւ կ'ըս-  
պասեն Զեր ուրախ լուրերուն. Անշուշտ դուք ալ  
պիտի փափաքիք Զեր այս նախկին տան մասին տե-  
ղեկութիւններ ստանալ. Ուրախութեամբ Զեզ կ'աւե-  
տենք որ հոս ամէն գործ առաջուան պէս կանոնաւոր  
եւ յաջող կ'ընթանայ. Դպրոցական գործը ինչպէս որ  
առաջ նոյնպէս եւ այս տարի ցանկալի դրութեան մէջ  
կը գտնուի. Մեր անցեալ տարուան շրգանաւրու տը-  
ղաքներէն 9 հատը այս տարի յաջողեցան Պէյրութի  
Ամերիկան համալսարանը երթալ. Ուրինատանոցները  
նմանապէս առաջուան պէս կը շարունակուին.

Կը կարծենք որ շատ պիտի հետարքքուիք մար-  
մամարդական կեանքով, որով բանի մը տեղեկու-  
թիւններ տալ կուզենք Զեզ այդ մասին. Մօտաւորա-

պէս երկու ամիսէ ի վեր մարզանքի համար մասնա-  
ւոր ուսուցիչ մը ունեցանք, որ գիշեր ցերեկ կ'աշ-  
խատի տղաքը մարգելու: Մեր մարզիչն հոս գալէն  
15 օր վերջ ունեցանք որբանոցիս տարեմուտի դաշ-  
տահանդէսը. Պէյրութէն եւ շրջականերէն ներկայ ե-  
ղող զանազան հայ, արար եւ ամերիկացիներէն զատ  
այն օրը հոս գտնուեցաւ նաև. Կիլիկիոյ Վեհ. Կաթո-  
ղիկոսը որ կէսօրուան մաշն ալ հոս որաւ. Բոյոր  
ներկաները հիացան մեր դաշտահանդէսի կանոնա-  
ւորութեան եւ յաջողութեանց, ա'հ երանի թէ կա-  
րելի ըլլար ալ այն օրը հոս ըլլայիք. որքա՞ն ուրախ  
եւ հպարտ պիտի զգայիք դուք զծեզ՝ տեսնելով Զեր  
եղբայրներուն ցոյց տուած ընդունակութիւնները.  
Հիմա տղաքը աւելի թափով ու եռանդով նուիրուած  
են պատրաստուելու համար մեծ դաշտահանդէսին.

Մեր տնօրէնը Մր. Թբէվիս 8-10 օր առաջ ասկէ  
Մերսին մէկնեցաւ Կեսարիոյ Սուրբ Կարապետ Վան-  
քին մէջ մնացող 200է աւելի հայ երկսեռ որբերը հոս  
փոխադրելու համար. Կարելի է անոնցմէ 150ի մօտ  
որբերը հոս, մեր որբանոցը գան. ասկէ շաբաթ մը  
վերջը հոս կըլլան.

Մենք այժմ կը պատրաստուինք Ծնունդի առթիւ  
մեր ներկայացնելիք հանդէսին համար. դժբաղդարար  
դուք չի պիտի կրնաք այս տարի ներկայ ըլլալ սոյն  
հանդէսին. Նոյնպէս Ծնունդէն առաջ ուսուցական  
կազմը թէ հոս եւ թէ Պէյրութի մէջ դրամու պիտի  
ներկայացնէ ուրիշ տռամ մը, ի նպաստ Պէյրութի  
կարդացող երեք տղոց. որովհետեւ Պէյրութ կարդա-  
ցող տղաքներէն երեքը՝ Համբարձում 8. Յակոբսոն.  
Մարգիս Կանիմեան. եւ Կարապետ Սարքիս Գէլեան  
զրկուած էին Գրական Ակումբին ծախքով:

Մրտագին Կարօտով Զեր ուսուցիչներուն կողմէ  
Բ. ԿԱՅԾԱԿԻԱՆ

# ՔԱՅԼԵՐԻ ՈՐԲ. ՀԱՆԴՀՅ ՄԻՈՒԹԵԱՆ

Բառեր՝ Մ. ՏԱՄԱՏԵԱՆ

Tempo di marcia

Եղանակ՝ Ա. KOUGUELL

The musical score consists of five staves of music. The first four staves are in common time (2/4), while the fifth staff is in 3/4 time. The key signature varies between G major, A major, and D major. The vocal line is supported by a piano accompaniment. The lyrics are written in Armenian below the notes.

Սահմանի ներ է ինը զեռ մատա զա տի օքք տոք լինքհայր մայր դնմի սուրբ դատի.

Ու մենք մը և աշինք ծոցն ան պա տի. Օքք ան պա տըսպար, մերկ ծարաւ. Յօ թի ի թայց  
Refrain

մնա հայ ոտար բար բար ա ն զին Ըս սոյց մահ ւ նէ զարձու ցի ն կեան քին:

Խանդաղատօշն ու սիրողաբար  
Ըսին մեզ. «Ուր չեմ, Ազգն է ձեզի հայր,  
Մէկ մօր տեղ ունիք հիմայ հազար մայր,  
Եղբայր նոյր մ'ողբաք, բոլո՛րդ նոյր եղբայր։  
Այսպէս հայ, օքք բարեւար անզին  
Հզմնա դարձուցին լոյսին ու կեանիին։

Անոնի ջամբեցին մեզ հաց մարմնաւոր,  
Ու տրիխ մեզի սրբունզ մքաւոր,  
Մեզ բնձեւեցին օժիտ հոգեւոր՝  
Առաջինի վար, կենաղ պատուաւոր.  
Կեցցե՞ն հայ, օքք բարեւար անզին  
Ու մեզ դարձուցին լոյսին ու կեանիին։

Երբեմնի որբեր, ա'լ հիմա չեմ ուր,  
Այլ պատանիներ, կյոյեր խանդարոր,  
Եւ ահա կազմած միուրին մը սուրբ՝  
Պարտ մը կատանձնեն դժուարին ու նուրբ:  
Կեցցե՞ն հայ, օքք բարեւար անզին  
Ու մեզ դարձուցին զիտակից կեանիին։

Ազգին, մարդասէր Ամերիկային  
Միւս երախտապար, մեմ այ մեր կարգին  
Կը կատարեն մեր պարտը մարդկային,  
Եւ յոյս ունինք որ, մօս ապազային։  
Մեզմով պիտ պարզին բարեւար անզին  
Ու մեզ լրձեցին բեղմնաւոր կեանիին։

Աւղմե՞ն շարժեւնիս՝ միմեանց բաջայեր,  
Առանե՞ն ձեռքի մեռի զուզբնբաց խայեր,  
Երանի՛ մեզնով մեր ազգը փայլեր,  
Մեր վար ու բարին աշխարհ բզմայեր,  
Եւ օրմնէ՛ր յաւետ բարեւարին անզին  
Ու մեզ լրձեցին սինարաւ կեանիին։

**ՏԵՂԵԿԱԾՈՒԽՈՒԹԻՒՆ ԼԻԿԻ 8.ՐԴ ՑԱՐԵԴԱՐՁԻ  
ԱՌԹԻԻ (ՊԵՅՐՈՒԹ)**

Այսօր (15 Մարտ 1931) Մերձ. Ա. Ընկերակցութիւնը (Որբ. Ընդհ. Միութիւն) կը տանէ իր 8երորդ տարեդարձը, ուստի անոր մէկ տարուայ ընդհանուր գործունէութեան անդրադառնալէ առաջ, հարեւանցի ակնարկ մը նետենք անոր ծագումին եւ զարգացմանը վրայ։ Ան պարզապէս ծնունդ կառնէ Ամերիկեան նպաստամատոյցի Ընդհ։ Քարտուղար Մր. Վիքրիի գաղափարներէն 1924ին եւ այդ թուականէն իվեր ճիւղաւորուած Սուրբոյ եւ Լիբանանի ամէն կողմերը կը զարգանայ բազմակողմանի ուղղութեամբ մը։

Միութիւնը նախ սահմանափակուած էր գործելով մի միայն որբերու մէջ, բայց տակաւ առ տակաւ պահանջներու համաձայն ան ընդլայնելով իր ծրագիրը ները իր գուները բացած է նաեւ ոչ որբ հայ երիտա սարդներու։ Անոր հիմնական ծրագիրը եղած է ըսկիզրէն իվեր, Հայ պատանի եւ երիտասարդութեան մտային կրօնաբարոյական եւ ֆիզիքական տեսահետ ներով լաւագոյն դաստիարակութիւն մը տալ։ Մէկ խօսքով հայ պատանին պատրաստել կեանքի իրական պայքարին, անոր միակ նպատակն է եղած իր անդամներուն նկարագիրը լաւագուն կերպով կողմել եւ զանոնք տալ Հայ համայնքին իրեւ տիպոր անձնութիւններ, անձնուէր եւ ծառայելու պատրաստութեր, որուն ներկայիս շատ պէտք ունի Հայ ժողովուրդը; Իր ընծայած շատ մը պատեհութիւններով Մերձ. Ա. Ընկերակցութիւնը երիտասարդական լաւագոյն կազմակերպութիւններէն մէկը կրնայ նկատուի, այն Հայ երիտասարդին կը տրամադրէ զարգանալու բոլոր միջոցները փոխան շատ քիչ զոհողութեան։

**Անոր մատուցած ծառայութիւնները գլխաւորաբար կետեւելուներն են։—**

**Մտային զարգացում**

Միութիւնը ատրուան ընթացքին սարքած է շատ մը հաւաքոյթներ ուր տեղի ունեցած են գիտական, առողջապահական, կրօնաբարոյական եւ զանազան հասարակական նիւթերու շուրջ բանախօսութիւններ որոնք մեծապէս սատարած են ունկընդիր պատանեկութեան զարգացման։ Նաև կարեւոր նիւթերու յուրջ տեղի ունեցած են շատ հետաքրքրական վիճաբանութիւններ որուն ընթացքին բաւականաչափ հասունութիւն ցոյց տուած են մասնակցողներ ըլլայ իրենց պատրաստութեամբ կամ կարգապահութեամբ։

Թատերագրական Յանձնախումբը ատրուայս ընթացքին կրցած է տալ յաջող ներկայացումներ եւ արժանացած ամէնուն գնահատանքին. ունեցած ենք այնպիսի տղաք որոնք գեղարուեստական այս բաժնի մէջ ցուցուցած են արտակարգ կարողութիւն եւ յաջողութիւն։ Թատերական ֆիէսներու քնարութեան մէջ միշտ նկատի առնուած են անոնց իմաստը եւ նախապատռութիւն տրուած է բարոյացուցիչ եւ ոեւէ օգագարութեան հանգամանք ունեցող փիէսներու։ Տեղի ունեցող կաւաքոյթներու ընթացքին մասնաւոր փափաք ունեցող անդամներուն արտասանելու եւ մենաբեկուր համար տրուած պատեհութիւնները յատ նպաստած է այդպիսիներու աւելի ազատ արտայայտուելուն։

**Գիշերային Դպրոցներ**

Մասնաճիւզ այս տարուան ընթացքին եւս ունեցած է գիշերային դպրոց մը ուր յաճախողներուն թիւր հասած է մինչեւ 75, ուր կը գասաւո՞ղուի ին թիւր հասած է մինչեւ 75,

շարթուան յորս օրերուն ընթացքին Հայերէն, Ֆրանսիան Արարերէն, եւ թուաբանութիւնն Գիշերային դպրոցներէն օգտուած են անդամներէն զատնաւ ոչ անդամներ, որոնց մէջ կան 15էն 40 տարիքի մէջ գտնուող աշակերտներ։ Ասոնք մեծ մասամբ անգրագէտներ ըլլալով մասնաւոր ջանք կր թափեն գրել կարդալ եւ հաշիւներ սորվելու։ Երբ անոնք մի քանի ամսուան յարատեւութեան ընթացքին իրենց յաջողութիւնը տեսնեն մեծ հաճոյք եւ գոհունակութիւն կ'զգան։

#### Դրադարան

Մտային զարգացման ամենամեծ ազդակներէն մէկըն ալ Միութեան գրադարան - ընթերցարանը եղած է։ Միութեան գրադարանը ըլլալով ամէնաճոխ գրադարանը մեր շրջանին մէջ (Պէյրութ) մեծագոյն ծառայութիւնը մատուցած է իր ժամանակին յարգը գիտցող Հայ պատանիներուն։ Դրադարասնի զիրքերը կը տրուին անդամ եւ ոչ անդամներու որոշ կանոնագրի մը արամագրութեան համաձայն։ Նմանապէս ընթերցարանը իր տասնեակ մը օրաթերթ եւ ամսաթերթ երով օգտակար հանդիսացած է ընթերցասէր Հայ հասարակութեան անխորաբար, սնդամ եւ ոչ - անդամներու։ Միութեան գրադարան, ընթերցարան, եւ այլ գործունէութիւններէն օգտուելու համար յաճախողներուն իւրաքանչիւր թիւր միջին հաշիւով օրական 100 հոդիէն աւելի եղած է։ Նուազախումբ

Միութեան նուազախումբը չնորհիւ իր զեկավարին եւ ժրաջան ու պարտաճանաչ անդամներուն յաւագոյն կերպով կազմակերպուած եւ յառաջդիմած է։ Այն շարունակ իր մասնակցութիւնը բերած է Միու-



Որբերու Ընդհ. Միութեան Պէյրութի Մասնաճիւղի (Կեդրոն) անդամներէն խումբ մը 1929ին.

թեանս յատուկ եւ համագույն հանգամանք ունեցող շատ մը հանդէս եւ տօնակատարութեանո, աւ եւցրներով անոնց փայլը եւ արժանանալով զնահատանքի, կարելի է ըսել թէ ան միակ ներկայանալի նուազախումբն է տեղւոյս Հայկական շրջանակին մէջ։ Մարզական

Իր անգամներուն ֆիզիքականը գորացնելու եւ միեւնոյն ատեն անոնց լաւ մարզիկի ողին ներշնչելու համար Միութիւնը ինքն իր մէջ կազմակերպած մարզական յանձնախումբ (Յառաջ) մը որուն զործունէութիւնը կարելի է դասաւորել և տառապել կերպով։

ա. կազմակերպել ֆութ-պոլի եւ պասքէթ-պոլի խաղեր;

բ. — Ողիմպիական այլեւայլ խաղեր (դաշտային, և ծովային լոգանքի մրցումներ)։

գ. — Զուարձալի խաղեր, բուրգեր եւայլն։

դ. — Ներքին զանազան խաղեր եւ պառյտներ սարքել յարմար եղանակներուն։

Վերոյիշեալ խաղերը սորվեցնելու եւայլ հաճելի ժամեր ստեղծելու համար այս Յանձնախումբը պար տականութիւններ տուած է իր անդամներուն որոնք շարունակական կարգադրութիւններով իւրաքանչիւր շաբթուան մէջ ժամեր յատկացուցած եւ մարզած են Միութեան անդամները։ Ֆութ-պօլի եւ պասքէթ-պօլի խումբերը գրեթէ շատ քիչ բացառութեամբ շարաթը անգամ մը ունեցած են կանոնաւոր մրցումներ կամ փորձեր։ Միութիւնը մարմնակրթական տեսակէտով ալ շատ մեծ աշխատանք տարած է տարւոյս ընթացքին։

### Սքառութներ

Ներկայիս ունինք Սքառութական խումբ մը ու րոնց թիւը 20ի չափ է, որոնք շարաթը անգամ մը դումարած են կանոնաւորապէս իրենց ժողովը եւ ունեցած դասախոսութիւններ, Օրբստօրի անոնց յառաջ դիմութիւնը նկատելի եղած է; Սքառութներ Միութեան սարքած հաւաքոյթներուն մէջ կարգապահութեան հոկելու պարտականութիւնը ստանձնած և օգտակար դարձած են այս ուղղութեամբ։ Անոնք յանախ մասնակցած են նաեւ իրենց ազակցութեամբ ազգային շատ մը հաւաքոյթներու և ծառայութիւն։

### ՈՐԲԱՇԽԱՐՀԻ ԱՍՏՂԸ

Միութիւնը շնորհիւ իր ամսաթերթին տեղեակ պահած է բոլոր մասնաճիւղերը իր ընդհանուր զոր-

ծունէութեան մասին։ Անոր իւրաք սնցիւր թիւին մէջ կարելի է տեսնել քիչ թէ շատ տեղեկ։ Թիւններ լւրաքանչիւր Մասնաճիւղէն։ Նաեւ ան տարածուած է շատ մը արտասահմաննեան երկիրներ ուր կան որբերն անոնց լաւագոյն լրատուն եղած է։

Մերձ։ Ա. Ընկերակցութեան ընդհանուր գործունէութեանը մաս կազմած են նաեւ, ազգային եւ կրոնական տօներու պատշաճ կերպով տօնախմբութիւնը։ Որոնց իւրաքանչիւրը իրենց կարգին տեղույս վարչութեան կողմէ եղած մասնաւոր կարգագրութեամբ արժանավայել կերպով յարգուած և տօնուած են։ Միութիւնը մեծապէս հետաքրքրուած է ի, են անդամներուն եւ մասնաւորապէս նախկին որբերուն տնտեսական հարցերով, եւ տարուան ընթացքին հարիւրաւոր անգործներուն զործ ապահոված այլ և այլ հրապարակներու մէջ, գործարաններու, ընկերութեանը, առեւտրականներու եւ արհեստաւորներու քով։ Նաեւ մասնաւոր կարգագրութիւններով ապահոված է կարգ մը ուսանողներու տարեթոշակները եւ կամ այլ ծախքերը։ Միութեան գրասենեակր հոկայ աշխատանք մը տարած է, տարուան ընթացքին։ Եամբրդութեան դիւրութիւն տալով շատ մը որբերուն, գտնացում տալով այլ եւ այլ քաղաքներէ հասնող գիմումներուն, եւ հիւանդութեամբ տառապող բազմաթիւ կարօտ անգամներու (մեծամասնութեամբ որբեր) եւ օգնութեան հասած է։ Գրեթէ տարուայ ընթացքին ամէն օր Միութեան գրասենեակին միջուցաւ իրենց անձնական զործերը կորզադրող որբերուն ոչ որբերու ընդհանուր զումբուրը հարիւրներու կը համենի։

Վերջին անգամ որբանոցներէն ելած որբերուն ապահուստը դիւրացնելու նպատակաւ Միութեան հովա-



Նիյր Խօթ Լիկի Պէլրութի Մասնաճիւղի Արքներու  
վեճին խումբը.

Նաւորութեամբ միմիայն Պէլրութի մէջ բացուած են 4—5 տուներ (արհեստաւոր տղոց տուներ) ուր 10—35 հոգինոց որբերու խումբեր համախմբուելով աւելի խնայողական, մաքուր եւ զոհաքուցիչ կեանք մը կրթած են ապրիլ, Դեռ այսպիսի տուներու մէջ կը գտնուին 100ի մօտ տղաք, գրեթէ ամբողջութեամբ ինքնարաւ դարձած են նիւթական տեսակէտով եւ բարոյական աջակցութիւնը եւ հսկողութիւնը կը վստեն Մերձ. Ա. Ըսկերակցութեան, Այս կարգադրութիւնը օրհնութիւն մը եղած է այսպիսի տղոց: Միւթեան մատուցած ծառայութիւնները մանրամասնորէն եւ թուանշաններով թուել երկար ժամանակի կը կարօտի, ուստի այսքանով վերջ կուտանք մեր ամփոփ տեղեկատուութեան:

ՇԱՀԻ Ծ. ՎԱՐԴ. ԳԱՂԳՈՒՐԵԱՆԻ ԲԱՆԱԽՍՍՈՒԹԻՒՆՆԸ

Մեր առօրեայ կեանքին մէջ միշտ փոփոխութիւն կայ. բայց իրականութեան մէջ քիչ են աւոնք որ կը փոխուին, Փոփոխումը կեանքի օրէնքն է, իսկ արագութիւնը փոփոխման ոգին է:

Հայերս ալ միեւ պատերազմէն վերջ փոփոխման օրէնքին ենթարկուեցանք, ձգեցինք մեր երկիրը, թողուցինք մեր տուներն ու գոյքերը եւ ճամբարդեցինք անձանօթ երկիրներ, ուր ստիպուած ենք ապրիլ բոլորպին տարբեր միջավայրի մը մէջ: Ուրեմն, հայերս ի՞նչպէս ապրելու ենք որպէսզի կարենանք մեր ինքնութիւնը պահել այս փոփոխման շրջանին մէջ:

Այս առթիւ իմ խրատս պիտի ըլլայ ձեզի կեանքի ուղղութիւնը չկորսնցնել: Պէտք է միշտ ուրիշներու հետ հազորդակցինք, պէտք է համագործակցութիւն սորվինք, եւ ամէն բանէ առաջ պէտք է բարի ըլլանք, սիրենք մեր Աստուածն ու գրացիները, որպէսզի ապանով կարենանք նաւահանգիստ հաւնիլ:

Կեանքը կրթութիւնն իսկ է, մենք շատ մը բաներ անկէ կը սորվինք, դպրոցը մեզ կուտայ մատային զօրութիւն, բայց նկարագիրն է ամենակենսականը:

Եւ որպէսզի յաջողիք այս բոլորին մէջ պէտք է միշտ զգոյշ ըլլաք, անթերի կատարեցէք ձեր պարտականութիւնները, միշտ սորվող եղէք, ձեր իմաստութիւնը աւելցուցէք:

Ձեր առողջութեան հոգ տարէք, թող ձեր կեանքն ու գործը ազգը պանծացնեն:

Ձեր տեղեկատուութիւնը, ուղերձներն ու գործերը կը փաստեն որ դուք արդէն այս նպատակները կը փաստեն որ դուք արդէն այսպիսի փափաքս է որ դուք շարունակապնդէք, իմ միակ փափաքս է որ դուք շարունա-

Կէք քալել նոյն ուղիներէն անշեղ և օրինակ ըլլաք  
մեր երիտասարդութեան,

**S. Մ. ՏԱՄԱՏԵԱՆԻ ԲԱՆԱԽԾՈՒԹԻՒՆՆՐ**

Ութ տարիներէ իվեր այս Միութիւնը գործեց եւ  
մենք կրնանք տեսնել թէ բաւական մեծ յառաջդի-  
մութիւն մը ըրած էք։ Այս իրիկուն եթէ դուք մեզի  
ձեր գործունէութիւններէն միայն այս նուազախում-  
րը մեզի ցոյց տայիք, բաւական պիտի ըլլար ձեր  
սքանչելի գործի մասին մեզի նպաստաւոր համոզում  
մը գոյացնելու։ Ձեր միութիւնը միայն Պէյրութի  
մէջ չէ որ կը գործէ այլ ան իր մ.ճիւղերը ունի Սու-  
րիոյ հայաշատ բոլոր կեդրոններու մէջ, պիտի մազ-  
թէի որ անիկա աւելի տարածուէր եւ ունենար նոր  
մասնաճիւղեր։ Մանաւանդ որ հիմայ բնկերակցութիւ-  
նը միայն հայերուն համար ալ չէ, այլ կը ծգտի մի-  
եւնոյն պատեհութիւնները բնծայել նաեւ տեղացի ե-  
րիտասարդութեան եւ ասանկով անոնց հետ միասին  
ապրելու առիթ մը կըստեղձէ։

Այս պահուս մեր մտածումները կ'երթան նաեւ  
այս Միութիւնը հիմնող եւ կերտող Ամերիկացինե-  
րուն, որոնք միշտ մեզի օգնուծ են մեր դժբաղդու-  
թիւններուն մէջ և սատարած մեր յառաջդիմութեան,  
երախտագիտական եւ յնորհակալական զգացումներ  
միայն կը տածենք Ամերիկեան ազնիւ ազգին, որուն  
զաւակները առանց ուեւէ քաղաքական կամ աղանդա-  
ւորական նկատումներու, դրդուած միայն ծառայու-  
թեան եւ մարդկայնութեան ոգիէն, զօրավիդ կանգ-  
նած են մեզի միշտ։

Դուք էք որ պիտի կերտէք ապազայի ազգն ու  
սերունդը, եւ որպէսզի մեր ժողովուրդը կարենայ  
ապրիլ եւ իր ուրոյն աեղն ունենալ ազգերու շարքին

մէջ, մենք պէտք է որ սրբագրենք մեր կարգ մը  
անցեալ սխալներն ու թէրութիւնները։

Դուք հայեր էք եւ մենք կուզենք որ մնաք, նա-  
խանձախնդիր՝ ձեր ազգային աւանդութիւններուն,  
կրօնքին եւ սրբութիւններուն։

Պահեցէք ձեր առաքինութիւնները, զօրացուցէք  
ձեր նկարագիրները։

Զանացէք աւելցնել, ձեր կրթութիւնը եւ հոգ տա-  
րէք ձեր առողջութեան։

Պատրաստուեցէք կեանքի պայքարին և արիարար  
դիմագրաւեցէք բոլոր խոչընդոտները։

Սորվեցէք զոհել ձեր անհատական շահերը հաւա-  
քական եւ համազգային շահերու, Հեռի կեցէք կծու,  
դաժան եւ անհաջա կուսակցամոլութենէ, Աշխատե-  
ցէք այս Միութեան մէջ և փնտուեցէք ձեր երջանկու-  
թիւնը անոր մէջ։ Պայքարի, կոիւի տեղ ընտրեցէք  
ներդաշնակութիւն, ատելութեան տեղ սէր։ Յիշեցէք  
մեր մեծ բանաստեղծի տողերը և ԵՂ.ԲԱ.ՅԻ ԵՆՔ ՄԵՆՔՆ։  
Դուք որ միեւնոյն իտէալները ունիք եւ միեւնոյն  
սերունդին կը պատկանիք, դուք չպէտք է որ կորուիք  
իրարու հետ։ Աէրը ամենամեծ ուժն է աշխարհի վր-  
րայ, Աորվեցէք համագործակցի ամենուն հետ։

Եթէ կուզէք որ Լիկը հաստատուն մնայ եւ իր  
օգտակարութիւնը շարունակէ, անիկա պէտք է բա-  
ցարձակապէս հեռի մնայ կուսակցական ազգեցու-  
թիւններէ։ Ձեր Ամերիկացի և այլ բարեկամները, ո-  
րոնք ծեզի համար կը զոհեն ժամանակ և դրամ, իրենց  
նպատակը ծեզմէ կուսակցականներ, կոռուողներ պա-  
տրաստել չէ, այլ բարի և օգտակար քաղաքաբիներ  
Այն օրը որ կուսակցականութիւն կը մտնէ այս հաս-  
տատութենէն ներս, դուք բաժան բաժան, իսկ հաստա-  
տութիւնն ալ կտոր կտոր կըլլայ, ծւ ի՞նչ կը խոր-


Ֆիք, ո՞ր մէկ կուսակցութիւնը պիտի կրնայ մէջտեղ բերել այսպիսի կազմակերպութիւն մը: Եւ ոչ մէկը: Եւ չի կարծէք որ անոնք պիտի ափսոսան եթէ այս կազմակերպութիւնը քայլայուի, աւելի անոնք պիտի ուրախանան այս քայլայումէն իրենց որացած քանի մը հետեւորդներուն համար: Ուրեմն, զգոյշ կեցէք:

ՄԻ. Ճիշճիկի ԹԱՆԱԽՕՍՊԻԹԻՒՆԲ:

Աշխարհի վրայ երկու տեսակ մարդիկ կան որոնք կրնանք կոչել բացասական և հաստատական, թացասական դասակարգի մարդիկը կեանքի որոշ ուղղութիւն չունին, ձգտում և իտէալ ալ չունին, այլ կը քաշկրտեն իրենց կեանքը աննպատակ և անղեկ: Այս դասակարգի մարդիկ նաև շարունակ դուրսէն օգնութիւն կ'ակնկալեն, միշտ դժգոհ են պատրաստ զանգատելու: Ձին է որ կը պակսի իրենց. միշտ ուրիշ մը պէտք է մտածէ և գործէ իրենց տեղը և իրենց համար: Բառին բուն իմաստով պատեհապաշտ են եւ կ'սպասեն բաղդի, առանց զայն փնտոելու ճրգ մը ընելու: Անշուշտ այսպիսիներու կեանքը սկիզբէն մինչեւ վերջ ձախողութեանց շարք մըն է: Աշխարհ պէտք չունի այդպիսի մարդոց:

Միւս դասակարգի մարդիկը այդպէս չեն. անոնք ունին կեանքի մէջ իտէալ և նպատակ, ու առաջուց կը գծեն իրենց հետեւելիք ուղին: Ամէն առիթ կ'օգտագործեն ու պարագաները իրենց կը յարմարցնեն փոխանակ իրենք յարմարելու անոնց: Անոնք գիտեն թէ ուր կերթան և ինչ կընեն: Չեն սպասեր որ բաղդը կամ պատահականութիւնները տնօրինեն իրենց ճակատագիրները և չեն ակնկալեր արտաքին օգնութիւն:

Իրական յաջողութիւնը զայն շահող մարդուն մէջ է, և ոչ թէ արտաքին պատահմունքներու մէջ: Մար-



Անրիլիասի արքանոցին մէջ օարժանիացուելու համար Տղոց կառարած ցոյցը.

դիկ պատահմամբ չէ որ մեծ կըլլան: Մարդ այն կ'ըտանայ որուն կը ձգտի և որուն համար ոնեւէ ջանք չի խնայեր: Մարդիկ ընդհանրապէս կը ծախողին որովհետեւ պէտք եղած եռանդն ու զոհողութիւնը չեն դներ իրենց գործերուն մէջ: Յաջողութեան միակ գաղտնիքը գործդ լաւ ընելուն մէջ կը կայանայ: Յաջողութիւն եւ ձախողութիւն մեզի համար նախասահմանուած յեն, մենք ենք որ կընտրենք կամ կը կերտենք զանոնք:

Այսու ամենայնիւ իրական չափանիշը նկարագիրն է: Մենք այն ենք ինչ որ ենք իրականին մէջ եւ ոչ թէ ինչ կը խորհին ուրիշները մեր վրայ:

Այս երկու դասակարգի մարդոցմէ դուք ո՞ր մէկուն կը պատկանիք: Պատրաստ էք նկարագիր շինելու եւ յաջողութիւն կերտելու դժուարին ճամբան ընտրել, թող այս ըլլայ ձեր ճամբան լիկին մէջ:

## ՈՂՉՈՅՆ ԵՒ ՑԱՐԴԱՆՔ

ՄԵՐՋ. Ա. ԸՆԿԵՐՈՎԱԿՑՈՒԹԵԱՆ ԱՆԴԱՄՆԵՐՈՒԻՆ  
ՈՒԹԵՐՈՐԴ ՏԱՐԵԴԱԲՁԻՆ ԱՐԹԻԻ

Ողջո՞յն, Ողկոյզներ հուր աւիշով լի. Ուրերէն զատուած  
Ողջո՞յն, Հրենանէն Հայ Ցառապահին, նիուեր ազատուած.  
Ողջո՞յն, որ փայիի ծիրան հիւրեռով. հուր, հուր, հասունցած,  
Ողկոյզներ գինուոյ՝ զօր արհինք է, բած է Անսուած:  
  
Ողջո՞յն սուրբ կայծեր, աստղերու փրեուր, ամերեռվ ցրուած.  
Ողջո՞յն որ տօնամ տղազար և նորինով. բացով բորբնած.  
Ողջո՞յն նոր աստղեր նամաստեղական շարենով շարուած,  
Ողջո՞յն ո՞վ խօսուն ենոյներ տօնմին, յաւես լուսապանծ:  
  
Ողջո՞յն Հեթակիներ, Հայ Գերեզմանին ըուրդը պար առեալ,  
Հազած համազօծ Սիրոյ պատմունան, սէզ ու անայիշալ:  
Կազմ ու պատրաստ բառան կափարիչ, մի օր բզզենեալ,  
Եւ նրոշակել Տօն Հայու Ցարութեան՝ փողով փառափայր:  
  
Ողջո՞յն նահատակ դիւզազանց սրդիք Հայ ցաւին հադորդ,  
Որ այսօտ տօնէլ Ընկերակցութեան ձեր տօնն ութեռորդ,  
Եւ իր նրոշակել հրամքը Սիրոյ, կամմին հրամորդ,  
Ողջո՞յն ձեր տօնին, Սիրոյ Կրօնին. կապին համազօծ:  
  
Ցարքա՞ն ձեր կեանէին, պատի՛ ձեր ցանին նրօց ու անկեղծ,  
Ընկերակցութեանց տղոզոյ շարանին, մանեակին անեղծ,  
Սիրոյ տանարին, անմեղ կանառէն, տենչէն բանատեղծ.  
Ցարքան երգերուն՝ որք տարականեն ուխտեր երկնամերէ:  
  
Ողջո՞յն Հայ երկանց ճնաւելք հարազաս, սերունդ նրավառ,  
Համբո՞յք՝ ձեր ձայնին, հունչին ու տօնչին, կենդանի Քընա՞ր.  
Դէմենթիդ դրօօց Առեր Արդարաւթեան, զոյնով վառ՝ ի վառ,  
Սրբութ թնդանօք, լեզուներ՝ սուսեր, իսկ կամմ՝ զօրափառ:  
  
Ողջո՞յն ու համբոյց ձեր նակասներուն տուշան, տղակար,  
Որ խուե սիրով, ընկերակցարաք, ոգով խանդակաք,  
Եւ հուսկ հանելու Հայութեան սրեն մեծ ցաւի արմատ  
Որ ձեզմով պահճայ՝ Ազգն ու Հայութին, Ազան Արարատ:

Պէտրութ 15 Մարտ 1931

ԳիլՍէԴԱ

## ԱՆԹԻԼԻԱՍԻ ՈՐԲԱՆՈՅԸ

Ե Ի

## ԱՆԹԻԼԻԱՍԻ ԲՆԾԱՑԱՐԱՆԸ

Ինչպէս նախապէս յիշած էինք. Մերձաւոր Արեւ-  
ելքի Նպաստամատոյցը գրեթէ իր Լիբանան գտնու-  
ող որբանողներուն ամէնն ալ հաստատած էր Լիբա-  
նանու ծովեղերեայ մասերուն վրայ. օրինակի հա-  
մար. Ճիպէյլ (**Պիալոս**), Սայտա (**Սիտոն**), Ճունիէտ,  
Մամբլթէյն, Նահր-էլ-Խպրահիմ, Անթիլիաս. Պէյ-  
րութ, Ղազիր, եւն:

Որբանոցներուն չէնքերուն մեծ մասը նախապէս  
վարձու կ'առնուէին եւ հասնող որբերու կարաւան-  
ները անմիջապէս կը տեղաւորուէին անոնց մէջ:  
Թայզ Ամերիկեան Նպաստամատոյցը հնարաւորու-  
թեանց ներած յափով նաեւ զնեց. կարգ մը շէնքեր  
իրենց յարակից հողերով, եւ իր սեփական հողերուն  
վրայ շինեց ահազին շէնքեր. Ինչպէս Ճիպէյլ որ  
ներկայիս գնուած է Դանիական Միսիօնարութեան  
կողմէ եւ ուր այժմ կը խնամուին 300—ի մատ երկ-  
սեռ Հայ որբեր ծանօթ հայասէր Միս Ճէյքըպսընի  
խնամքին տակ, որուն Յորելեանը հանդիսաւորապէս  
և համազգային բնոյթով կատարուեցաւ Պէյրութի  
մէջ 10 Դեկտ. 1932ին;

Նպաստամատոյցի սեփականութիւնը եղող որբա-  
նոցներէն մէկն ալ Անթիլիասն էր. որ կը գտնուի  
Պէյրութէն դէպի Ճունիէտ երկարող շոգեկառք—հան-  
րակառքի գծին վրայ, հազիւթէ հինգ քիլոմէթր հե-  
ռաւորութեամբ. Անթիլիաս ամենամեծ որբանոց—  
հաստատութիւններէն մէկը եղած է անցնող 10—12  
ասրիներուն ընթացքին, հազարաւոր որբերու կարա-

ւաններ կանգ առած են սոյն հաստատութեան մէջ, Որբանոցը հաստատուած է ճիշտ ծովեղերքին մօտ եւ իր հողային սահմանները կ'երկարին մէկ կրղմէն մինչեւ ծովը: Ան շրջապատուած է նարինջենիներու եւ աղամաթզենիներու պարտէզներով: Տեղւոյն բնակչութիւնը մեծ մասամբ մարօնիներ են. կան նաեւ ուրիշ Քրիստոնեայ աղանդներու պատկանող Արարաներ: Որբանոցներու գոյութեան ընթացքին տեղւոյն կիրանանցի ժողովուրդը շատ լաւ վերաբերում ցոյց տուած է որբանոցին և անոր պաշտօնէութեան հանդէպ: Մասնաւորապէս Ճիպէյլի եւ Անթիլիասի ժողովուրդին ցուցուցած սէրն ու գուրգուրանքը արժանի է ամէն գնահատանքի: Գրեթէ բոլոր որբանոցներուն մէջ ալ ամէն առի երր ՈՍԿԵՂէն ԿԱՆՈՆԻ օրը կրտսնուէր Դեկամերերի առաջին կիրակին. Արարաները եւս կը մասնակցէին ՈՍԿԵՂէն ԿԱՆՈՆԻ ճաշասեղանին և սիրայօժար կուտային իրենց նուէրները:

Որբանոցներուն ըլլայ տնօրէնները ըլլայ ուսուցիչներն ու վարպետները բարեկամական լաւ յարաբերութիւններ մշակած են տեղացի ժողովուրդին հետ: Անոնք միշտ հրաւիրուած են հաստատութեան մէջ տեղի ունեցող հանդէս—հաւաքոյթներուն եւ հրտասիրուած են պաշաճ կերպով: Հակառակ անոր որ տեղացի ժողովուրդը չէր հասկնար Հայ բեմէն արտասանուող լեզուն կամ ներկայացուող տուամները, անոնցմէ ոմանք ալ ներկայացուող հանդէսներու թացքին երեւոյթներէն ազդուելով ելած եւ գովասական ճառեր արտասանած են Հայոց կարողութեանց եւ արժանիքներուն մասին, Այսպէս սրաանդ անկեղծօրէն արտայայտուողներէն մէկը եղած է Ճիպէյլի դատարանին Քրիստոնեայ դատաւորը: Նաեւ Անթիլիասի երեւելիներէն ոմանք հանդիսակատարու-



Անթիլիասի Դպրեվանին ուսուցչական կազմը  
եւ սաները 1931—1932ին,

թեանց ընթացքին երբեմն բեմ բարձրանալով հիացումով արտայայտուած են Ամերիկացւող օգնութեամբ Հայոց ցուցադրած աշխատասիրաւթեան եւ մէջտեղ բերած արդիւնքներուն մասին:

Իրեւ որբանոց կառուցուող շէնքերուն մէջ որբերը հերթով շարթու մէջ քանի մը օր կը գործէին իրը գործաւորներ եւ այդ կերպով կ'ունենային իրենց մէծ բաժինը շինութեան վերաբերող գործերուն մէջ: Արդէն տղոց մէկ մասը ատաղձագործ, միւսը երկաթագործ եւ որմնադիր ըլլայով իրենց արհեստին յատուկ գործերը շինելով թէ կը ծառայէին շինութեան վերաբերեաւ գործին եւ թէ ալ միւսնոյն ատեն իրենց արհեստը կը զարգացնէին: Իսկ գայով տղոց ոչ—արհեստաւոր գասակարգին, որոնք դպրոց կը յաճախէին, անոնք ալ շարթուան մէջ որոշ ժամեր

Կամ օրեր գործաւորական աշխատանքի կը լծուէին։ իւրաքանչիւր կարգ իր ուսուցիչին հսկողութեան տակ կ'ունենար աշխատանքի բաժանում մը։ Բոլոր աղաքը տեսակ մը զինուորական դրութեամբ տասնեակներու կը բաժնուէին եւ իւրաքանչիւր տասնեակ կ'ունենար իր հսկիչ-ատանապետը։ Ցանապետներն ալ յաճախ կ'ենթարկուէին իրենց յիսնապետներուն հրահանգին որ ան ալ իր կարգին հրահանգ կ'ստանար ուսուցիչէ մը կամ գարպետէ մը։ Ահաւասիկ կազմակերպուած աշխատանքի դրութեամբ մը գործը կը քալէր երրեմն յոգնեցուցիչ եւ երրեմն ալ ուրախ եւ զուարթ տրամադրութեան տակ։

Տղաքը ընդհանրապէս չէին ախորժեր մինչեւ իրկուն աշխատելէն, այլ անոնք կը նախընտրէին որ իրենց որոշ չափով գործ մը ցուցուի որ զայն լրացնելէն վերջը պատ ըլլան։ Անոնք կը սիրէին Գապալ գործը։ Մանաւանդ երբ գործը ծովեզերքէն աւազ բերել ըլլար անոնք կը նախընտրէին որ իրենցմէ որոշ քանակութեամբ աւազ պահանջուի։ Երբ այդ հասկառողութիւնը ըլլար, գործը շուտ մը կը լրացնէին, վազելով վազվելով երրեմն ալ շփոթելու աստիճան աւճապարանքով գործը կը կատարէին եւ յետոյ խաղի կ'երթային։ Սաոր համար տղաք փոխանակ որմնադիր գարպետի մը քով մինչեւ իրկուն պարապ կենալու կամ թեթեւ գործ մը ընելու։ կը նախընտրէին որ իրենց ծանր բայց սահմանուած գործ մը տըրուէր, զոր կրնային կարճ ժամանակամիջոքի մը մէջ լմնցել։

Անշուշտ ինչ որ ալ ըլլար աշխատանքին ձեւը անոնք կ'զգային թէ իրենք աշխատելու են, եւ այդ կերպով նպաստամատոյթի ծախքերը մասամբ թեթեւնելու միեւնոյն ատեն աշխատանքի վարժուելու են,



Նիյր իսր Լիկի վերջին պատգամաւորական ժողովը  
որ գումարուեցաւ Պէյուրի մէջ 1930ին։

Ասոր հետ մէկտեղ քանի անոնք տեսնային իրենց գործիւնքը, երրեմն կ'որոճային ըսելով։ «Այս ցէնքերը Ամերիկացիք ի՞նչ պիտի ընեն որբանոցները վերջանալիէն ետքը»։ Ահաւասիկ այս գաղափարը տրղոց մէջ կ'ընդհանրանար երբ անոնք տարուէ տարի կը մեծնային եւ կը խորէին իրենց եւ ազգին մասին։ Նոյն գաղափարը մի գուցէ իրենց կը փոխանցըւէր երրեմն ուսուցիչներուն կողմէ։ Որովհետեւ ուսուցիչներս երրեմն աշխատող տղաքը քաջայերելու նպատակաւի մէջ այլոց կ'ըսէինք նաեւ։ «Տղաք, շինեցէք նայինք, Հայուն գործը շինել է ուր որ երթայ, կրնայ ըլլալ որ եթէ զուք ալ երթաք, այս շէնքերէն ոմանք նորէն ծառայեն մեր ազգին, կրնան անոնք փոխանցուիլ Հ. Բ. Ը. Միութեան կամ գի-

շերօթիկ Հայ վարժարան մը հաստատել ուզող Հայ  
կրթական հաստատութեան մը»։ Եւլն,

Ինչ որ իրականացաւ կարծես թէ տղայոց եւ թէ  
պաշտօնէութեան տասնեակ մը տարիներ առաջ երե-  
ւակայած գաղափարը, 1929-ի վերջերը Անթիմիասի  
որբանոցին Կիլիկիոյ Կաթողիկոսութեան յանձնուե-  
լով։

Ամերիկեան Նպաստամատոյցը Կիլիկիոյ Կաթողի-  
կոսութեան յանձնելով Անթիմիասը ըրաւ նոյնքան եւ  
աւելի մեծ գործ մը որքան որ ան ըրած էր Հայ որ-  
բերու օգնելով։ Արդէն ներկայիս Անթիմիասը եղած է  
Հիրանանի Հայերուն միակ ուխտատեղին ուր կը սե-  
ւեռին նաեւ արտասահմանի Հայոց աշքերը՝ սպասե-  
լով անկից իր ապագայ կրօնական եւ կրթական մր-  
շակները։ Բայց ան մասնաւորապէս որբերու համար  
եղած ուխտատեղի մըն է, որուն քարն ու հողը իր  
քրտինքովը շաղած էր ան երէկ, եւ այսօր գարձատ-  
րուած կ'զգայ ինքզինքը, տեսնելով այդ շէնքերու  
մէջ Ազգ։ ամենաթանկագին հաստատութեան մը տե-  
ղաւորուած ըլլալը։ Շատ միխթարական բան մըն է  
նաեւ տեսնել ներկայ Բնծայարանի սաներուն մէջ  
կարգ մը նախկին որբերը, անոնցմէ ոմանք Նիյր  
Խօթ Ռիլիֆի զանազան որբանոցներէն ելած, Նոյնիւկ  
Անթիմիասի որբանոցի որբերէն, Բնծայարանի դա-  
սրնթացքներուն նետեւողներ կան հոն, եւ զեռ շա-  
տեր առիթ պիտի ունենան տարուէ տարի ընծայա-  
րան մտնելու մասնակցելով տարեկան քննութեանց։

Դեմ ինչ զԱՐԵԼԻ է ԸՆԵԼ ՆԵՐԿԱՑ  
ՈՐԲ ՍԵՐՈՒՆԴԻՆ

Մերձաւոր Սրեւելքի Ամերիկեան Նպաստամատոյ-  
ցը տասնըկինդ տարուան հակայ աշխատանք մը կա-  
տարելէն ետքը, վերջ կուտայ իր որբապաշտպան  
գործին եւ անոր տեղը կը գրաւէ Ամերիկեան Հիմ-  
նարկութիւնը (Նիյր Խօթ Ֆառնտէյլըն) շարունակե-  
լու համար առ երեւոյթս Նիյր Խօթ Ռիլիֆի գործը,  
Բայց իրականութեան մէջ բաւական տարբեր ծրագ-  
րով մը։ Ներկայիս անոր գործը առաւելապէս գիւղա-  
կան առողջապահութեան, կրթական եւ երկրագոր-  
ծութեան յատուկ գործեր են, և իր գործին այս շրր-  
ջանի գործունէութեան զեկավարութեան մէկ մասը  
յանձնուած է Պէյրութի Ամերիկեան համալսարանին։  
Մէկ խօսքով որբապաշտպան գործը վերջացած է ա-  
նոնց համար, որբերը չափահասութեան հասած ըլլալ-  
նուն, եւ գործունէութեան նոր շրջան մըն է որ կ'ս-  
կըսի Մերծ։ Արեւելքի մէջ։

Բայց անդին կայ եւ կը մնայ որբերու յատուկ րլ-  
լալիք գործ մը որ այնքան նուիրական է որքան նր-  
ւիրական էր անցեալին մէջ եղած գործը։ Նկատելով  
որ Մերձաւոր Արեւելքի Նպաստամատոյցին եւ զանա-  
զան որբախնամ հաստատութիւններէ արձակուած մեծ  
ու պզտիկ որբերու ստուար թիւ մը գոյութիւն ունի  
այս շրջանին մէջ, կ'արժէ ուրեմն պահ մը խորհի  
անոնց ներկայ կենցաղին մասին։ ոչ թէ ուսումնա-  
սիրել տեղեկագիրներ լեցնելու համար, այլ գործնա-  
կանապէս օգտակար ըլլալու նպատակաւ։

Որբանոցներէն վերջին անգամ արձակուող որբե-  
րէն ներկայիս կան 16—20 տարիքի մէջ բաւական  
թիւով տղաք որոնք պէտք ունին կանոնաւոր հայ-

րական հսկողութեան եւ պաշտպանութեան, Այսպիսիներէն թէեւ շատեր կերպով մը իրենց ապրուստը կը ճարենց բայց օրին մէկը երբոր ձախողին իրենց գործին մէջ, զիմելու որեւէ կեդրոն մը չունին. Զի կայ որեւէ կազմակերպութիւն մը որ կարենայ վերջնական եւ մեթոսիկ կարգադրութիւն մը ընել ասանկներուն համար, եւ եթէ նման անչափահաս տըղաք ձգուին անորոշ բախտին կը տեսնուի որ անոնք կարճ ժամանակի մը ընթացքին կամ հիւանդացած են, եւ կամ տեսակ մը ֆիզիքականին հետ մտային տկարութիւն մը ունեցած կամ ալ առնուազն անբարոյացած են; Այս այսպիսիներու օժանդակող մը կատարած կ'ըլլայ մեծ ու փրկարար դեր մը, Բայց այս պարտականութիւնը այլեւս ուեէ օտար կազմակերպութեան մը ըլլալէ աւելի զուտ ազգային է, եւ այս նպաստամատոյց կամ բարեգործական ընկերութեանց գործը ըլլալէ աւելի, կազմակերպչական գործ մըն է եւ որուն գործիները կամաւոր պէտք է ըլլան:

Որբ—որբուհիներու մեծամասնութիւնը չափահաս են եւ ինչպէս յիշած էինք, անոնց մէ մաս մը իրենց ընտանիքներուն միացած են, կամ ազգականի մը քովն են եւ կամ ալ ամուսնացած են, Այսպիսիներու հետ ազգը կամ որեւէ խնամատարական կազմակերպութիւն մը ընկելիք մասնաւոր գործ մը եթէ չունի, Անդին կը մնան մեծ թիւով որբ—որբուհիներ որոնց մեծ մասը պէտք ունին բարոյական աջակցութեան, Ընտանեկան յարկէն զուրկ եղող տղոց մէկ մասը թէեւ կրցած են իրենց յատուկ ընկերական յաւ շրջանակներ ստեղծել, չնորհիւ կարգ մը ընտանիքներու մէջ գտնուող իրենց ընկերներուն եւ կամ առեւարական ասպարէզին մէջ իրենց ծանօթ բարե-

կամներուն, Բայց այս ամենուն համար չէ, չէ նաեւ շատ մը ազգիկներուն համար, Ես կը ճանչնամ հարիւրաւոր որբեր որոնց աշխարհը իրենց բնակած չորս պատին մէջն է, եւ իրենց յարաբերութիւնը միայն իրենց շուրջը գտնուող մի քանի տղոց հետ է, Յիրաւի այսպիսի պատիկ խմբակներ երբեմն շատ լաւ վիճակ մը կը ներկայացնեն ամէն կերպով, երբեմն ալ հակառակը, Ընկելիք մեծ գործ մը կայ այսպիսիներուն նկատմամբ: Բայց ո՞վ է կամ ո՞րն է այն անհատը կամ կազմակերպութիւնը որ պիտի մատուցանէ հայրական այդ մեծ զոհողութիւնը անոնց հանդէպ: Ո՞վ պիտի հետեւի անոնց իւրաքանչիւր քայլին եւ ի պահանջել հարկին պիտի առաջնորդէ զանոնք, Թերեւս այս մասին ամենամեծ պարտականութիւնը Հայ Եկեղեցինը ըլլայ: Այս առթիւ ուրախ ենք յայնելու թէ երեք հայ յարանուանութեանց գործակցութեամբ կը հովանաւորուի ներկայիս կագմուած Հայ Երիտասարդաց Ընկերակցութիւնը որ ունի չատ մը կարելիութիւներ, օգնելու այս կարգի տղոց եթէ անոնք լոյեալ ընթացք մը ցաւցնեն այս կազմակերպութեան հանդէպ: Մեծ յոյս ունինք որ Հ. Ե. Ը.—ը պիտի կատարէ իրմէ ակնկալուած գործը: Եթէ նման օգտակար գործունէութիւններ չի խաչածեւուին կարգ մը անպատասխանատու անձիրու կողմէ:

Չափահաս որբերու Նկարագրի եւ բարոյականի կազմուելուն հետ սերտորէն կապ ունի նաեւ անոնց ընտանիք կազմելու կամ ամուսնանալու հարցը: Ո՞վ պիտի օգնէ անոնց այս խիստ փափուկ գործին մէջ, Ընտանիք եւ ազգականներու մէջ գտնուող երիտասարդներն իսկ այս խնդրոյն գմուար լուծում կուտաններկայ գժնդակ պայմաններու մէջ: Ի՞նչպէս կարելի է երեւակայել թէ բոլորովին անտէր եւ առանձին որբ

մը կամ որրուհի մը յաջող ամուսնութիւն մը կարե-նայ ունենալ: Այս առանձինն չատ կարեւոր խնդիր մըն է որմով պէտք է հետաքրքրուին նախանձախըն-դիր ազգայիններ: Այս գործին մէջ կարելի է որ ա-մենամեծ պարտականութիւնը ստանձնեն հայրենակ-ցական միութիւնները, բայց երբեմն կարգ մը հայ-րենակցական միութեանց անկազմակերպ վիճակը պատճառ կ'ըլլայ որ նման միութեանց պատկանող տղաք դժբախտ մնան:

Ըլլայ չափահաս տղաքը, Ըլլայ աղջիկները բնա-կանոն վիճակի մը առաջնորդելու համար մտային ո-րոշ զարգացում մը տալէ վերջը, լաւագոյն բանն է անոնց ընտանիք կազմելուն նպաստել: Ոմանց համար թերեւս տարօրինակ երեւի այսպիսի առաջարկ մը, բայց որբերու ներքին կեանքին մօտէն տեղեակ ըլ-լալուս, մասնաւոր կերպով կ'ուզեմ չեշտել թէ անոնց այս ուղղութեամբ ծառսյել կը նշանակէ նուիրական գործ մը կատարած Ըլլայ ազգային եւ միեւնոյն ա-տեն մարդասիրական տեսակէտով: Կարելի է մաս-նաւորաբար այս գործով զբաղող ձեռնկաս անհատնե-րէ կազմել երկսեռ յանձնախումբեր զանազան քա-ղաքներու մէջ:

Ինչպէս Պէյրութի նոյնպէս Սուրիոյ միւս քա-ղաքներուն մէջ կան կարգ մը որբեր որոնք կրցած են իրենց տնտեսականը չտկել առեւտրական զանա-զան ձեռնարկներու մէջ յաջողելով: Այսպիսիները անշուշտ գիտեն նաեւ խնայողութեան բուն նշանա-կութիւնը: Անոնք լաւ կ'ապրին: Մաքուր եւ սովո-րական կեանք մը ունին: միենոյն ատեն իրենց ձեռ-քին տակ բաւարար դրամագլուխ մը ունին: Ոմանք զանազան ապահով տեղերու մէջ պահեստի դրամներ ունին (դրամատուն, եւն.): Բայց անդին կայ դառ-



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԱՐԴԱԿԱՐԱՅԻ աղջիկները՝ պատկեր՝ կամաց 3 ի-2

կ արգ մը որ չէ կրցած հասկնալ խնայողութեան նշա-նակութիւնը: Անոնց մէկ մասը շոայլ է և այս պատ-ճառաւ ալ իր առօրեայ եկամուտը եւ ծախքը հաւա-սարս կշռելու անկարող: Այսպիսիներ պէտք չեղած տե-ղեր դրամ կը վատնեն: Ասոնց երկրորդ դասակարգը աւելի անփործ է: Այդ իսկ պատճառով ալ մեծապէս կը առօժեն: Թէև անոնց շոտ անգամ խօսուած է այս

Նիւթին շուրջ։ Բայց տղոց թիւին շատ եւ ցրուած ըլլալք հնարաւորութիւն չէ ընծայած իւրաքանչիւրին հասնելու։ Անոնցմէ շատեր կրկնակ աշխատութեան կը կարօտին, իրենց դրամները գործածելու լաւագոյն եղանակը սորվելու համար; կարդ մը տղաք երեմն հաւատարիմ կարծուած անձի մը իրենց դրամը պահելու փափուկ պաշտօնը կը յանձնեն, եւ որ մը զարմանքով կը տեսնեն որ այդ անձը իրենց լումայ մը իսկ չի վերադարձներ։ Նոյնպէս այսպիսիներ իրենց տուած գումարներուն համապատասխան մուրհակ մը կամ օրինաւոր ստացագիր մը առնելու բարի սովորութիւնը չունին, որուն պատճառաւ կ'ենթարկուին ահագին կորուստներու։ Վյապիսի տղաք կամ աղջիկ ներ երեմն ալ գողցնել տուած են իրենց երկար ատենէ ի վեր ահագին դժուարութեամբ խնայած դրամները։ Ամերիկեան նպաստամատոյցը խնայողութիւն սորվեցնելու համար երեմն իր սնտուկին մէջ որբերու կողմէ պահ դրուած գումարներուն չորս առ հարիւր տոկոս տուած է։ Բայց զարմանալի է որ շատ քիչ թիւով տղաք օգտուած են այդ առիթէն, ուշադրութիւն դարձուցած ըլլալով իրենց տրուած աղդարարութեանց, կամ աւելի հաճելի թուած է իրենց, աժան ժողովրդականութիւն շահելու համար մօտեցողներուն խօսքերը։

Ճիշտ է որ ասոնք ալ աւելի գործնական կեանքի մէջ սորվելիք բաներ են քան թէ զպրոցի կամ որբանոցի մէջ, բայց այդ կեանքի մէջ ալ անոնք առջնորդող տարրերու պէտք ունին։ Այս ուղղութեամբ կրնան օգտակար ըլլալ, ծեռնաս և խղճամիտ Ազգ։

Գաղթականներու տեղաւորման գործին մէջ մասնաւոր ուշադրութիւն դարձնել պէտք է, նաեւ որ-

բերուն։

Ներկայիս Սուրիոյ մէջ հայ գաղթականներու տեղաւորման գործը տեղի կ'ունենայ հետեւեալ չորս ձեւերու տակ։

Ա. Անհատական կամ սեփական միջոցներով։ Բ. Հայրենակցական միութեանց ձեռնարկներով։ Գ. Ազգերու Ընկերակցութեան միջոցաւ և Հ. Բ. Ը. միութեան օֆանդակութեամբը։ Այս բոլոր ձեռնարկներն ալ լաւ եւ գովելի են. բայց այս ձեռնարկներէն օպառոզ որբերու թիւը շատ քիչ է. որովհետեւ գեռ որբերու մեծագոյն մասը ամուրի են եւ ի վիճակի ալ չեն տուն մը շինելու, պահ մը ըսենք թէ առ այժը պէտք ալ չունին. բայց երբ անոնց ամուսնացածները մասնաւոր ուշադրութեամբ քաջալերուին բնակարանային հարցին մէջ, միւսներն ալ անկէ խրախուսուելով պիտի դիմեն նոյն միջոցներուն։ Այս ուղղութեամբ Նիյր Խսթ Ռիլիթի վերջին շրջանի պաշտօնեաններէն ոմանք շատ հետաքրքրութիւն ցոյց առւած էին, բայց իրենց պատկանած ընկերութեան ոչ մնայուն ըլլալու հանդամանքը թոյլ չի տուաւ նըման ձեռնարկ մը կատարելու։

Այս ուղղութեամբ շատ մեծ ծառայութիւն կրնան մատուցանել ազգ։ Վերին իշխանութիւնները եթէ գաղթականներու տեղաւորման գործով զրացող մարմիններուն ուշադրութիւնը կարենան գարձնել նաեւ որբերուն։ Հակառակ պարագային ընդհանուր հայ գաղթականներու տեղաւորման հարցը 2—3 տարիէն կը վերջանայ, մինչդեռ ասոր իբր արդիւնք 6—7 տարի վերջը պիտի տեսնենք որ, որբերէ կազմուած մեծ թիւով անտուն ընտանիքներ ունինք աչքի առջեւ։

Այս՝ որբապաշտպան գործին բարեկործական մասը վերջացած է, բայց կը մնայ անոր կազմակերպչա-

կան կամ շինարարական մասը։ Այս մարզին մէջ մեր օտար բարեկամներու ըրած անսահման ծառայու։ Թեանց համար մենք յաւէտ երախտապարտ ենք, եւ յենք կրնար ակնկալել անոնցմէ նոր նոր զոհողութիւններ։ Դործին շարունակութիւնը մեր ազգային սեփականութիւնն է այլեւո, ուրեմն հետաքրքրութիւնը է այս հարցով մեր նիւթական եւ բարոյական ուժերու սահմանին մէջ։ Դեռ նոր նոր որբեր կուգան անապատներէն, վրանարնակ արարներու քովէն, որոնք ոչ որբանոց տեսած են, ոչ արհեստ գիտեն, ոչ գրել կարդալ։ Մեծած են, 20—25 տարեկան երիտասարդներ են, բայց ոչ մէկ գործ կուգայ անոնց ձեռքէն։ Անոնց հետ եթէ բաղդատենք մեր որբանոցներէն ելած որբերը, վերջինները շատ բաղդաւոր են եւ քիչ մը եւս օժանդակութեամբ կրնան բնականոն եւ գոհացուցիչ վիճակ մը ունենալ անտեսապէս եւ բարյապէս։

Վ. Բ Ի Պ Ա Կ

Սխալ	Էջ	Տող	Շիտակ
պայմաններով	18	5	պայմանները
միջ-որթանոցային	36	16	միջ-որբանոցային
շաղախողն	38	12	շաղախողն
բարուով	53	12	բարուօք
Ֆիկ. Հ. Քըրտ	62	3	Ֆիկ. Հ. Քըրր
Թ. (Լիբանան)	68	21	Թ. Զուք (Լիբան.)
Անայլեալ	104	13	անայլալ

Վ. Ե Բ Զ



ՀՀ Ազգային գրադարան



NL0212688

43.324